

ՅԱԿՈՒՔ Զ. ԹԷՐԶԵԱՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ

(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱԽԵ-
ՐԱԹՈՒՂԹԵՐ, ՊԱՇՏՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ-
ՆԵՐ, ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԻՃԱԿԱ-
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒՍՅԼՆ, ԿԱՐԵՒՈՐ
ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ,

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ԱՂԷՏԷՆ ԵՏԲԸ ՀՍՅՈՑ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԱՆԱՐ-
ԳԱՐ ՀԵՏԱՊԵՏՈՒՄ, ՉԵՐԲՕՎԱԼՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑՕՒՔԸՆ-
ՆՈՒԹԻՒՆ, ԳԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԳԱՏԱՊԱՐՏՈՒ-
ԹԻՒՆՆԵՐԸ ԱՏԱՆՍՅԻ ՔՐԻՄ. ԿՐՕՆԱԿԱՆ ՊԵՏԵՐՈՒՆ
ԲՈՂՈՔՆԵՐԸ, ՊԱՇՏՏՈՆԱԿԱՆ ՔՆՆԻՉ ՅԱՆՉՆԱԺՈՂՈ-
ՎԻՆ ԲՈՂՈՒԹԻ ՀԵՌԱԳԻՐՆԵՐՈՆ ՈՒ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ ՅԱ-
ԿՈՒ ՊԱՊԻԿԵԱՆԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ ԵՒԼՆ.

1912

Ե. ՊՈՒԼՈՍ

Sugarrahi Uraifu

6778

Պատկերագարի «ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ» Ի Բ. Հաստիկ

մասին եղած գնահատումները

(«Հանդես Ամսօրեայ» 26րդ տարի քիւ 10, հոկտ.)

ՅԱԿՈՒ Յ. ԹԵՐԶԵԱՆ՝ Կիլիկիոյ Աղէտը, Հաստ Բ.

Կ. Պոլիս 1912

«Կիլիկիոյ Աղէտ» ին պատմութեան Բ. հատորն ալ լոյս տեսաւ, 176 էջեր: Բազկացեալ սիրուն գործք մըն է, բովանդակութեամբ աւելի ճոխ պատկերներով աւելի զարդարուն քան Ա. հատորը. (հմմտ. հանդ. Ամս. 1912. էջ 336):»


«Ներկայ հատորիս բովանդակութիւնն է գլխաւորաբար Ատանայի և Հալէպի մերձակայ գաւառներուն մէջ եղած ջարդերուն պատմութիւնը: Յ. Յ. Թէրզեան՝ մի առ մի կը ցուցադրէ կարմիր Համիտին վերջին անդուծ ու վայրագ սպաննութիւնները, անտէրունջ Հայերու լացն ու կոծը, բաղձաթիւ քաղաքներու, գիւղերու քանդումն ու աւերումը, միով բանիւ այն ամէն արիւնոտ տեսարաններն, որոնք նոյն գաւառներուն մէջ ցաւալի իրականութեամբ տեղի ունեցան: Միևնոյն ժամանակ ստոյգ վկայութիւններով ցոյց կուտայ մեզի, որ այդ անուկ կոտորածը կանխագոյն ծրագրով մը եղած է, այնու որ մահմետական շարժումը, այս կամ այն տեղուան մէջ չէր սահմանափակուած, այլ ընդհանուր էր: Բարեբախտաբար, ինչպէս կ'ըսէ հեղինակն, շատ տեղեր Հայերը բոլորովին ալ անպատրաստ չէին, որուն հետեւութեամբ քիչ շատ կրցան դիմադրել մոլեգին խուժանին յարձակումներուն:»

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ



Գ. ՄԱՍ

Բանաստեղծ իսկ, Դասախոս իսկ և
Դասաւարտ իսկներ .



Կիլիկեան անուկ աղէտին մէջ ամենէն աւելի մեր սիրտերը խոցատողն եղած է Արդարութեան գործելակերպը: Քաղաքներ քանդուեցան, գիւղեր կործանեցան, ևրիսուն հազար անմեղ հայեր անխնայ ջարդուեցան, Սիրիոնի ու Ճիհունի ջուրերը արիւնի փոխուեցան, հարիւրաւոր կոյսեր սղծուեցան, բաղձաթիւ հարսեր արևաւանդուեցան, հազարաւոր հայեր եկեղեցիներու մէջ ողջ ողջ այրեցան, գարոցական ստատանիներ ստանկուեցան իսպի վրայ դամուեցան և աշխարհի վրայ դու չի գործուած վայրագութիւններ ի գործ դրուեցան, որոնց անսակներուն սխալ նախանձէին Լէնկ—Թիմուրի և Ներսնի սղէս ամենագորշելի անդուծները: Եւ այսչափ վայրենութիւններու յանդիմող կատաղի ճիւղները փոխանակ իրենց արժանի ստատիները կրելու, շատ զիրութեամբ ազատեցան Արդարութեան ձեռքէն: Մինչդեռ անդին մեր ծնողքն, զսակները, աղղականները և այլ պարագաներ կորսնցնելով միայն անձերնիս ազատած ջարդի մնացորդներս իրիւ տ-

[ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ, Յ. Յ. Թ.]

պըտտամբ ձերբակալուեցանք և անտանկի նեղութիւններու
 ենթարկուեցանք: Առաջին աղէտին պահուն կարծեցինք
 թէ յետադիմական շարժում մ'է եղածը, և բոլոր թուր-
 քիոյ հետ Ասանայի նահանգն ալ նոյն վտանգին ենթար-
 կուեցաւ, որով ճգնաժամային զիմադրութեան մը զի-
 մեցինք փրկելու համար թէ մեր կեանքն և թէ մեր
 նուիրական Սահմանադրութեան պատիւը: Երբ երկրորդ
 ջարդն ալ կատարուեցաւ, այլևս կատարեալ համոզում գո-
 յացուցինք թէ Սահմանադրութիւնը պարտուեցաւ և կար-
 միր Սուլթանը նորէն իր փափաքին զոհացում գտաւ,
 որով յետին աստիճան յուսահատութեան մասնուած՝ կ'ե-
 բեակայէինք աղէտէն ետքը բռնապետական կառավա-
 րութեան բռնելիք ընթացքը: Սակայն երբ աւետեցին մեզ
 թէ Սահմանադրութիւնը չէ վտանգուած, թէ շարժուն
 բանակը յաղթապանծ Պոլիս մտած է, և թէ մանաւանդ
 կարմիր Սուլթանը իրեն անվայել գահէն վար անուելով
 Սուլթան հռչակուած է Մէհմէտ Բէշատի պէս Սահմա-
 նադրատէր և զիմաստ Վեհապետ մը, այլևս մեր ուրա-
 խութիւնը չափ չաւնէր, որովհետև մենք համոզուած էինք
 թէ՛ Ազատական թուրքերը մեր անմիջական օգնութեան
 պիտի փութան թէ մեր Օսմ. Երեսօրիսանական ժողովը ողի
 ի բռին պիտի պայքարի զմեզ այն վիճակին հասցնելու
 պատճառ եղողներուն գէմ, և թէ վերջապէս հարիւրաւոր
 կատաղի ճիւղներ պիտի ճօճին օլին մէջ զսնէ օ-
 բինակ ըլլալու համար ուրիշներու: Եւ սակայն իրո-
 ղութիւնները մեր յուսացածին բոլորովին հակասակ
 պատահեցան:

Ահռելի աղէտէն ետքը Ասանայի տեղական կառավա-
 րութիւնը՝ որ գրեթէ խուժանապետներուն ձեռքն անցած
 էր, ճարտար զոզի մը կամ ոճրապարծի մը հնարածաւ-

թեամբը ծրարած էր հայերը պատասխանատու բռնել և
 որով աղէտին պատասխանատուութիւնը բևոցնել զժախտ
 և անտէր հայերուս կռնակը. և իրաւամբ ալ բաւական յաջո-
 ղեցան համեմու համար իրենց նպատակին: Կրկնակ աղէտէն
 անմիջապէս ետքը կաղմուեցաւ քննիչ յանձնախումբ մը, որ՝
 ողի իրոխն աշխտանցաւ իր տխուր պարտականութիւնը կա-
 տարել, ձերբակալելով բոլոր ողջ մնացած հայերը և ձեռքի
 տակէ փախցնելով աղէտին կաղմակերպիչներն ու խու-
 ժանավարները: Կատարեալ զաւելտախաղի մը ներկայա-
 ցումի դերը ստանձնող այս յանձնախումբին անդամները՝
 մեղմէ առաջ իրենք կը խնդային հարցաքննութեանց
 միջոցին, իրենց կողմէ կատարուած վրանբաց խեղա-
 թիւրումներուն և յերիւրուած զրպարտութիւններուն
 մասին: Անխղճութեան և անդթութեան մարմնացումն
 եղող այն անմոռանալի քննիչ յանձնաժողովը՝ յարմար դա-
 տած էր հայերը իրրև ապստամբած, և խնդճ թուրքերը
 ինքնապաշտպանութեան զիմած ճանչնալ և ըստ այնմ քըն-
 նութիւնները առաջ տանիլ, և իրաւամբ ալ առանց թուրքի
 մը մաղին զոչելու կը ձերբակալէին անընդհատ միայն և մի-
 միայն հայերը և կը լեցնէին իրարու վրայ որոնցմէ տմանք ալ
 չզիմայակապ նեղ զնտանի մը մէջ դրած, կ'սպասէին պա-
 տերազմական Ատեանին դարուն, որուն համար կը յու-
 սային անչուշտ որ իրենց բոլոր ձերբակալածները միտա-
 մի կախազան պիտի բարձրացնէր: Մինչդեռ մեր՝ զըժ-
 բախտ հայերու աչքերն ալ Պատերազմական Ատեանին
 ճամբուն կ'սպասէր, վստահօրէն յուսալով որ մեր Սահ-
 մանադրական կառավարութեան կողմէ զրկուած Պատե-
 րազմական Ատեանը անտարակոյս պիտի գործադրէր Ար-
 դարութիւնը, անմիջապէս ազատ արձակելով բոլոր հայ
 բանտարկեալները և կախազան բարձրացնելով ոչ միայն

հարկերաւոր խուժանապետներ, այլև Ատանայի տեղա-
կան կառավարութեան պաշտօնեաներէն գլխաւորները և
նոյնիսկ աղչտէն կաքը զմեզ նեղութեան և անտանելի
չարչարանքներու ենթարկող քննիչ յանձնախումբի ան-
գամները:

Պատերազմական Ատեանը հասաւ Ատանա, առաջին
օրերուն մէջ պահ մը ուրախութիւն պարզեւեց մեզ բան-
տէն ազատ արձակելով բաւական թիւով հայեր և ընդ-
հակառակը ձերբակալել տալով բազմաթիւ թուրքեր, և
սակայն քիչ կաքը մեր ուրախութիւնը տխրութեան փոխ-
ուեցաւ, տեսնելով որ Պատերազմական Ատեանն ալ սկը-
սաւ սուտ վկայութիւններու և զրոյրտութիւններու
կարեւորութիւն տալ և կախազան բարձրացնել ու դա-
տապարտել այնպիսի հայեր, որոնց անմեղութիւնը ա-
րեւել պէս յայտնի էր, իսկ շատ թեթեւ պատիժներով մի-
այն գոհանալ ձէլատ և Ասաֆի պէս անհատներու մա-
սին, որոնք հաղարաւոր անմեղներու գահիճը կղան:

Գաղափար մը տալու համար մեր ձերբակալութեան,
բանտարկութեան, հարցաքննութեան և դատաւարութեան
մասին, յարմար կը անանեմ իմ բանտի նօթերս հրատարա-
կել ՚ի ստորև:

ԻՆՉՊԷՍ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԵՑԱԼՔ

Սուրէն ու հուրէն հրաչքով ազատածներս՝ հազիւ
քանի մը հազար հողի, Անգլիական հիւպատոսին առաջ-
նորդութեամբը լեցուած էինք Թրիփանի կղզարց և Գեր-
մանացւոց գործարանները (fabrique) իրարու վրայ: Թէև
ամէն բանէ զրկուած մերկ ու բոսկիկ և պատառ մը հացի

կարօտ և սակայն միւս կողմէ դո՛ս կ'ըլլայինք գոնէ մեր
կեանքերը ազատած ըլլալնուս համար:

Աղէտէն երեք օր կա՛քն էր որ չոր հողն ալ շատ տե-
սան մեզի, և երրորդ ջարդի մը նմանող ձերբակալու-
թիւններն սկսան: Բանապետական անիծեալ շրջանին Թա-
ղապ, սուրքերու հաւաքիչ ըլլալով Ատանայի ամբողջ
ժողովուրդը ճանչցած և Սահմանադրութեանէն կա-
շտակերութեան և գեղծաւմներու պատճառով պաշտօ-
նէն վտարուած՝ վատոգի և ստորին արարածի մը ոտախ-
կանի զղեստ հագցնելով զրկած էին մեր վրայ: Ոտախկանը
մեծ պաշտօնատարի մը վայել շարժուձևերով և խստու-
թիւններով սկսաւ ձերբակալել ջարդէն ազատածներէն
հայ ծանօթ գէմքերն ու տեսքով կտրիճները: Ձերբա-
կալութեան լուրը առածնուս պէս բոլորովին շուարած
հասկցանք թէ՛ տեղական կարավարութիւնը ողբերգու-
թեանէն կաքը ծիծաղաչարժ զուեկտ մ'ալ խաղալ կ'ուզէր,
մեր վրայ բեռցնել ջանալով աղէտին պատասխանա-
տուութիւնը:

Պահ մը մի քանի հողիներ մտածեցինք Պոլիս հեռագ-
րել և գոնէ այս երրորդ աղէտին մասին օգնութիւն խընդ-
րել և սակայն ի՞նչ միջոցով պիտի կարենայինք Պոլիս
հասցնել մեր աղերսը, հեռագրատուներ հեռագիր չէր ըն-
դունէր և ընդունէր իսկ տանող չիկար...:

Ձերբակալութիւններու թիւը կը բազմապատկուէր
ժամէ ժամ և ծանօթ ոտախկանը՝ Ժալէրի մը զիբքով եւ
տեսքով կը սարսափեցնէր զմեզ ամենքս: Ոտախկանը կը
հայհոյէր, կը նախատէր, կ'ապտակէր կը ձեռէր և կա-
տաղի վագրի մը պէս կը յարձակէր մեր վրայ: Առանց
որոշ անուններով ցանկ մը ունենալու իր ձեռքը, աչքին
կրեւցած ծանօթ գէմքերն ու Գասապ Արսաքի պէս ան-

ուանի և անքոտ կարծիքները կանչելով կամ բռնի քաշ-
կըռտելով կը ասներ մօտակայ երկաթուղիի կայարանին
զօրանոցը, ուրկէ բաղմաթիւ գինուորներով շրջապատուած
կը դրկուէին կառավարակէն պաշտօնատուներ, յանձնուե-
լու համար տխրահոչակ քննիչ յանձնաժողովին :

Թրիփանի եղբարց և Գերմանացւոց զօրծարաններու
չորս պատերուն մէջ քանաարկուած աղէտեայներս՝ ոչ
փախչելիք և ո՛չ ալ պահուելիք անդ մ'ունէինք, որով
ամբողջութեամբ կը տեսնուէինք մէկ ակնարկով, և այս-
պէս սասիկաններու քմահաճոյքին կապուած էր մեր ճա-
կատաղիրը : Կիլիկիոյ աղէտին ճշմարիտ ժալէրն եղող
յիշեալ սասիկանը կերթար ու կուզար շրջապատուած նո-
րանոր գինուորներով և յայտնի ու դադանի սասիկաննե-
րով, տանելու համար նորանոր հայեր : Անոր խրաքանչիւր
վերադարձին կը հարցնէինք իրարու «արդեօք այս անգամ
ո՞ր մէկս պիտի տանի» : Ամուսնացածները իրենց կնոջ,
դեռատի երիտասարդները իրենց մօրը շրջազգեստներուն
ծայրերովը երեսնին ծածկած ինքզինքնին պահելու կ'աշ-
խատէին, և սակայն խայտառակ սասիկանը կռահելով այս
դադանիքն ալ, կը հրամայէր կիներուն և նոր հարսերուն
որ ոտքի ելին և բաժնուին այրերէն :

Վերջապէս ծանօթ սասիկանը ինձ ալ հրամայեց որ
հետեւեմ իրեն : Յանկարծակիի եկած, կը խնդրեմ որ իմ
ձերբակալութեանս պատճառը յայտնէ, «պատճառ մատ-
ճառ չեմ գիտեր, միայն քեզ կը հրամայեմ որ իմ ետե-
ւէս գաս» կը պատասխանէ վայրենաւայել շեշտով մը :
Ասոր վրայ առանց պատճառի երթալ չեմ ուզեր և ահա
սասիկանին ատրճանակը կը մերկանայ պատեանէն և կուզ-
դուի կուրծքիս, հրամայելով որ քալեմ, «հայտէ նայինք
խընզըր կեավըր, հիմա մարմինդ կը փրեմ գետինը» կը

զուայ սասիկանը, ակամայ կ'սկսիմ հետեւել իրեն :
Մի քանի գինուորներ անմիջապէս կը շրջապատեն զիս և
կ'առաջնորդեն մօտակայ պահականոցը, որուն փոքրիկ մէկ
սենակիին մէջ իրարու վրայ թիմուած կը դանեմ Ատանայի
հայ երեւելիներէն ոմանք : Բոլորն ալ ծանօթ դէմքեր
են : Ամենուն ալ աչքերը շեցուած լուռ ու մունջ կսպա-
սեն իրենց ճակատադրին, որոնց կը խառնուիմ ես ալ :
Յանկարծ պահականոցին երիտասարդ սպան կը մօտենայ
մեր նեղ զնտանին գուռը և խրոխտ շեշտով մը կը հար-
ցնէ մեզ «ձեր մէջէն Սամուէլ Աւետիսեանը ո՞րն է» :
Ատանայի հայ երեւելիներէն եղող Սամուէլ էֆ.ն ատաջ
անցնելով « ես եմ » կը պատասխանէ, կարծելով թէ
իր նախկին ազդեցութեան չորհիւ ազատ պիտի արձա-
կուի : «Գուրս եկուր» կը պատասխանէ սպան, և իր քո-
վը կը կանչէ երկու հակայ գինուորներ, հրամայելով որ
թանձր չուանով մը Սամուէլ էֆ.ի թեւերը ետեւը կա-
պեն : Անգութ արտազ գինուորները ուրախութեամբ ետե-
ւը կը դարձնեն Սամուէլ էֆ.ի թեւերը և կ'սկսին պինդ
կերպով կապել ու քաշկռտել : Սամուէլ էֆ.՝ լալով կը
պոռայ և արիւն արցունք կը թափէ, աղաչելով պաղա-
տելով որ խիղճ ունենան, զոնէ քիչ մը թուլցը-
նելու համար չուանը : Եւ սակայն անգութ սպան և գին-
ուորները ա՛լ աւելի կը խոտացնեն իրենց տուած չար-
չարանքը, որուն տակ կը թապլտկի դժբախտ հայորդի
Սամուէլ էֆ.ն : Առջին մենք մեր մութ զնտանին մէջ արիւն
արցունքով կուլանք մեր սիրելի Սամուէլ էֆ.ի վիճակին
վրայ և կսպասենք մեր կարգերուն, ենթարկուելու հա-
մար միևնոյն չարչարանքին : Սամուէլ էֆ. թեւերն ու
մար միևնոյն չարչարանքին : Սամուէլ էֆ. թեւերն ու
ոտքերը կապուած դունդի մը պէս կը զլտորի անխիղճ
սպային ոտքերուն տակ, և վերջապէս ոտքերով հրելով ու

ուանի և անքորոս կարիճները կանչելով կամ բռնի քաշ-
կըռուելով կը տանէր մօտակայ երկաթուղիի կայարանին
զօրանոցը, ուրկէ բազմաթիւ գինուորններով շրջապատուած
կը զրկուէին կառավարակէն պաշտօնատուներ, յանձնուե-
լու համար տիրահոշակ քննիչ յանձնաժողովին:

Թրիփանի եղբարց և Գերմանացւոց զործարաններու
չորս պատերուն մէջ բնասարկուած աղէտեալներս՝ ոչ
փախչելիք և ո՛չ ալ պահուելիք սեղ մ'ունէինք, որով
ամբողջութեամբ կը տեսնուէինք մէկ ակնարկով, և այս-
պէս ոստիկաններու քմահաճոյքին կապուած էր մեր ճա-
կատաղիքը: Կիլիկիոյ աղէտին ճշմարիտ ժապէրն եղող
յիշեալ ոստիկանը կերթար ու կուզար շրջապատուած նո-
բանոր գինուորններով և յայտնի ու դաղտնի ոստիկաննե-
րով, տանելու համար նորանոր հայեր: Անոր իւրաքանչիւր
վերադարձին կը հարցնէինք իրարու «արդեօք այս անգամ
ո՞ր մէկս պիտի տանի»: Ամուսնացածները իրենց կնոջ,
զեռաախ երխտասարգները իրենց մօրը շրջազգեստներուն
ծայրերովը երեսնին ծածկած ինքզինքնին պահելու կ'աշ-
խատէին, և սակայն խայտառակ ոստիկանը կուսելով այս
դաղտնիքն ալ, կը հրամայէր կիներուն և նոր հարսերուն
որ ոտքի ելլեն և բաժնուին այրերէն:


Վերջապէս ծանօթ ոստիկանը ինձ ալ հրամայեց որ
հետեւիմ իրեն: Յանկարծակիի եկած, կը խնդրեմ որ իմ
ձերբակալութեանս պատճառը յայտնէ, «պատճառ մատ-
ճառ չեմ գիտեր, միայն քեզ կը հրամայեմ որ իմ ետե-
ւէս գաս» կը պատասխանէ վայրենաւայել շեշտով մը:
Ասոր վրայ առանց պատճառի երթալ չեմ ուզեր և ահա
ոստիկանին ատրճանակը կը մերկանայ պատեանէն և կուզ-
ղուի կուրծքիս, հրամայելով որ քալեմ, «հայտէ նայինք
խրնզը կեավր, հիմա մարմինդ կը փրեմ գետինը» կը

դո՛ւայ ոստիկանը, ակամայ կ'սկսիմ հետեւիլ իրեն:
Մի քանի գինուորններ անմիջապէս կը շրջապատեն զիս և
կ'առաջնորդեն մօտակայ պահականոցը, որուն փոքրիկ մէկ
սենեակին մէջ իրարու վրայ թխմուած կը դանեմ Ատանայի
հայ երեւելիներէն ոմանք: Բոլորն ալ ծանօթ դէմքեր
են: Ամենուն ալ աչքերը վեցուած լուռ ու մուռջ կսպա-
սեն իրենց ճակատադրին, որոնց կը խառնուիմ ես ալ:
Յանկարծ պահականոցին երիտասարդ սպան կը մօտենայ
մեր նեղ զնտանին դուռը և խրոխտ շեշտով մը կը հար-
ցնէ մեզ «ձեր մէջէն Սամուէլ Աւետիսեանը ո՞րն է»:
Ատանայի հայ երեւելիներէն եղող Սամուէլ էֆ.ն առաջ
անցնելով «ես եմ» կը պատասխանէ, կարծելով թէ
իր նախկին աղգեցութեան շնորհիւ ազատ պիտի արձա-
կուի: «գուրս եկուր» կը պատասխանէ սպան, և իր քո-
վը կը կանչէ երկու հսկայ գինուորներ, հրամայելով որ
թանձր չուանով մը Սամուէլ էֆ.ի թեւերը ետեւը կա-
պեն: Անգութ սրտազ գինուորները ուրախութեամբ ետե-
ւը կը դարձնեն Սամուէլ էֆ.ի թեւերը և կ'սկսին պինդ
կերպով կապել ու քաշկռակել: Սամուէլ էֆ. լայով կը
պոռայ և արիւն արցունք կը թափէ, աղաչելով պաղա-
տելով որ խիզճ ունենան, գոնէ քիչ մը թուլցը-
նելու համար չուանը: Եւ սակայն անգութ սպան և գին-
ուորնները ա՛լ աւելի կը խոտացնեն իրենց տուած չար-
չարանքը, որուն տակ կը թապլտի գոթախտ հայորդի
Սամուէլ էֆ.ն: Առդին մենք մեր մութ զնտանին մէջ արիւն
արցունքով կուրանք մեր սիրելի Սամուէլ էֆ.ի վիճակին
վրայ և կսպասենք մեր կարգերուն, ենթարկուելու հա-
մար միւլենոյն չարչարանքին: Սամուէլ էֆ. թեւերն ու
ոտքերը կապուած դունդի մը պէս կը զլտորի անխիզճ
սպային տոքերուն տակ, և վերջապէս ոտքերով հրելով ու

հրմշտկելով կը տանին քովընտի սենեակ մը, ուր ա. նընդհատ կը պոռայ խեղճ Սամուէլ էֆէնտին:

Սպան գարձեալ մեր դուռը կը մօտենայ և կը հրա- մայէ որ դուրս ելլենք: Քսանի մօտ հայերս՝ բժիշկ, գե- դագործ, փաստարան, վաճառական, ուսուցիչ և այլն դուրս կը թափուինք: Զօրանոցին առջև զերիս պէս քովէ քով կը շարեն զմեզ, պահ մը ամենքնիս իրարու կապել կ'ուզեն, և յետոյ յիսունի չափ սուխաւոր մալղէրներով զինուորներ կը շրջապատեն զմեզ: Այս ամենը տեղի կ'ունե- նար Անդլիական հիւպատոսին աչքին առջև, որն որ երկու քայլ անդին դանուած հիւպատոսարանէն կը զիտէր զմեզ և մենք պաղատագին ակնարկներ կ'ուզէինք անոր, ար- դիտաբար խնդրելով որ զմեզ դռնէ այս աղէտէն փրկէ: Անգուժ արապ զինուորներով շրջապատուած մեր խուժ- րը ճամբայ կ'ելլէ դէպի կառավարութեան դուռը: Ծամ- բաները զմեզ դիտելու համար յատկապէս հաւաքուած խուժանը հաղարումէկ նախատինքներ և լուտանքներ կը թափէ մեր հասցէին, և մենք դժբախտներս լուռ ու մունջ, տրտում ախուր կանցնինք մեր՝ դեռ կրակ- ները չի մարած աւերակներուն մէջէն: Սրապ զինուոր- ները իրենց ձեռքի մալղէրներուն կոթերովն ու սուխ- ներուն ծայրերովը կը հրեն ու կը հրմշտկեն, և որով մենք կը վազենք վայրկեան մ'առաջ ողջ առողջ հասնե- լու համար կառավարութեան դուռը: Մանաւանդ մեծ շուկային մէջ կարգ մը ճիւղեր կը պոռան, կը հայնո- յեն, կը սուլեն և ամէն տեսակ նախատինքներ ու լու- տանքներ կը թափին, և ասոնց հանդէպ մեզ ընկերացող զինուորները կը խնդան ու կը քաջալերեն այն կատաղի վայրենիներուն ստորնութիւնները: Վերջապէս կը հաս- նինք բանտի մը առջև ուր լեցուած էր մեզմէ առաջ տար-

Ավստրալիոյ Բարօն Գալաիան Գորաիիմ իր Գեներալներով այցելութիւնը
աղտակաբերու կարգին Գեներալի Հայոց Եկեղեցին .



ուած բաղմամբիւ հայերը : Բանախն անօրէնը կը համրէ զմեզ և կ'առաջնորդէ նորակազմ քննիչ յանձնախումբին գանուած սենեակին դուռը :

ԻՆՉՊԷ՛Ս ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

Այգէտէն անմիջապէս ետքը կազմուած քննիչ յանձնախումբին անդամներն էին՝ Իսթիւնաֆ ճէզա բէլաի Շաքիր պէյ , Սէր Միւսթանիթըզ Խարրերզցի Զիւլֆի էֆ . , խուժանապետներէն Պաղտատի Զատէ Ապախու Վատիր էֆ . , Կրեաչցի հարիւրապետ Սիւլէյման էֆ . և իբր թէ քրիստոնեաներու կողմէ՝ փաստարան Գիրեագօ էֆ . : Այս խումբը վարողն էր միայն Զիւլֆի կամ Զիւլֆօ (*) կոչուած հարցաքննիչ դատաւորը , որուն քմահաճոյքին յանձնուած էր մեր կեանքն ու պատիւը :

Ատանայի կառավարութեան պաշտօնատան՝ թղթակցութեանց գիւհանի սենեակը՝ վերոյիշեալ քննիչ յանձնա-

(*) Այս վատողի Զիւլֆօյին կենսադրութենէն յիշենք միայն սա պարագաները թէ Տիգրանակերտի նահանգին էրդընիՄատէնի մէջ պաշտօնավարած և կաշատակերութեան պատճառով դատական քննիչ Աճէտ Համաի էֆ . ի բողոքին վրայ պաշտօնանկ եղած և յետոյ յիշեալ Զիւլֆօն՝ Աճէտ Համաիի ջորի մը կաշառք տալով՝ դարձեալ պաշտօնավարութեան իրաւունքի (ձէվաղը Իսթիխտամ մազլաթմար) հաւաքադիր առած , և անկէ Սերատախա անցած է , հոն ալ հայերը հալածելու ստորին քաղաքականութեանը հետեւելով հայ յեղափոխականներու սպառնալիքներուն վրայ փախած է :

ժողովին յատկացուած էր , որուն դրան առջև տանելով շարեցին զմեզ՝ տասնեակ մը հայերս , չըջապատուած սուրնաւօր զինուորներով : Հարցաքննիչ դատաւոր Զիւլֆօն զործի վրայ էր , ուրախ գուարթ կ'երթար կուգար , ձէվատեան սև խումբէն նորանոր թուղթեր կը բերէր ու կը տանէր և մենք անօթի ծարաւ , գրեթէ մերկ ու բուպիկ կ'սպասէինք մեր կարդին՝ հարցաքննութեան : Զիւլֆօն կ'երթայ և կէս ժամ ետքը դարմանքով կը տեսնենք որ տասնեակ մը քիւրս մշակիներ փողոյններէն ժողուած մեր քով կը բերէ , քիւրտերը կը խնդան և Զիւլֆօն լըրջութիւն կը յանձնարարէ : Մենք ասդին ասուշ կտրած անհամբեր կ'սպասենք որ արդեօք ի՞նչ պիտի ընեն փողոցէն ժողուած այդ քիւրտերը : Զիւլֆօն մի քանի վայրկեան սենեակ մտնելէ ետքը դուրս կ'ելլէ և քիրտերուն քով երթալով բաներ մը կը խօսի ցած ձայնով և յետոյ երեսը մեզի դարձնելով՝ զմեզ կը ցուցնէ գոչելով «ըսէք տեսնենք Հա՛սօ , Բէ՛մօ , Ալօ՛ , այս կայնողներն էին հայ ֆէտայիները , անանկ չէ՞» , քիւրտերը կէս խնդուքով և միաբերան կը գոչեն «այո՛ այո՛» : Զիւլֆօն մեր խումբին կը մօտենայ և մեր մէջէն մի քանի մասվաճառներ ցուցնելով կ'ըսէ «ամենէն աւելի մարդ սպաննողներն ասոնք էին , այնպէս չէ՞» , Բիւրտերը ասանց նոյնիսկ հարցումը կամ նշանակութիւնը հասկնալու , «այո՛ այո՛» կը գոչեն . և վատողի Զիւլֆօն քիւրտերուն կը հրամայէ որ գործերնուն երթան և 'ի հարկին կանչուած ասոնն դարձեալ գան : Մեր մէջէն ամենէն յանդուրն մասվաճառ մը Զիւլֆօյին երեսին կը պոռայ , ըսելով որ « գուն կը ցուցնես ու կ'ըսես և անոնք ալ այո՛ կը գոչեն , մենք ասանկ բան չենք ընդունիր » , ասոր վրայ Զիւլֆօն կրակ ու բոց կտրած՝ սպաննալիքներով կը յան-

դիմանէ, և մենք տկամաց լուս ու մունջ կ'սպասենք այս բոլոր անցուզարձերուն հետեւանքին:

Հարցաքննութիւնը կ'սկսի առանց որոշ անունի, միւս-
թանթըզ Զիւլֆօն զուրս կ'ելլէ և ներս կը տանի առ ու
ան: Ժամէ մը աւելի կը տեւէ խրաքանչիւրին հարցա-
քննութիւնը: Օրերէ լվեր արդէն անօթի ծառաւ, կ'ըս-
պասենք ու կ'սպասենք մեր կարգին անհամբեր, յուսա-
լով որ հարցաքննութիւնէն եւքը պիտի արձակուինք...:
Ծարաւութենէ մարելու ստտիճանին եկած՝ չուրջս կը
նայիմ և թուրք բարեկամ մը ականելով կաթիլ մը
ջուր կը խնդրեմ և թուրք բարեկամս երեսս 'ի վեր կրօն-
քիս ու ազգիս հայհոյելով կը հեռանայ: Ուրիշ մէկուն կը
ժօտենամ քիչ մը ջուր խնդրելու համար, ևս կուլամ ան
կը խնդայ և կանցնի կ'երթայ: Այ ուժասպառ գետին կը
փութում և գնչուներու պէս ծաղկաբախիկ չոր սախտակի
վրայ կը նստիմ, ինձ կը հետեւին միւս ընկերներս: Մեզ
գիտելով զուարճացող թուրքերը կը խնդան կուշտ ու կուռ,
հոյ չ'է կ'ըսենք և աչքերնիս կը գոցենք: Վերջապէս
կարգը ինձ եկած էր ներս կը տարուիմ:

Զիւլֆօ սպասնական շեշտով մը անունս կը հարցնէ
և հասկնալէ ետքը, մեծածաւալ թուղթի մը վրայ նայելով
կ'ըսէ:

— Օ՜հ, չորս տեսակ ամբաստանութիւններ կան քու
մասիդ, և տասնի չափ վկայութիւններ: Նստէ նայինք
սա աթոռին վրայ, նստէ՛ և իմ հարցումներուս պատաս-
խան տուր, առանց ուրանալու, տես, վկաներ կան քու
մասիդ, նոյնիսկ հայ վկաներ:

Սարսախահար վիճակով, և դողդողալով նստելէ
աւելի կը հակիմ աթոռի մը վրայ Զիւլֆօյին և քովի
քարտուղարին դիմացը, յանկարծ մխիթարութեան նշոյլ

մը կ'ունենամ, հարցաքննիչ յանձնախումբին մէջ տեսնե-
լով կրեաացի շատ աղնիւ հարիւրապետ մը, որուն ան-
հուն համակրութիւնը կը վայելէի դէպքէն առաջ: Պաղա-
տական տկնարկով մը կը խնդրեմ յիշեալ սպայէն որ զիս
պաշտպանէ Զիւլֆօյի պէս զիշատիչ գաղանի մը ձերան-
ներէն: Աղնիւ և վեհանձն հարիւրապետը մտերմական
նայուածքովը կը յուսադրէ զիս:

Հարցաքննիչ գատաւորը Զիւլֆօն կ'սկսի հարցնել և
քովի քարտուղարը կը դրէ հարց—պատասխանները:

Անուն մականուն, արհեստ ծննդալայր և այն գրելի
ետքը հարցուց. —

— Ըսէ՛ ականենք, առաջին դէպքին միջոցին ո՞ւր կը
գտնուէիր:

— Զարգին առաջին օրը սոստուն կանուխ գործատե-
ղիս գացի և սկսայ արհեստովս զբաղիլ: Հաղիւ թէ
ժամ մը անցած էր տեսայ որ փողոցները զինեալ մար-
դիկներով լեցուեցան, ևս ալ պաշտօնատեղիս դոցել տալով
սունս սպաստանեցայ: Երկրորդ օրը ընտանիքովս մրան-
սացուց եկեղեցին գացի և հոն մնացի մինչև վերջը:

— Տունդ երթալով պատուհանը նստար անանկ չէ՞:

— Ո՛չ, ընդհակառակն տունիս պատուհաններն ան-
գամ գոցեցի:

— Սուս կը խօսիս պատուհանը նստած դէնք նետեր ևս:

— Սխալ է, ևս դէնք գործածել չեմ գիտեր:

— Ուրեմն ձեր թաղէն որո՞նք դէնք նետեցին:

— Չեմ գիտեր թէ սրոնք կը նետէին, միայն լաւ կը
յիշեմ թէ զէնքի ձայները հետուներէն կուգային:

— Ինչո՞ւ առաջին օրը չփախար և տունիդ մէջ մնա-
ցիր:

— Որովհետեւ չէի յուսար թէ դէպքը այս աստիճան

սխախտութեամբ : Մենք վայրկեանէ վայրկեան Օսմ. զինուորներուն ժամանումին և կորովի միջամտութեամբը խուժանին զսպուելուն կ'սպասէինք, մինչդեռ հակառակը պատահեցաւ :

— Հայ յեղափոխական կուսակցութիւններէն ո՞ր մէկին կը պատկանիս և նպատակնիդ ի՞նչ էր այս սպասումութեամբ :

— Ես ոչ մէկ կուսակցութեան չեմ պատկանիր և սպրտամբական շարժում խօսքերնիդ բացարձակ զրոյստութիւնն է :

— Լո՛ւ՛, դեռ լեզու ալ ունիք կը խօսիք, Կրմեճի շառլաբանըրը չուզեր, զուն իմ հարցումներուս պատասխան տուր : Հիմա պատասխանէ կ'ըսեմ քեզի, ո՞ր կուսակցութեան կը պատկանիս, շխտակը խօսէ, վկաներ կան նոյնիակ քու ազգէդ : Եթէ կ'ուզես ստորագրութիւննին ալ ցուցնեմ (հետուէն հայերէն ստորագրութիւնն մը կը ցուցնէ) : Սուս կը խօսիս, զուն յեղափոխական կուսակցութեան մը անդամ ես և նոյնիակ բանախօսութիւններ բրած ես մի քանի անդամներ ակումբներու մէջ :


— Ես՝ մեր ազգային բարանին մէջ խօսեցայ քանի մը անդամներ և միշտ ատոյժապահական նիւթերու վրայ, եթէ կ'ուզէք հազարաւոր ունկնդիրներ կրնան վկայել :

— Հայ յեղափոխական ըլլալդ հաստատուած է :


— Հայ յեղափոխական կուսակցութեան մը պատկանիմ իսկ յանցանք մը չի կրնար ըլլալ, քանի որ այսօր Սահմանադրութիւն կայ : Սակայն կը սխալեմ թէ մինչև հիմա յեղափոխական կուսակցութեան մը չեմ հետեւած :

Այս միջոցին քննիչ յանձնախումբէն հարիւրապետ բարեկամիս դաճնալով կ'ըսեմ՝

— Պէ՛յ էֆէնտի, զուք զիս շատ լաւ կը ճանչնաք,



Լազգիյէի Առաջնորդ Տ. Մովսէս Վրդ. Ռսկերիչեանն ու Քէսապի բանակները և Տեղւոյն նպաստի Յանձնաժողովի անդամները .



Քէսապի աւերակները .

կը խնդրեմ որ միւսթանթըդ էֆէնտիի կասկածները փա-
րատէք :

Հարիւրապետն սկսաւ միջամտել մեր անլերջանալի
բանալէճին ըսելով՝

— Միւսթանթըդ էֆէնտի, ևս այս երկուստարդը շատ
լաւ կը ճանչնամ : Ժամալաճառ չըլլանք, ուրիշները կան-
չենք :

Անխիզճ Զիւլֆօն պատասխանեց բարկութեամբ .

— Հարիւրապետ էֆէնտի, ինչո՞ւ այդպէս կ'ընէք, աս
ձգենք ան ձգենք, ամբողջ հայերն արձակինք, հասրա այս
աղէտին պատասխանատուները որոնք նկատենք : Եթէ
այսպէս ընէք, ևս այս վայրկեանէն կը հրաժարիմ :
Տեսէ՞ք այս հայուն յանցանքը չորս տեսակ է, վկաներ կան :
Դեռ մենք երկրորդ յանցանքը կը հարցաքննենք, հիմա
երրորդին անցնինք : Խօսէ տեսնենք, ուրացող բարեկամ,
կը կարծես թէ ամէն բան ուրանալով պիտի աղատիս,
վայ գլխուդ . . . : Դուն հազարապետ ևս եղեր Պոլսեցի
Տօքթ. Բ. Ծ. ի հետ, և հազարական հայ ֆէտայիներ ու-
նեցեր էք ձեր նրամանին տակ :

— Սուտ և բացարձակ զրպարտութիւն է, մենք ո՞ւր,
հազարապետութիւն ո՞ւր, ասոնք ծիծաղելի հարցումներ
են . . . :

— Հայ վկաներ կան, հայ վկաներ, նոյնիսկ հիւան-
դանոցին մէջ առնուած հայու մը իճաճե (խոստովանու-
թիւն)ն կայ որ կը վկայէ ձեր մասին : Զարդին միջոցին
ձեր խումբերուն հետ խլամներուն վրայ յարձակած էք :

— Ի՞նչ ցաւալի խնդրութիւրսմ, դուք շատ լաւ գի-
տէք թէ թուրքերը յարձակելով հայերը ջարդեցին և հա-
յերուն մէկ մասը ստիպեալ անձնապաշտպանութեան գի-
մեց :

— Ուրեմն այդ անձնապաշտպանութիւնը կատարող
ֆէտայիներուն անունները տուր :

— Ֆեհալի բառը չեմ հասկնար ի՞նչ ըսել է, իսկ եթէ
անձնապաշտպանները կը հարցնէք, անշուշտ ամէն մարդ
մեռնիլ չէր ուզեր, որով իր անձը կը պաշտպանէր :

— Ո՛չ ո՛չ, Ֆեհալիները, անոնց անունները :

— Ես Ֆեհալի չեմ ճանչնար :

— Ես հիմա քեզ ամէն բան ըսել կուտամ, սակայն
դուն դնա աղօթէ սո՛ւ հարիւրապետ էֆէնտիին որ ձեռ-
քըս լոնսած է և չի ձգեր : Հիմա դանք չորրորդ մեղքիդ,
Եւրոպայէն զէնքեր բերել տալու համար կազմուած դաղա-
նի ընկերութեան անդամներէն ըլլա՞րդ ալ կուրանաս :

— Ատանկ բան մը դոյութիւն չունէր, ևս բնաւ այդ-
պիսի ընկերութիւն մը չեմ ճանչնար, ուր մնաց որ ան-
դամ եղած ըլլամ :

— Տեսա՞ր, հարիւրապետ էֆէնտի, ևս դիտէի որ այս
մարդը ամէն բան պիտի ուրանայ, ա՛նա չորս հինգ վկա-
ներով հաստատուած ճշմարտութիւն մը կուրանայ : (Խօսքը
ինձ ուղղելով) Գաղանի ընկերութեան անդամները ըսե՞մ,
մէկը դուն ևս և տասն հոգի էք որոնց մէջ կան Պատլիկ-
եան, Շաարիկեան, Ուրֆալեան, Շաարիկեանի փեսան
և ուրիշներ, ասոր ի՞նչ կ'ըսես :

— Բացարձակապէս սուտ է այդ տեսակ ընկերութիւն
մը դոյութիւն չունէր :

— Հասկցանք որ դուն ամէն բան պիտի ուրանաս :
Ուրանալը քեզ կը հասկցնէի, ինչ որ է, առ այժմ
դնա՛ քանի մի որ բանաբ պատկէ որ խնդրդ դուխդ դայ :
Ասոր վրայ հարիւրապետը կը խնդրէ որ զիս արձա-
(ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏՈՂ, Յ. Յ. Թ.)

կեն և սակայն վատուղի Զիւլֆօն կը հակառակի և զիս
ալ կը զրկեն: Բանաբ միւսներուն քով:

ԲՈՆԻ ՍՈՆՈՒԱԾ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Հարցաքննութեան բաժնին մէջ յիշել հարկ է բազմա-
թիւ թուրքերու հետ մի քանի հայերու սուտ վկայու-
թիւնները, որոնցմէ հայերէն բնութեան սակ, ծեծելով
և նեղելով ստամ էին: Այս բնի առնուած վկայու-
թեանց հերոսն ալ եղաւ դարձեալ հարցաքննիչ դատաւոր
Զիւլֆի կամ Զիւլֆօ կոչուած ստորնաբարչ արա-
բածը, որ ստանց իր պաշտօնին սահմանին մէջ մնալու,
իր չորնալիք ձեռքովը ահագին շղթաներ կ'անցնէր հայ
բանտարկեալներուն սօքերը և մասնաւոր հաճոյք մը կըզ-
գար դժբախտ հայերու ծանր շղթաներու սակ սաստիկե-
լէն, զոր յասկապէս դիտելու համար կուգար մեր բան-
տին դուռը, բնական պեարքերու համար մեր դուռս եղած
միջոցին: Հայոց կողմէ սուտ վկայութիւնները թէև հե-
տեւանք մը չունեցան և սակայն ինչ որ ալ ըլլար պէտք
չէր որ հայու մը բերնէն ելլէր զրպարտութիւն մը իր
տառապեալ արեւակիցին մասին, մանաւանդ աղէտի մի-
ջոցին, որ ամէն անձնական հաշիւ մէկդի եղած բոլոր հա-
յերս գրեթէ մէկ հոգի էինք: Կախաղան եղած մասվաճառ-
ներուն մասին թէև հայ սուտ վկաներու գոյութեան կը
կասկածուէր, սակայն վերջերս պաշտօնական հետապըն-
դումով յայտնի եղաւ թէ կախաղան ելլող մասվաճառ
հայերու վկաներուն մէջ հայ չկայ, այլ բոլորն ալ թուրք
են և որոնք անպատիժ մնացին:

ԱՏԱՆԱՅԻ ԲԱՆՏԻՆ ՍԷՋ

Կառավարական պաշտօնատան բակին մէջ գտնուող
երկյարկ թուրք վարժարանին շէնքը Հայոց համար բան-
տի վերածուած էր, որուն գեանայարկ սենեակը որ հապիւ
տասը հոգի կրնար պարունակել, լեցուցած էին հարիւր
յիսուսի չափ Հայեր:

Այս փոքրիկ շէնքին շուրջը իրր պահակ կ'սպասէին
տասնէ աւելի սուլթանաւոր արսալ զինուորներ, որոնք չարա-
չար կը նեղէին զժբազգ բանտարկեալները:

Գեանայարկ սենեակէն ներս կը թխմեն նաև ինձ հետ
տարիքոտ ու տկարակազմ բժիշկ մը, և ուրիշ մի քանի
հայեր: Ներսը մուկն և թուխաւոր միջնոցորտին մէջ
սպասող մեր տարաբազկ եղբայրները գրկաբաց կ'ընդունին
զմեզ և լալաճատաճ՝ տեղեկութիւններ կ'ուզեն իրենց
դուրսի անպաշտպան ընտանիքներէն:

Յուզումէս բառ մը չեմ կրնար արտասուել և
սպականած օդէն շնչահեղձ՝ կիլնամ մի քանի Հաճընցի հայ-
րենակիցներուս գիրկը: Հոն էր մեր ամենուն սիրելի Գասաղ
Մխաբը, որ՝ տեսնելով իմ խելայեղ վիճակս խոշոր ջուրի
սպիտոր մը շաղկած կուգայ քովս, օրերովը ջուր կը նետէ
երեսիս: Գիւլ մը կ'սթափիմ ու շուրջս կը զիտում և ի՞նչ
տեսնեմ, նեղ սենեակին մէջ իրարու վրայ լեցուած էին
զժբախտ հայերը, որոնք կուրծք կուրծքի տուած փոխն
ի փոխ կը նստին ու կը սրտակին գետինը, գրեթէ իրարու
վրայ:

«Հա՛ց կուզենք, ջուր տուէք, Աստուծոյ սիրոյն, Մար-
դարէին անունով ըլլայ, անօթի մեռանք» կը սրտան մեր
տղաքները, սակայն ականջ տուող չի կայ: Բնական պէտքի
համար դուրս ելլել կ'ուզեն ու չեն թոյլատրուիր, և որով

սենեակին մէկ անկիւնն ալ՝ ստիպեալ յատկացուցած էին բնական պէտքերու համար և անոնց հասն ալ կը խառնուէր արդէն թունաւոր միջնուորակն . . . :

Հաս բանախն մէջ ալ հայու կռիւ կայ : Իրարու հետ կը ծեծքուին , զիրար կը հրմշակեն , ապրտակներ կը շառաչեն , կը սրտան , կ'աղբբեն , կուլան , ու երբեմն ալ յուսահատութեան ջնորանքով կը խնդան ևւ ասոնց ամենուն վրայ կը հոկէ մեր սիրելի Գասապ Միտաքը . ան կը խրատէ , ի հարկին կը ստատէ և երբեմն ալ շառաչուն ապրտակներ կ'իջնայնէ աջ ու ձախ : Միտաքն է որ հայ կը գտնէ և ջուր կը հայթայթէ պատուհանի ծակերէն , սիրաշահելով նոյնիսկ քարսիրա արապ զինուորները :

Քիչ մը մաքուր օդ աննել կ'ուզեմ և սակայն անկարելի էր , մեր Միտաքին օգնուէթիւնը կը խնդրեմ : Գասապ Միտաքը զինուորներուն կ'աղաչէ , «արգաճա՛ւ , հիւանդ է այս երկասասարդը , խղճացէք վրան , քիչ մը դուրս պիտի ելլէ , թոյլատրեցէք» , և քարսիրա արապ տասնապեաք երկար նազանքներէ ետքը կարտօնէ ինձ գուրս կլկլու շատ շուտ վերադառնալու պայմանաւ : Զինուորի մը սուխինն ծայրէն կը յառաջանամ կատարեալ ուշադրութեամբ , յանկարծ վերի յարկի բանախն ծանօթ հայերու ձայներ կը լսեմ , որոնք զիս վերը կը կանչեն , սակայն զինուորը կարգիլէ , և ստիպուած միևեւոյն զգուշութեամբ կը վերադառնամ մեր մութ զնտանը : Քիչ ետքը ստիկանն մը կը ներկայանայ և մի քանի անուններ կուտայ որոնց մէջ էր նաև իմ անունս , խկոյն դուռը կերթամ յուսարով որ պիտի արձակուիմ մինչդեռ բանախն վերի յարկը կամ բանախ Ա . օթեակը հրաւիրուած էինք , ծանօթ բարեկամներու միջնորդութեան շնորհիւ : Սանդուխներէն վեր բարձրանալով կը մտնենք բաւական ընդարձակ սենեակ մը , որուն մէջ կը գտնուէին

մի քանի Հայ երեւելիներ , որոնցմէ կ'ընդունուինք եղբայրական դուրգուբանքով մը : Օխ ինչ մաքուր օդ , և սակայն կը մտածէի թէ մեր վարի եղբայրները արդեօք ո՛ւր մնացին . . . :

Մեր սենեակից ստիկաններն՝ որոնք մեծամասնութեամբ ջարդի թալանի հերոսներն են , պահ մը կը քծնեն և կը չողոքորդեն հայ երեւելիներու հանդէպ , և երբեմն ալ այնչափ կ'ստորնանան որ կ'սկսին ամէն նախատինքներ ընել , հայհոյութեանց ազատ լուտանքներ թափել մեր հասցէին . կը պարծենան իրենց քաջագործութեանց վրայ , անամօթարար իրենց մտաներուն վրայ կը համբեն և անունները կուտան իրենց տակաւնդած ու անպատուած կամ սպաննածներուն , և մենք բանաարկեալներս՝ հակառակ մեր բուն զայրոյթին լուս ու մունջ և զլսահակ մտիկ կ'ընենք այս ամենը :

Իրիկուն է , մութը կոխած , պակկել կ'ուզենք գտնէքունով հանգստացնելու համար մեր փոթորկայոյղ ուղեղը : Բայց ո՛ւր և ի՛նչի վրայ պիտի պառկինք : Ոտքի կոշիկս կը հանեմ ու զլսուս տակը կը դնեմ իբրև բարձ և կը փռուիմ գետինը չոր աախտակին վրայ : Քովս բժիշկ մը կը փռուի գետինը և քայլ մը անդին երջանիկ թուրք ստիկանները կը պառկին կակուզ անկողիններու մէջ . . . : Գիշերը պահ մը երազիս մէջ կը լսեմ ձայներ , որոնք մեր սրտունջներն էին : Իսկ մեր ստիկ սենեակը կոխն անպակաս է մինչև ատուտ , իրարու դէմ կը սրտան կը ծեծքուին , մեղմէ տւելի գէրախտ մեր խեղճ եղբայրները :

Առաջին գիշերէն ետքը , բաւական կը վարժուինք : Գիշերները մինչև ուշ ատեն սրտամութիւններով կ'անցնենք , որովհետև երկար ցորեկները իրիկուն ընելու համար ստիպուած ենք միշտ քնանալու :

Ամէն օր նորանոր ընկերներ կուգան բանտ և ա՛լ ա-
ւելի կը լեցնեն մեր երկչարկ բանտը: Մէքսիկէն, Թար-
սուսէն, Սիւսէն, Հոսթընէն և վերջապէս աղէտին բոլոր
վայրերէն կը բերեն նորանոր հայ բանտարկեալներ: Ասա-
նայի աղէտին ժողէրը՝ վարպետ բարակի մը պէս
կը վնասոէ բոլոր ծակ ու ծուկերը և կը բերէ ձեռք
անցուցած հայերը զբոս երախտադիտութեամբ կ'ընդունի
վատողի միւսթանթըզ Զիւլֆօն, միշտ խոստանալով ան-
շուշտ լիստատ վարձատրութիւն:

Օր մ'ալ յանկարծ միւսթանթըզ Զիւլֆօն կ'երևայ
մեր բանտին սեմին վրայ և ներս կը հրաւիրէ կարգ մը
քիւրտ մշակներ և քանի մը թուրքեր, որոնք ստալին Զար-
դին միջոցին հայոց թաղին մէջ մնալով հայերու գթու-
թեան յանձնուած և ողջ առողջ պահուած էին: Նոյնիսկ
մեր հացը տալով անոնք կերակրած էինք և հիմա մեր
վրայ սուտ վկայութիւն ընելու եկած էին, ցուցնելու հա-
մար իբրև Ֆէսալի կարգ մը անմեղ կորիճներ որոնք ի-
րենց կեանքը պաշտպանած էին: Զիւլֆօն դարձեալ մատով
կը ցուցնէ և քիւրտերը «այո՛, մէկն ալ սա էք» կը
կրկնեն: Եւ օր մ'ալ յանկարծ այս սուտ վկաներէն մէ-
կըն ալ զիս ցոյց տուաւ իբրև Ֆէսալի, որուն դէմ հա-
կառակ ըրած բողոքներուս Զիւլֆօն ուրախ զուարթ ար-
ձանագրեց սրուած անուններուն հետ իմ անունս ալ:

Աստու մ'ալ կը լսենք շղթաներու շտապիւն մը: Ըն-
դոստ արթննալով պատուհան կը վազենք և ի՛նչ տեսնենք
Գասապ Միսաքի և ընկերներուն սուքերը անցուցած էին
անաղին շղթաներ, որոնք կը տարուէին կառավարութեան
պաշտօնատան դեմնայարկը: Մեր աննման Միսաքը շղ-
թաներու օղակին շարքը մէկ ձեռքովն ժողվելով կը նե-
սէ ուսին վրայ և կը գոչէ «Միսաքը ասանկ բաներէ չի


վախնար»: Քանի մը օրուան մէջ շղթայակապներու թի-
ւը կը բազմապատկուի, մեր մէջէն ալ կը տանին Սամուէլ
էֆ. Աւետիսեանն ու դեռաւախ երիտասարդ Պ. Վահան
Թորիկեանը, որոնց ոտքերուն կանցունեն անաղին շղթա-
ներ և սակայն ասոնք չեն զիմանար, կուլան, կաղերսն
և մենք այս ամէնը ծակերէն դիտելով կը հալինք ու կը
մաշինք և շղթաներու կարգին կ'սպասենք: Շղթայակապ-
ներու թիւը հասաւ տասն և եօթի և որով ստիպուեցանք
զազանապէս լուր ընել պատրիարքարանի կողմէ դրկուած
պատուիրակութեան, խնդրելով որ հաճին գոնէ անգամ
մը մեզ այցելել իրենց աչքերով տեսնելու համար մեր
անտանիկի վիճակը:

Ուստիկանապետին առաջնորդութեամբ մեր բանտը
եկան պատուիրակները Վեհապետեան Սրբազան, Աս-
լանեան Հայրսուրբն ու Սարգիս Սուին էֆէնտին, ու-
րոնք յայտնապէս յուզուեցան մեր խղճալի վիճակը տես-
նելով և հակառակ մեր անհամբերութեանը անոնք չի
կրցան երկու լսող արտասանել: Բաւական ատեն լուս
մնալէ ետքը Վեհապետեան Սրբազան տալ անցու և
սկսաւ թրքական քաղաքականութեամբ մը մխիթարական
խօսքեր ուղղել մեզ, « կառավարութեան շնորհիւ
հանդիսա ըրէք, և աղօթեցէք Վեհ. Սուլթանին կենացը,
համբերեցէք, մօտ օրէն Արդարութիւնը կը վայլի և կը
յուսանք թէ ձեր ամենքին անմեղութիւնը կը հաստատ-
ուի », և դառնալով ստիկանապետ եղող զազիր Շաքի-
րին « Շատ շնորհակալ ենք, զոմիսէր պէյ, որ մեր բան-
տարկեալները հանդիսա կը պահէք, Աստուած ձեզի կեանք
տայ » ըսաւ, և երբ մեկնելու կը պատրաստուէր՝ անմիջա-
պէս Սրբազանին մօտենալով կամաց ձայնով ու հայերէն
ըզուով ըսի իրեն. « Սրբազան Հայր, ասանձին մնացէք,

ուստիկանապետը քիչ մը դուրս զրկեցէք, ըսելիքներ ունինք» : Սրբազանը կը լսէ ըսածներս սակայն անպիտան Ոստիկանապետին կասկածը չի հրաւիրելու զգուշութեամբ չի լսածի կ'ուսոյց և կը պատրաստուէին մեկնել : Այլևս մեր համբերութիւնը հատած կ'սկսինք բարձրաձայն պոռալ որ « զիմացը, խոնաւ ստորեկեայ յարկերուն մէջ տասնեւեօթը չզլծայակապներ կան, անոնց վիճակը տեսէք » : Ոստիկանապետը կը բարկանայ մեր յանդիմութեանը վրայ և պատուիրակութիւնը կ'ստիպուի զիմա՛յ կուսակալին : Նորեկ կուսակալը Մուսթաֆա Չիհնի փաշա՝ կը ջանայ հաւտայնել թէ միայն մէկ երկու չզլծայակապներ կան զորս տեսնել չարժեր և սակայն Պատուիրակութիւնը կը պնդէ իր պահանջումին վրայ, որով կ'առաջնորդուին մեզմէ աւելի դժբախտ չզլծայակապներուն քով : Մեր Ազգային պատուիրակները ապշութեամբ կը տեսնեն տասնեւեօթը չզլծայակապները, որոնց մեծամասնութիւնը հիւանդացած և ընկճուած էին ծանրաբեռն չզլծաներու տակ : Մեր Ազգային պատուիրակութեան խնդրանքովը չզլծաներուն մէկ մասը քակուեցան և մէկ մասն ալ դռնէ թեթեւեցան :

Գիշերները, ս'ն այն անուրի գիշերները չզլծաներու ձայներէն, բանտարկեալներու կոիւներէն, քիչ մ'անդին դանուող մեծ լանտի թուրք բանտարկեալներուն աղ մռկներէն, լուերու և միլիոնաւոր ոճիւններու տուած նեղութիւններէն անկարելի կ'ըլլար քնանալ : Յանկարծ պոռչաւոր մը կ'սկսի, գէնքեր կ'արձակուին « հրդեհ կա՛յ » կը պոսան, ոստիկաններն ընդոտտ արթննալով կիսամերկ վիճակով հեւ 'ի հեւ կը վազեն ու կը վերադառնան, հազար ու մէկ հաջոյութիւններ տեղացնելով մեր հասցէին : Որովհետեւ հայ թաղերու կը-

Օտմ. Սահմանադրութեան և արարական օրենքի Աստուի չայ եւ թուրք ժողովուրդին մտանկութեամբ կանգնած Յարքուրեան կամբին սաի Սահմանադրութեան պահպանման համար կատարած երդումի արարութիւնը : Յիւնալ յարքուիւ՛ր կամբն Է ու Հայքնու Սեւրի խնդրի տուար կուսակալ ճիւղատ վէր : (Տես էջ 115)



բակներն ու բոցերը երբեմն կը բարձրանան ու նոր հր-
 դեհի մը առարանը կը պարզեն և ոստիկաններն այս ա-
 մենը կը վերադրեն Հայ Բեքայիներուն, որոնք իբր թէ
 աւերակներուն մէջ պահուած՝ կրակի կ'ուստան եղեր չայ-
 բած տուններն ալ . . . : Օր մըն ալ Թուրքի մը իխպարովը
 հայու մը չայբած տունը կը պաշարուի, ժամէ մը աւելի
 հրացանաձգութիւններ կ'ըլլան պարապ տունին վրայ,
 կարծելով թէ տունին մէջ Հայ Բեքայիներ պահուած են,
 և տունը ամէն կողմերէն ծակծկելէ ետքը ներս կը մանեն
 ու ոչինչ կը գտնեն . . . : Այս զուարճալի մանրալէզն ալ
 պատմեց Արլանացի անկեղծ սատիկան մը, խնդալով և խղ-
 ճալով մեր վիճակին վրայ: Այս Ալպանացի անկեղծ սատիկանը
 ընկերներէն զազանի կերպով խորին ցաւերը կը յայտնէր
 մեր վիճակին վրայ ըսելով. «Այս ինչ անգթութիւն է,
 գժբազդ հոյեր, ջարդուեցաք, այրեցաք և վերջն ալ իւ-
 րե յանցաւոր կը բանտարկուիք, վա՛խ վա՛խ վա՛խ . . . »:

Անօթի կը մնանինք, կերակուր բերել տալ կ'ուզենք,
 արապ զինուորները կարգիլեն, հայ կ'ուզենք պաղատանօք
 և Կուսակալին անցած պահուն ամենքնիս միաբերան «ա-
 նօթի ենք հաց տուէք» կը պուանք, որով դատապարտ-
 ուած բանտարկեալներու կարգին մեզի ալ օրական քայլն
 կը յատկացուի:

Աղերսագիր, բողոքագիր իբարու կը յաջորդեն: Կը
 գրեմ ու կը գրեմ նորանոր աղերսագիրներ մեր ընկեր-
 ներուն կողմ, և ամենուն պատատխան կուգայ «սորսու-
 ցէք, Պատերազմական Ատեան կուգայ Պոլիսէն»: Այլևս
 մեր աչքերը կ'ուզուենք գէպ 'ի Պոլիս: Մեր լրագիրները
 կ'ուզենք թղթատունէն իրրե ամենամեծ միտիթարութիւն
 եւ ժամանցի միջոց, և սակայն այսչափն ալ շատ կը տես-
 նուի, և վերջապէս կրկնակի զիմուսներով կը յաջողինք

սանխուրե անցնելէ ետքն առնել մեր լրագիրները
 որոնք մեզ կը բերեն Սահմանադրութեան գոյութեան
 նըջանկարեր լուրերը: (Միայն թերթերն կ'իմանանք
 Սահմանադրութեան գոյութիւնը):

Բանտին տալե պարզուած աւետարաններն ալ շատ հե-
 տաքբարաշարժ են: Հաղարաւոր թուրքեր՝ նոյնիակ հե-
 աւաւոր զիւզերէ դալով մեր բանտին տալե կը շարուն
 տանելու համար զժբախտ հայերուս խղճալի վիճակը, ու
 բուն ի տես սրտի անձուն դժուանակութիւն մը կ'ըզային:
 Ամէն օր տատուընէ մինչև իրիկուն անոնց միակ զուար-
 ճութիւնը մենք՝ Հայ բանտարկեալներս էինք . . . :

Ամէն կողմերէ կառքերով և պարկիրներով թալան-
 ուած ապրանքներ և չի ջարդուած տարիքոտ հայ կիներ
 կը բերուին: Կառավարական պաշտօնատան ընդարձակ
 բակը զիւզական մեծ դռմի մի վերածուած էր: Հնն մեր
 աչքին տալե էին զիւզացի հայերուն ունեցած չորքոտտ-
 նիներուն մէկ մասը, որոնք կը զատուէին ոչ զմնացող
 տարիքոտ կիներու ձեռքով: Անգին հայ կին մը կովի մը
 պարանոցին փաթթուած՝ լսլով կը համբուրէր ձակատը,
 իրրե յիշատակ իր երջանիկ անցեալին և ստղին սու-
 ւանդուած հայուհի մը ձեռքերը հինա քսուած և հիւնի
 պիւնի զարեաճներու մէջ փաթթուած խուճի մը Թուր-
 քերու հետ կառավարատուն կը բերուի կրծնափոխութիւնը
 հաստատուելու համար ու տանեց երկար բարակ ձեւա-
 կերպութիւններու միայն անունը կը փոխուի և Թուրքե-
 րը ուրախ զուարթ տանելով կը տանին իրենց սրտը: Այս-
 պիսի բազմաթիւ տեսարաններու մէջ տեսանք մէկ Հա-
 յուհի մ'ալ որ չէր ուզէր երթալ Թուրքերուն հետ, սա-
 կայն քաշկոտելով առին տարին կառավարութեան և ոս-
 տիկանութեան աչքին տալե:

բակներն ու բոցերը երբեմն կը բարձրանան ու նոր հր-
զեհի մը տեսարանը կը պարզեն և ստախաններն այս ա-
մենը կը վերադրեն Հայ Բեքայիներուն, որոնք իբր թէ
աւերակներուն մէջ պահուած՝ կրակի կ'ուտան կզեր չայ-
րած տուններն ալ . . . : Օր մըն ալ Թուրքի մը իխպարովը
հայու մը չայրած տունը կը պաշարուի, ժամէ մը աւելի
հրացանաձուլութիւններ կ'ըլլան պարսպ տունին վրայ,
կարծելով թէ տունին մէջ Հայ Բեքայիներ պահուած են,
և տունը ամէն կողմերէն ծակծակելէ ետքը ներս կը մտնեն
ու սչինչ կը գտնեն . . . : Այս զուարճալի մանրամասն ալ
պատմեց Ալպանացի անկեղծ ստախան մը, խնդրով և խըղ-
ճալով մեր վիճակին վրայ: Այս Ալպանացի անկեղծ ստախանը
ընկերներէն դադանի կերպով խորին զաւերը կը յայտնէր
մեր վիճակին վրայ ըսելով. «Այս ինչ անգթութիւն է.
գժբազգ հօյեր, ջարդուեցաք, այրեցաք և վերջն ալ իւ-
րև յանցաւոր կը բանտարկուէք, վա՛խ վա՛խ վա՛խ . . . »:

Անթի կը մտնինք, կերակուր բերել տալ կ'ուզենք,
արագ զինուորները կարգելեն, հայ կ'ուզենք պաղատանօք
և Կուսակալին անցած պահուն ամենքնիս միաբերան «ա-
նօթի ենք հայ տուէք» կը պուանք, որով գատապարտ-
ուած բանտարկեալներու կարգին մեղի ալ օրտկան քայիւն
կը յատկացուի:

Ազերսագէր, բողոքագիր իրարու կը յաջորդեն: Կը
զրեմ ու կը զրեմ նորանոր ազերսագիրներ մեր ընկեր-
ներուն կողմէ և ամենուն պատասխան կուգայ «սպասե-
ցէք, Պատերազմական Ատենան կուգայ Պոլիսէն»: Այլևս
մեր աչքերը կ'ուզուենք գէտ 'ի Պոլիս: Մեր լրագիրները
կ'ուզենք թղթատունէն իրրև ամենամեծ միտիթարութիւն
և ժամանցի միջոց, և սակայն այսչափն ալ շատ կը տես-
նուի, և վերջապէս կրկնակի զիմուսներով կը յաջողինք

սանսիւրէ անցնելէ ետքն առնել մեր լրագիրները
որոնք մեզ կը բերեն Սահմանադրութեան գոյութեան
Երջանկարեր լուրերը: (Միայն թերթերէն կ'իմանանք
Սահմանադրութեան գոյութիւնը):

Բանտին տաջև պարզուած տեսարաններն ալ շատ հե-
տաքրքրաշարժ են: Հաղարուօր թուրքեր՝ նոյնիսկ հե-
ռաւոր գիւղերէ զարով մեր բանտին տաջև կը շարուն
տեսնելու համար զժբախտ հայերուս խղճալի վիճակը, ու-
րուն ի տես որտի անհուն գոհունակութիւն մը կ'ըզգային:
Ամէն օր առաւելնէ մինչև իրիկուն անոնց միակ զուար-
ճութիւնը մենք՝ Հայ բանտարկեալներս էինք . . . :

Ամէն կողմերէ կառքերով և պարկիրներով թալան-
ուած ապրանքներ և չի ջարդուած տարիքոտ հայ կիներ
կը բերուին: Կառավարական պաշտօնատան ընդարձակ
բակը գիւղական մեծ դոմի մի վերածուած էր: Հոն մեր
աչքին տաջև էին գիւղացի հայերուն ունեցած չորքոտա-
նիներուն մէկ մասը, որոնք կը դատուէին ոչ չ մնացող
տարիքոտ կիներու ձեռքով: Անդին հայ կին մը կովի մը
պարանոցին փաթթուած՝ լսով կը համբուրէր ձակատը,
իրբև յիշատակ իր երջանիկ անցեալին և ստղին տու-
ւանդուած հայուհի մը ձեռքերը հինա քսուած և իննի
պիճի ջաբաճներու մէջ փաթթուած խուճի մը Թուր-
քերու հետ կառավարատուն կը բերուի կրօնափոխութիւնը
հաստատուելու համար ու առանց երկար բարակ ձեւա-
կերպութիւններու միայն անունը կը փոխուի և Թուրքե-
րը ուրախ զուարթ տանելով կը ամսին իրենց որոր: Այս-
պիսի բաղձաթիւ տեսարաններու մէջ տեսանք մէկ Հա-
յուհի մ'ալ որ չէր ուղէր երթալ Թուրքերուն հետ, սա-
կայն քաշկոտելով ստին տարին կառավարութեան և ոս-
տիկանութեան աչքին տաջև:

Ամենէն գեղեցիկ տեսարանը կը կազմէին օտար մարտանաւերու հրամանատարներուն այցելութիւնները, որոնք այլ և այլ տարազներով, ոսկեձամուկ զգեստներով, փետրաւոր զլխարկներով ու բազմաթիւ կառքերով կուգային կուսակալին այցելութեան: Մենք մի քանիսն ծակերէն անոնց դալը տեսնելով մխիթարութիւն կ'զգայինք, մինչդեռ վերջը կը հասկնանք որ անոնց ամբողջ խօսակցութիւնը իրենց մի քանի հպատակներուն պաշտպանութեան շուրջը կը դառնար և մեր խօսքն անգամ չանցնիր . . . :

Բանախ յիշատակները սառնց երկարելու անցնենք աւելի կարևոր խնդիրներու:

Վերջապէս օր մ'ալ կը լսենք որ Պատերազմական Ատանը ժամանած է: Ուրախութիւննիս չափ չունէր դիրար կը շնորհաւորէինք յուսալով թէ անմիջապէս ազատ պիտի արձակուինք:

ԱՏԱՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆԸ

Պատերազմական ատանները կը կազմուին զինուորական այլևայլ ստաբիլաններով սպաներէ: Ատանայի պատերազմական ատանն այ կազմուած էր հետեւեալ զինուորականներէն զորս մի առ մի ներկայացնելու պէտք կը տեսնուէ:

1. — Միրլիխ Քէնան փաշա — Նախագահ —, ազնիւ ու վեհանձն բնաւորութեան տէր հազուադիւրս զինուորական մ'է և սակայն Ատանայի մէջ փոխախառնուած ընկերներուն խօսքին հետեւող մը եղած է, որուն յաջորդեց Վերջոյ Իսմայիլ Փազըլ փաշա:



Ադէսէն Եսէր Ասանայի մէջ կազմուած ոստիկաններու խումբը .



Ադէսէն Եսէր Ասանայի մէջ կազմուած բաղային պահապաններու խումբը .

2. — Էրբեանը Հարս միրալայը Զիա պէյ (Չերմ իթ-թինատական), ֆրանսերէն և դերմաներէն քաջ գիտցող և սահուն կերպով խօսող, լաւ գառախարակուած, շատ կարող և կրակ ու բոց զինուորական մ'է, և սակայն դժբախտաբար իր թերութիւնը եղած է հակառակ իր ըստացած բարձր կրթութեանը, թունդ կրօնամոլութիւնն ու ազգայնամոլութիւնը, որոնց ազդեցութեան տակ ուզած է միշտ անմեղ տեսնել իրենները և կատարեալ մեղաւոր Հայերը: Առաջին ամիսներուն մէջ գրեթէ այս մարդը վարած է Պատերազմական ատեանը և յետոյ Պոլսէն գրկուած քննիչ յանձնաժողովներուն՝ վերադարձին Բ. Գուսը կատարած դիմումներուն չնորհիւ պաշտօնանկ եղած է յիշեալը, որուն տեղ անցած է ուրիշ զինուորական մը: Զիա պէյ լեզուադիտութեան չնորհիւ միշտ աշխատած է իր ուզած կերպովը համոզել հիւսիսատանները, մարտանաւերու հրամանատարներն ու օտար թերթերու թղթակիցները:

3. — Միրալայ Էօմէր Նապլ պէյ, մեծամասնութեան ձայնին հետեւող մը եղած է:

4. — Գալմագամ Օսման Ալի պէյ, ուղղամիտ և արդարասէր զինուորական մ'է և սակայն իր կամքը չէ կրցած քարկցնել:

5. — Գօլ աղասը Լութֆի պէյ, փոփոխամիտ մէկն է:

6. — » » Մուսթաֆա էֆ. լաւ կամքի տէր և ուղղամիտ զինուորական մ'է և սակայն կանոնաւոր կրթութեանէ զուրկ ըլլալուն պէտք եղած կերպով չէ կրցած պաշտպանել իր համոզումը:

7. — Նիւզդաշը Զիա պէյ, փոփոխամիտ մէկն է:

8. — » » Բէֆի », անկարող » »:

Ահա այս ութը զինուորականները վարեցին Ատանայի պատերազմ. ատեանը (*):

Ատանայի և շրջակայից պատերազմական ատեաններուն անդամակցելու համար քննիչ յանձնաժողովի առաջարկով, կեդրոն. կառավարութեան որոշումով և այն ատեն երեք նահանգներու գառական քննիչն եղող Յարութիւն էֆ. Մոստիչեանի ընտրութիւնովը պաշտօնի կոչուած են 3 Հայ և 3 թուրք գառական պաշտօնեաներ, որոնք են.

1. — Էտիրնէի նահանգին Գըրդ Բիլիսէի գառարանի անդամներէն Էտիրնէցի Սեպուհ էֆէնաի:

2. — Սէլանիկի նահանգին Կէվլէլիի գառարանի անդամներէն Կեսարացի Եսայի էֆէնաի:

3. — Մանասթըր նահանգին Փէրլէփէյի գառարանի անդամներէն Էլիէնէցի Պարեան Յովհ. Զէքի էֆէնաի:

4. — Մանասթըրի վերաքննիչ ատենի ընդհ. գատախազութեան Ա. օգնական Սաաֆ պէյ:

5. — Մանասթըրի նախնական գառարանի գատախազութեան օգնական Յաիպ Բէմալ պէյ, շատ ազնիւ և ուղղամիտ մէկն է:

6. — Մանասթըրի գառարանի անդամներէն Իզմիրցի Մուրատ պէյ:

Ատանայի և շրջականներուն աղէտին պատասխանատուները քննելու և ըստ այնմ գատապարտելու համար Պատերազմական նախարարութեան կողմէ գրկուաց Պատերազմական Ատեանը Ատանա ժամանելով իջեւանեց Ա.

(*) Այս տեղեկութիւնները ասնուած է, յիշեալ ատեանը շատ մօտէն ճանչցող արդարագատ և անկողմնակալ պետական անձնաւորութիւնէ մը:

տանայի «Իթթիհատ և Թէրազըր» կուակցութեան պաշտօնատունը: Այս միջոցին զեռ նախկին Բննիչ Յանձնախումբը գործի վրայ էր, բայց միշտ սատամտա: Արդեօք Պատերազմական Ատեանը ինչ տեսակ ընթացքի պիտի հետեւէր, այս էր իրենց միտքը չարչարողը: Միեւնոյն ատեն Ատանայի խումբանապետներն ալ գործի վրայ էին, կ'երթային կ'ուզային, կը խորհրդակցէին և մենք բանախօսակրէն կը տեսնէինք այս ամէնը և սակայն մենք քաջայայտ էինք թէ Պատերազմական Ատեանը սահմանադրասէր տարրերէ բաղկացեալ արդարաբաշխ ժողով մ'է, որ չի չեղիր երբէք Արդարութեան շաւղին:

Առաջին սպառնութեամբ Պատերազմական Ատեանը շատ մեծ յոյսեր ներշնչեց մեզ բանտարկեալներուս: Սահմանադրութեան գոյութիւնը՝ Պատերազմական Ատեանին Պոլսէն գալն ևտքը հասկցանք: Տեղական կառավարութիւնը սահմանադրական հովեր մը սկսաւ առնել: Պատերազմական Ատեանին հետ եկող Պոլսական ստախկաններն գործի սկսան ամենայն կարգապահութեամբ: Մեր բանտին շուրջի պահակ զինուորներուն թիւը քիչցաւ և սուրինները պահ մը իրենց պատեաններուն մէջ մտան: Առաջ ընաւ խօսք չի հասկցող Արապ զինուորներն այլևս սկսան թուրքերէն խօսիլ մեզի հետ և կատարեալ քաղաքավարութեամբ վարուիլ: Պատերազմական Ատեանէն խումբ մը բարեկիրթ սպաներ մեր բանտը այցելելով մը խիթարեցին զ մեզ, յուսադրելով ոչ մի քանի օրէն ամբողջապէս պիտի արձակուինք, ասոնց խտտումները անհուն երջանկութիւն պարգևեցին մեզ: Այսչափ բարեխոխումները մեծ հաւատարմութիւն արդարութեան գործադրութեանը:

Պատերազմական Ատեանն սկսաւ գործի: Նախ կազմեց երկու քննիչ յանձնախումբեր, ամբողջապէս զինուորականներէ բաղկացեալ: Ատանայի Պետական Իտատիյէ վարժարանին շէնքը արամադրուեցաւ Պատերազմական ատեանին և հոն գումարուեցաւ բուն ատեանը: Իսկ անբաժանելի Զիւլֆօն՝ այն վատ ու ստորին արարածը պահ մը Բննիչ Յանձնախումբերուն ընկերանալէ ևտքը, յաջողեցաւ վերջապէս Պատերազմական Ատեանին գումարուած սենեակն ալ աթոռ մը զբաւել և շնթրուիլ հոն:

Ուրախութեամբ կը տեսնէինք որ Հայ բանտարկեալները կ'արձակուէին և որոնց տեղ կը ձերբակալուէին բազմաթիւ թուրքեր: Բանտին ծակէն կը տեսնէինք ոտքերնին շղթաներ անցուած յայտնի թուրք ոճրագործներ, որոնք կը տարուէին Պատերազմական Ատեանին առջև: Մեր մէջէն ալ սկսաւ կանչուիլ կարեւոր Հայ դէմքեր, որոնք վերագարձած ատեննին հիացումով կը խօսէին Պատերազմական Ատեանին մասին:

Ատանայի անդսպելի առիւծը, փաստարան կէօքտէրէլեան Կարապետ էֆէնտին բանտարկուած առանձնասենեակին մէջն իսկ կը վիճէր և կը դողացնէր Զիւլֆօնան խումբը, համոզել ջանալով Պատերազմական Ատեանի անդամները հայերուս անմեղութեանը մասին, որուն հարցաքննութեան ատեն հանած ազմուկին արձագանքը մինչև մեր սենեակը կը հասնէր:

Պատերազմական Ատեանին՝ Ատանա ժամանելէն ևտքը, մի քանի օրուան համար հետեւած արդարադատ ընթացքէն օգտուեցայ նաև ես: Առանց ո' և է որոշ ամբաստանութեան, իրարու վրայ լեցուած բազմաթիւ հա-

տանայի «Իթթիհատ և Թէրազը» կուակցութեան պաշտօնատուներ : Այս միջոցին դեռ նախկին Քննիչ Յանձնախումբը գործի վրայ էր , բայց միշտ աստամտտ : Արդեօք Պատերազմական Ատեանը ի՞նչ տեսակ ընթացքի պիտի հետեւէր , այս էր իրենց միտքը չարչարողը : Միւսնոյն ատեն Ատանայի խուժանապետներն ալ գործի վրայ էին , կ'երթային կ'ուզային , կը խորհրդակցէին և մենք բանտի ծակերէն կը տեսնէինք այս ամէնը և սակայն մենք քաջայայտ էինք թէ Պատերազմական Ատեանը սահմանադրասէր տարրերէ բաղկացեալ արդարաբաշխ ժողով մ'է , որ չի շեղիր երբէք Արդարութեան շաւղէն :

Առաջին սպաւորութեամբ Պատերազմական Ատեանը շատ մեծ յոյսեր ներշնչեց մեզ բանտարկեալներուս : Սահմանադրութեան գոյութիւնը՝ Պատերազմական Ատեանին Պողսէն գալին ետքը հասկցանք : Տեղական կառավարութիւնը սահմանադրական հովեր մը սկսաւ առնել : Պատերազմական Ատեանին հետ եկող Պոլսական ոստիկաններն գործի սկսան ամենայն կարգապահութեամբ : Մեր բանտին շուրջի պահակ զինուորներուն թիւը քիչցաւ և սուրինները պահ մը իրենց պատեաններուն մէջ մտան : Առաջ ընտւ խօսք չի հասկցող Արապ զինուորներն այլևս սկսան թուրքերէն խօսիլ մեզի հետ և կատարեալ քաղաքավարութեամբ վարուիլ : Պատերազմական Ատեանէն խուժը մը բարեկիրթ սպաներ մեր բանտը այցելելով մը խիթարեցին զ մեզ , յուսադրելով որ մի քանի օրէն ամբողջապէս պիտի արձակուինք , ասոնց խոստումները անհուն երջանկութիւն պարգեւեցին մեզ : Այսչափ բարեխոխութեանը մեծ հաւատարմ մ'էին արդարութեան գործադրութեանը :

Պատերազմական Ատեանն սկսաւ գործի : Նախ կազմեց երկու քննիչ յանձնախումբեր , ամբողջապէս զինուորականներէ բաղկացեալ : Ատանայի Պետական Խտապիչէ վարժարանին շէնքը արամադրուեցաւ Պատերազմական ատեանին և հոն գումարուեցաւ բուն ատեանը : Իսկ անբաժանելի Զիւլֆօն՝ այն վատ ու ստորին արարածը պահ մը Քննիչ Յանձնախումբերուն ընկերանալէ ետքը , յաջողեցաւ վերջապէս Պատերազմական Ատեանին գումարուած սենեակին ալ աթոռ մը գրաւել և շնթուկիլ հոն :

Ուրախութեամբ կը տեսնէինք որ Հայ բանտարկեալները կ'արձակուէին և որոնց տեղ կը ձերբակալուէին բազմաթիւ թուրքեր : Բանտին ծակէն կը տեսնէինք ոտքերնին չզլմաներ անցուած յայտնի թուրք ոճրագործներ , որոնք կը տարուէին Պատերազմական Ատեանին առջև : Մեր մէջէն ալ սկսաւ կանչուիլ կարեւոր Հայ դէմքեր , որոնք վերադարձած ատեննին հիացումով կը խօսէին Պատերազմական Ատեանին մասին :

Ատանայի անդսպելի տալուժը , փաստարան կէօքտէրէլեան Կարապետ էֆէնտին բանտարկուած առանձնասենեակին մէջն իսկ կը վիճէր և կը դողացնէր Զիւլֆօնան խուժը , համոզել ջանալով Պատերազմական Ատեանի անդամները հայերուս անմեղութեանը մասին , որուն հարցաքննութեան ատեն հանած աղմուկին արձագանքը մինչև մեր սենեակը կը հասնէր :

Պատերազմական Ատեանին՝ Ատանա ժամանելէն ետքը , մի քանի օրուան համար հետեւած արդարադատ ընթացքէն օգտուեցայ նաև ես : Առանց ո' և է որոշ ամբաստանութեան , իրարու վրայ լեցուած բազմաթիւ հա-

յերս առաջին օրերուն մէջ Պատերազմական Ատեանի կողմէ գրեթէ մեծ մասով արձակուեցանք և ես ալ այս միջոցին կանչուեցայ հետեւեալ պատճառով : Ատանայի երկրորդ ջարդին նախայարձակներէն մէկը եղած էր Թուրք երիտասարդ մը (Տես էջ 98) . Երկրորդ ջարդին սկսած օրը՝ ջարդէն վեց ժամ առաջ այս Թուրքը՝ մեր մէջ գալով առանց պատճառի սկսաւ մեզ հայնոյի, Հայոց հետ առեւտուր ընող Թուրքերը նախատել ու առեւտուրը արգիլել, և դեռ մի քանի անհարկի ու լիրբ ընթացքներու մէջ գանուել : Այս Թուրքին ընթացքը տեսնելով կասկածած և խկոյն լուր տուած էի մի քանի Հայ երեւելիներու, յայտնելով թէ մի գուցէ երկրորդ յարձակում մը կը պատրաստուի, և մի քանի ժամ ետքը գուշակութիւնս դժբախտաբար իրականացաւ :

Աղէտէն ետքը այս վատագի Թուրքը՝ ոստիկան եղած էր և մեր բանտին մէջ կը պառկէր : Այս հրէշը՝ առաջին անգամ տեսած ատենս, բանտակից ընկերներուս պատմած էի խնդիրը և մեր ընկերներէն մէկն ալ այս դէպքը ինձմէ լսածին պէս պատմած էր Պատերազմական Ատեանին առջև, վկայ ցոյց տալով զիս :

Բանտարկեալ ընկերներուս հետ նստած միջոցիս, յանկարծ անուեստուին գուրսէն : Դուռը վազեցի և ի՛նչ տեսնեմ, ութը հաս սուրնաւոր զինուորներ մէջերնին երեք թուրք բանտարկեալներ առած, զիս ալ կը կանչեն : Անմիջապէս գուրս կը նետուիմ և կը կայնիմ երեք ոճրագործներուն քով, որոնք վերջը առաջին անգամ կախաղան ելան :

Ութը զինուորներով պաշարուած չրս մահապարտներս կ'առաջնորդուինք Պատերազմական Ատեանին պաշտօնատեղին : Հոն սենեակի մը չորս անկէլները ոտքի

վրայ կայնեցուցին մեզ և արգիլեցին իրարու հետ խօսելէ : Պոլսէն եկած ոստիկաններէն մէկը երբեմն մեր սենեակը գալով խտիւ կ'արգիլէր մեր խօսակցիլը, մինչդեռ անիկա գուրս ելածին պէս տեղացի ոստիկաններն՝ թուրքերուն կարտօնէին իրարու հետ խօսելու և պատասխան պատրաստելու, խտիւ պատուիրելով որ ամէն քան ուրանան . . . : Ոստիկանը ուրանալ կը պատուիրէր ոճրագործին յանցանքը . . . : Այս վիճակին մէջ ճիշդ երեք ժամ սղասելէ ետքը Թուրքերը կը կանչուին իրարու ետեւէ և վերջապէս զիս կը կանչեն :

Սրտի սուկալի բարասուումներով ներս կը մտնեմ : Պատերազմական Ատեանի կը ներկայանամ, ատեան մը որ մահու վճիռ կուտայ . . . : Պաղ քրտինք մը կ'սկսի գուրս տալ մարմինս և տկար ու դողողուն քայլերով կը յառաջանամ, և ի՛նչ տեսնեմ. միւսխմանթըգ Զիւլֆօն, ա՛խ այն սատկելիք ճիւղը հոն էր, մէկ կողմը ամբքած նստած էր գարշելին, Վախէս արիւնս գլուխս կը խուժէ և յանկարծամահ ըլլալու աստիճան կը ստկամ. ան է այն՝ այն վատագի Խարբերդցի Զիւլֆօն, որուն ձեռքէն հալիւ ազատած էի հարցաքննութեանս միջոցին :

Յոյց արուած աթուռի մը վրայ կը նստիմ և անունս, մականունս և աչքն սովորական և շախնական հարցումներէ ետքը, նախադա՛ը կ'ըսէ . —

— Տգա՛ս, քեզի բան մը պիտի հարցնենք շխաակը խօսէ : Երկրորդ ջարդին օրը ո՞ւր էիր և ինչի՞ր տեսար : Իսկոյն հասկցայ ոստիկանի խնդրին լսուած ըլլալը, և ինքզինքս ժողվելով սկսայ ժանրամանաբար պատմել երկրորդ ջարդի օրուան տեսածներս :

— Երկրորդ ջարդին սկսած օրը այն ոստիկանը մեր թաղը գալով կարգ մը նախատինքներ ըրաւ մեր աղջկն

մասին և նոյնիսկ հայէ մը հաց գնող թուրքի մը թե-
ւէն բռնելով առեւտուրէ արգիլեց, զրպարտելով թէ
հայուն հացը թունաւոր է և բարձրաձայն պռռաց «դուն-
միւսլիւման չե՞ս, զգացում չունի՞ս, ինչպէ՞ս կեալընէ
մը հաց կ'առնես, ասոնց աղղը անիծեալ է եւայլն» ըսե-
լով: Այն թուրքը խիստ գէշ լեզուով նախատինքներ
ըրաւ մեր հասցէին, մեծ վախ պատճառելով մեզ, որով-
հետեւ այն մարդուն ընթացքէն հասկցանք թէ երկրորդ
Չարդ մը պիտի ըլլայ: Անիկա անպատճառ լուր ունէր
երկրորդ Չարդէն: Երբ բանտ մտայ տեսայ որ այն անձը
ոստիկան եղած էր, այն ատեն ստիպուեցայ ընկերնե-
րուս ըսել որ «եթէ ասանկ ոճրագործ մը ոստիկան ըլ-
լայ, վա՛յ է եկեր մեր գլխուն, ո՛ւրկէ գտած են այս
մարդը և ոստիկան ըրած»:

Յանկարծ երիտասարդ սպայ մը խօսք առնելով.

— Ա.ֆէրի՛ն, հայրենակից, շատ լուր խօսած ես ր
ըսաւ, երանի թէ ամէն մարդ այդ զգացումը կրէ:

Այս գնահատումէն շուտաւ կը կասկածիմ թէ զիս
կը ծաղրէ և սակայն ան լրջօրէն կը կրկնէ իր խօսածը:
Այս ռնթաղքէն քաջալերուած կսկսիմ աղաղակել որ իմ
վիճակիս խղճան և արձակեն և եթէ յանցանք մ'ունիմ
ժամ առաջ դատապարտեն: Դուրս հանուելով դարձեալ
բանտ կառաջնորդուիմ և ժամ մը ետքը լուր կուգայ
թէ երաշխաւորութեամբ կրնամ արձակուիլ: Ամէն կո-
րուսաներս մոռնալով անհուն ուրախութեամբ դուրս կը
նետուիմ սոսկալի տանջարանէն, առանց հաւատալու թէ
իրաւամբ աղատ արձակուամ՞ եմ: Բանտէն կ'երթամ
ուղղակի Ազգ. Սուջնորդարան, ուր կը գտնեմ Ազգ.
Պատրիարքարանի Պատուիրակութեան հետ նաև ինձ
անձանօթ դէմք մը որ Տիար Սուրէն Պարթեւեանն է

եղեր, որոնց կը ներկայացնեմ մեր բանտին խղճալի վի-
ճակը, խնդրելով որ օր առաջ ճար մը խորհին և աղա-
տեն մեր դժբաղդ եղբայրները այն անտանելի չարչա-
բանքներէն:

Պատերազմական Ատեանը դժբաղդարար վերջը վո-
խեց իր ընթացքը կարեւորութիւն տալով սուտ վկայու-
թիւններու և ըստ այնմ տալով կարգ մը ցա-
ւալի վճիռներ: Մանաւանդ վեց հատ հայ մասվաճառ-
ներուն կախաղան բարձրանալը ամենամեծ յուսահատու-
թեան մատնեց զմեզ, որովհետեւ անոնք բացարձակապէս
անմեղ էին և անմեղօրէն կախուեցան: Նոյնպէս միւս
դատապարտեալ հայերուն վճիռները անարդարութեամբ
տրուեցան, ասիկա կ'ըսենք և կը կրկնենք ինչ որ ալ ըլ-
լայ: Իսկ թուրք ոճրագործներէն շատ քիչերը իրենց ար-
ժանի պատիժները տեսան, պատճառը թուրքերու մա-
սին վիճակներու պակասութիւնն էր, մինչդեռ ամենը Հա-
յու մը դատապարտութեանը համար տանեակներով
սուտ վիճակներ կը ներկայանային Պատերազմական Ատ-
եանին առջև:

ՊԱՏԵՐԱԶՄ. ԱՏԵԱՆՆԵՐՈՒ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

Ատանայի, Էրզէնի և Անթաքիոյ մէջ գումարուած
Պատերազմական Ատեանները աշխատեցան Արդարու-
թեան ձեռքէն ազատել այնպիսի արիւնարբու ճիւղներ,
որոնց համար մահու պատիժն իսկ շատ թեթեւ պիտի ըլ-
լար, տանեակներով քրիստոնեաներ սպաննող բարբա-
րոսներէ շատ քիչեր դատապարտուեցան ամենաթեթեւ
պատիժներով, և ասդին ինքնապաշտպանութեան նուր-

բական պարտականութիւնը կատարող կամ շարքի միջոցին հետո՛ւն միայն խուժանին աչքին երեւցած բազմաթիւ հայեր դատապարտուեցան բուն ոճրագործներէն աւելի ծանր պատիժներով : Այս պարագան շատ դիւրաւ կը հաստատուի, երբ մեր Օսմ. Սահմանադրական Կառավարութիւնը հաճի հարեւանցի քննութիւն մը կատարել, և արդէն կը կարծենք թէ Կեդր. Կառավարութիւնն ալ հասկցած է և զիտէ ամէն ինչ : Սահմանադրական Կառավարութեան մը վայել Սրբարութիւնը կը պահանջէ Կիլիկիոյ աղէտին վերաքննութիւնը :

Պատերազմական Ատեանին կողմէ դատապարտուեցան յիսունի չափ թուրքեր մահուան, որոնցմէ հազիւ քսանի չափ հողիներ կախազան բարձրացան : Ասոնց ամեն'ւն աւելի կարեւորներն էին Պաղչէ գաւառակիր խուժանագետ Միւֆթին և Ապտողլուի Հայոց դահիճները զոյգ մը անարկու թուրք եղբայր աղաներ : Իսկ մնացեալները՝ մահուան դատապարտուած վեց Հաճընցի հայերու շնորհիւ կախազանէն ազատեցան, ցկեանս բերդարդելութեան փոխուելով և վերջն ալ ազատեցան ընդհ. ներումներով :

մասին Պոլսոյ Ներքին Գործոց Նախարարութենէն Ատանայի Կուսակալութեան ուղղուած հարցումի մը ի պատասխան՝ Ատանայի Կուսակալ Մուսթաֆա Ջինի փաշա պատասխանած է հետեւեալ հեռագիրով .— «16 Ապրիլ 325 թուակիր հեռագրին պատասխան — Անգլիական Հիւպատոսարանը ապաստանած Չալեան Կարապետ՝ Հրնչակեան, Պղտիկեան Զաքարիա՝ Դաշնակցութիւն, կուսակցութեանց նախագահներն ըլլալնին, Տօքթ. Բէճէպեանին և և Հնչակեան կուսակցութեան անդամներէն ըլլալը և օտար տէրութեանց միջամտութիւնը հրաւիրելով հոս Հայկական իշխանութիւն մը հաստատելու նպատակով սեղի ունեցած խուժութիւնը պատրաստող յեղափոխականներուն պետերը ըլլալնին, վերջերս կատարուած քննութիւններէն հասկցուած է և ասիկայ ոստիկանութեան Տնօրինութեան կողմէ տրուած յուրին վրայ կ'իմացնեմ : 18 Ապրիլ 1325 : Յիշեալները Պատերազմական Ատեանին յանձնուեցան Անգլիական Հիւպատոսին առաջնորդութեամբ և հաղիւ մի քանի շաբաթ բանտարկուելէ ետքը արձակուեցան Պատերազմական Ատեանին կողմէ :

**ԱՏԱՆԱՅԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՇԻՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ
ԱՊԱՍՏԱՆՈՂՆԵՐԸ**

Աղէտէն ետքը հետապնդումը հետզհետէ մասնաւորեցաւ Հայ Յեղափոխական Կուսակցութեանց անդամներուն հանդէպ, և որով կարգ մը անձեր խոհեմութիւն ըրին Անգլիական Հիւպատոսարանը ապաստանիլ : Այս

րական պարտականութիւնը կատարող կամ ջարդի միջոցին հեռուէն միայն խուժանին աչքին երեւցած բազմաթիւ հայեր դատապարտուեցան՝ բուն ոճրագործներէն աւելի ծանր պատիժներով։ Այս պարագան շատ դիւրաւ կը հաստատուի, երբ մեր Օսմ. Սահմանադրական Կառավարութիւնը հաճի հարեւանցի քննութիւն մը կատարել, և արդէն կը կարծենք թէ Կեդր. Կառավարութիւնն ալ հասկցած է և գիտէ ամէն ինչ։ Սահմանադրական Կառավարութեան մը վայել Արդարութիւնը կը պահանջէ Կրիկիոյ ազէտին վերաքննութիւնը։

Պատերազմական Ատեանին կողմէ դատապարտուեցան յիսունի չափ թուրքեր մահուան, որոնցմէ հազիւ քսանի չափ հողիներ կախաղան բարձրացան։ Ասոնց ամենին աւելի կարեւորներն էին Պաղչէ գաւառակիւն խուժանապետ Միւֆթին և Ապտողուի Հայոց դահլձները գոյգ մը անարկու թուրք եղբայր աղաներ։ Իսկ մնացեալները՝ մահուան դատապարտուած վեց Հաճընցի հայերու շնորհիւ կախաղանէն ազատեցան, ցկեանս բերդարդելութեան փոխուելով և վերջն ալ ազատեցան ընդհ. ներումներով։

**ԱՏԱՆԱՅԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՇԻՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ
ԱՊԱՍՏԱՆՈՂՆԵՐԸ**

Ազէտէն ետքը հետապնդումը հետզհետէ մասնաւորեցաւ Հայ Յեղափոխական Կուսակցութեանց անդամներուն հանդէպ, և որով կարգ մը անձեր խոհեմութիւն ըրին Անգլիական Հիւպատոսարանը ապաստանի։ Այս

մասին Պոլսոյ Ներքին Գործոց Նախարարութենէն Ատանայի Կուսակալութեան ուղղուած հարցումի մը ի պատասխան՝ Ատանայի Կուսակալ Մուսթաֆա Ջինի փաշա պատասխանած է հետեւեալ հեռագիրով. — «16 Ապրիլ 325 թուակիր հեռագրին պատասխան — Անգլիական Հիւպատոսարանը ապաստանած Չալեան Կարապետ՝ Հընչակեան, Պղտիկեան Զաքարիա՝ Դաշնակցութիւն. կուսակցութեանց նախագահներն ըլլալին, Տօքթ. Րէճէպեանին և և Հնչակեան կուսակցութեան անդամներէն ըլլալը և օտար տէրութեանց միջամտութիւնը հրաւիրելով հոս Հայկական իշխանութիւն մը հաստատելու նպատակով անդի ունեցած խռովութիւնը պատրաստող յեղափոխականներուն պետերը ըլլալին, վերջերս կատարուած քննութիւններէն հասկցուած է և ասիկայ ոստիկանութեան Տնօրինութեան կողմէ տրուած լուրին վրայ կ'իմացնեմ։ 18 Ապրիլ 1325»։ Յիշեալները Պատերազմական Ատեանին յանձնուեցան Անգլիական Հիւպատոսին առաջնորդութեամբ և հազիւ մի քանի շաբաթ բանտարկուելէ ետքը արձակուեցան Պատերազմական Ատեանին կողմէ։

Մահուան դատապարտուեցաւ ի բացակայութեան Ատանայի Հայոց Առաջնորդ Տ. Մուշեղ Եպիսկ. Սերովբեան որուն՝ չենք գիտեր թէ ի՞նչ յանցանք վերադրուած և ո՞ր վկաներով հաստատուած էր :

Ասոնցմէ զատ այլ և այլ աստիճաններով բազմաթիւ Հայեր դատապարտուեցան որոնք փոխադրուեցան Ռատոս ու Պօտրուժ և որոնք տարիներով ծանր շղթաներու տակ չարչարուելէ ետքը վերջերս ընդհանուր ներուժով ազատեցան և որոնց անուններն են հետեւեալները :

ԷՐՁԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆԻ ԿՈՂՄԷ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ՀԱՃԸՆՅԻՆԵՐԸ

Հաճընի վրայ յարձակող Իսլամաց դէմ ինքնապաշտպանութեան դիմող Հայերէն դատապարտողներուն անունները . — զինուորի մը սպաննութեան առթիւ դատապարտուած Փանոս Գըլը-Բէշիշեան 5 տարի, Աբրահամ Փէթէնեան 3 տարի : Հաճընի Իսլամ ժողովուրդը զրգուելով և զէնք պարսկով Հաճընի վրայ յարձակող րէտիֆ միւլաղլիմի Թէպէր Էֆէնտիի սպանման և ընկերօքը հարկահաւքին վիրաւորման պատճառով դատապարտուած են վերոգրեալ Հաճընցի Նազարէթն ու Հրանդը : Միհրան Հանէսեան 15 տարի, (հարկահաւքը սպաննած ըլլալուն համար), Մսալաճառ Հաճի Պալուզեան 15 տարի (հարկահաւքին զէնքը առած ըլլալուն համար), Մինաս Էօլմէսէկեան 15 տարի (հարկահաւքին 20 փամիուշտը առած ըլլալուն համար) Արշակ Աճէմեան 15 տարի (հարկահաւքին ստակը առած ըլ-

լալուն համար), Հաճի Պետրոս Սիւլեան 1 տարի (հարկահաւքին թղթապանակը եւ տուած ըլլալուն համար) :

Զէնք պարսկով Հաճընի վրայ յարձակող չէրքէզի մը մուտքը արգիլելու համար, փոխադարձաբար իր վրայ զէնք արձակուած և ինքը սպաննուած էր, այս պատճառաւ դատապարտողներն են . — Գարեգին Աճէմեան՝ մահուան դատապարտուած և վճիռը գործադրուած է, Համբարձում Պաղպուտարեան 10 տարուան սպաննուած չէրքէզին կրկնօրը առնելուն պատճառաւ, Հաճի Կիւրեղեան 10 տարուան՝ սպաննուած չէրքէզին դանակին պատեանը առնելուն պատճառաւ, Կարապետ Աշրբեան 10 տարուան՝ սպաննուած չէրքէզին պարկը առնելուն պատճառաւ, Կարապետ Պուշպօճեան 10 տարուան՝ սպաննուած չէրքէզին վեցհարուածեանը առնելուն պատճառաւ, Սեդրաք Գարատէմիրճեան 10 տարուան՝ սպաննուած չէրքէզին ժամացօյցը առնելուն համար և որ Փայասի բանտին մէջ մեռաւ :

Գալուստ Հանէսեան 1 տարուան, սպաննուած չէրքէզին մտրակը առնելուն համար, Արշակ Կէշիճեան 10 տարուան՝ անձնական վրէժխնդրութեան առթիւ :

Տինամիթ շինելու կասկածով — մինչդեռ բացարձակ սուտ մ'է — դատապարտուած են հետեւեալները :

Տէօքմէճի Պաղտնասար Բուժըզեան 10 տարուան, Ոսկերիչ Եղիա Գալայեան 10 տարուան :

Հաճընի պաշարման երրորդ օրը Շար-տէրէ և Բուժլուշի դիւղաղիները ազատելու համար, Հաքիմը՝ Տ. Յովհաննէս քահանան, 13 րէտիֆներ և մաս մը Հայեր միասին առնելով գացած ատեն րէտիֆներուն ընթացքէն կասկածելով մարթիները կ'առնէ և իւրաքանչիւ-

ըին անուանները դրելով Հայոց կը յանձնէ որ պահեն, բայց վերջը կ'առարկեն թէ Հայերը բռնի առած են, որով հետեւեալ Հայերը կը դատապարտուին տասնական տարի Տ. Համբարձում քահանայի որդին Արմենակ, Գրիգոր Չիլինկիրեան, Սամուէլ Ծրլիկեան, Աւագ Փէնիկեան: Հինգական տարի Գառնիկ Ճիլերեան, Հաճի Թօրիալեան, Գալուստ Թէրզեան, Նորիս Բէճէպեան, Արմենակ Մանուկեան, Երբեմ Գուլումճեան, Գրիգոր Մանկրեան (համբ) և Պետրոս Պալասանեան:

Երկու թուրքեր գիւղը Իսլամներուն վառօդ և գնդակներ բաժնած միջոցին չորս հայ հովիւներու վրայ յարձակելով զանոնք սպաննել ուզած, և հայերը ստիպեալ ինքնապաշտպանութեան դիմելով յիշեալները սպաննած էին. այս պատճառով դատապարտուողներն են. — Զատիկ Զրզրըզճեան, Եղբայրը Սարգիս Զրզրըզճեան, Աստուր Փաշախանտեան, և Յակոբ Փանոսեան (15 տարեկան) ասոնց ամենքը նախ մահուան և յետոյ ցկեանս թիապարտութեան դատապարտուեցան:

ԱՏԱՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆԻՆ ԿՈՂՄԷ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ՀԱՅԵՐԸ

Ատանայի մէնդիլ և Պօզլու Խանի մէջ իրր թէ կարգ մը թուրքեր սպաննած ըլլալու ամբաստանութեամբ և սուտ վկաներով մահուան դատապարտուած են և վճիռն ալ գործադրուած է. — Մսալաճառներ՝ Միսաք, Խաչօ, Գէորգ, Յովհաննէս, Արթին, Կարապետ:

Հետեւեալ ութը դատապարտեալներն ալ իրր թէ վերոյիշեալ խանին մէջ գտնուած են. — Ռուբէն Պոյաճեան 15 տարի, Ապտիւլմսէ Ստեփանեան 15 տարի, Սրճարար Մարսուպ 10 տարի, Մսալաճառ Նազար 10 տարի, Վահան Թորիկեան 15 տարի, Խորէն Օտապաշեան 15 տարի, Սամուէլ Էֆէնտի Աւետիսեան 10 տարի, Հալէպցի Մէհմէտ Չավուշը սպաննած ըլլալուն համար, մինչդեռ գժբախտ Սամուէլ Էֆէնտին իր բաղմանդամ ընտանիքը ամբողջութեամբ կորսնցնելէ ետքը հազիւ իր կեանքը կրցաւ ազատել ճիւղներուն ձեռքէն:

Տիգրան Թաղիրոսեան 15 տարի, իրր թէ տունէն դէնք արձակելով թուրք տղայ մը սպաննած ըլլայ, մինչդեռ Չարդի միջոցին յոյնի մը տունը կեցած էր:

Ատանայի անուանի ոսկերիչը Աստուր Պաղլայեան 15 տարի, (20 Փետր 910ին Ատանայի բանտին մէջ մեռաւ շղթաներու տակ, բոլորովին անմեղ) իրր թէ ընդհարման միջոցին տունէն դէնք սպարպելով թուրք մը սպաննած է, մինչդեռ հանգուցեալը տարիքոտ մէկն ըլլալով կեանքին մէջ դէնք չէ գործածած և թէ մանաւանդ գուլումճը Աստուր աղայի տունին և թուրքին սպաննուած վայրերը քննուելով հաստատուած է թէ տունէն արձակուած գնդակով չէր կրնար վիրաւորուիլ և մեռցնել հոն մէկը, այսու ամենայնիւ որոշումը տրուած էր:

Գորգավաճառ Միսաք՝ ցկեանս թիապարտութեան, իրր թէ շուկան դանդուած և խուժանին ձեռքէն փախած առենը ինքնապաշտպանութեամբ թուրք մը սպաննած ըլլայ:

Կարապետ Էֆէնտի Կէօկտէրէլեան, 3 տարի աքորի դատապարտուած, իրր թէ ժողովուրդը գրգռած



Մատանառ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊՈՒՆՏՈՒԳԵԱՆ

Ասանայի մէջ անմեղորէն կախաղան հանուած

Ըլլայ մինչդեռ բոլորովին սուտ և շինծու զրպարտու-
թիւն է: Կէօկտէրէլեան էֆէնտի ազատեցաւ միայն իր խօ-
սելու և գրելու մէջ ունեցած չքնաղ կարողութեամբը,
հակառակ պարագային շատոնց կախաղան ելած էր:

Թարսուսցի ատամնարոյժ Հաճի Պարոնեան Յ տարի,
Թարսուսի ջարդին միջոցին ինքնապաշտպանութեան
դիմած ըլլալու ամբաստանութեամբ:

Վերոյիշեալներէն զատ ի բացակայութեան դատա-
պարտուած են բազմաթիւ հայեր որոնց պատիժները
նեբուեցան միւսներուն հետ:

Մ Ս Ա Ն Ա Յ Ի Մ Է Չ

ՎԵՅ ԱՆՄԵՂ, ՀԱՅԵՐԸ ԻՆՉՊԷՍ ԿՈՒՍԱՂԱՆ ՀԱՆՈՒԵՑԱՆ

1909 Մայիս 28ի գիշերը, հարիւրապետ Չէրքէզ
Ալի էֆէնտի տանեակ մը ոստիկաններով և բազմաթիւ
սուլինաւոր զինուորներով կ'երթայ գնտանին դուռը բա-
նալու: Շղթաներու տակ տապալակող Միսաք ընդոստ
ոտքի կ'իլլէ ու անժամանակ այցելութեան պատճառը
կը հարցնէ: Հարիւրապետը պաղարիւնութեամբ մօտենա-
լով կ'ըսէ.— «Մի՛ վախնար, Միսա՛ք, բան մը չկայ,
միայն ի՛է այս գիշեր Փայտի բերդը պիտի երթաք,
ասոր համար զձեզ ճամբելու եկայ»:— Միսաք բերդը
փոխադրուելն ալ շատ մեծ ու անտանելի պատիժ մը սե-
պելով կը բարկանայ:

— Փայտի բերդը զրկուելու համար ի՞նչ յանցանք
ունեցեր ենք, Աստուծոյ սիրոյն, խղճացէ՛ք մեր վրայ,
մենք ի՞նչ ըրինք, կէս գիշերին ի՞նչպէս պիտի երթանք:

դոնէ ցորեկ ըլլայ, մեր ընտանիքները տեսնենք, հրա-
ժեշտ տանք :

Հարիւրապետին ժխտական պատասխանին վրայ
Միսաք կ'ատիպուի իր Հայ ընկերներն արթնցնել :

— Արթնցէ՛ք, եղբայրնե՛ր, արթնցէ՛ք, ելէ՛ք տե-
սէք թէ ո՞վ եկած է, ի՞նչ կ'ըլլանք կոր, Կարապետ,
Յարութի՛ւն, Յովհաննէ՛ս, Գէորգ, Խաչօ՛, ելէ՛ք, ելէ՛ք,
Փայաս պիտի երթանք եղեր :

Հինգ Հայ ընկերները կ'արթնան և շղթաներու
չառահիւններով ոտքի կ'ելլեն, 'ի գուր կ'աղահեն որ
մի քանի ժամ յետաձգուի, տեսնելու համար իրենց ըն-
տանիքն ու զաւակները և կ'սկսին իրենց շուրջը գտնու-
ողները ժողվել, յուսալով թէ Փայաս կ'երթան : Միսաք
առաջ նետուելով :

— Մենք քալելով չենք կրնար երթալ, մանաւանդ
ես՝ ահագին ծանրութեամբ շղթաներովս, կ'ընդրենք որ
կառք մը վարձէք մեզի համար և կառքով երթանք
Փայաս կամ ուր որ ուղէք . . . :

— Գուք անհոգ եղէք, կը պատասխանէ, սպան,
ձեզի համար մասնաւոր կառք պատրաստուած է կա-
մուրջին գլուխը, մինչև հոն քալելով պիտի երթանք,
և հոն կառքին մէջ նստելով միասին կ'երթանք :

— Քանի որ այդպէս է, հոգ չէ՛ . կ'ըսեն մահա-
պարտները : Աստուած կեանք տայ մեր Սուլթանին :

Վեց Հայերն իրենց ունեցած անկողին եւայլն,
միասին տանիլ կ'ուզեն կառքին մէջ դնելու համար,
հարիւրապետն թող չտար, համոզելով թէ չյողնին,
զինուորները կը տանին իրենց ետեւէն :

Վեց Հայերն երկուքական հողի իրարու քով կա-
պելով՝ վիզերնին կ'անցնեն հաստ օղակներ իրարու կըց-

ուած, և երբ դուրս կ'ելլեն զնտանէն, դարմանքով կը
տեսնեն ինը հատ Թուրք մահապարտներ, որոնք դուրսը
երեքական հողի կապուած էին : Հայերուն և Թուրքե-
րուն շղթաները միայնելով, երեք խուճիկ կը բաժնեն,
որոնցմէ իւրաքանչիւրը կը բաղկանար երեք Թուրքէ և
երկու Հայէ : Այս տիրասարսուռ խուճիկը մութին մէջէն
երեք տարբեր ճամբաներէ կ'առաջնորդուին Ատանայի
երեք կեդրոն տեղերը, կամուրջին գլուխը, պուղտայ
պազարին և երկաթուղիի կայարանը՝ Անգղիական հիւ-
պատոսարանին առջև :

Անմահ Միսաքը՝ Թուրք թաղին մէջ կամուրջին
գլուխը կախել որոշուած ըլլալով, կը տանին հոն և կը
կեցնեն կախաղանին քով : Փայաս երթալու յոյսով եկած
Միսաքը երբ կախաղանը կը տեսնէ, շանթահար եղած,
կառքին ուր գտնուելը կը հարցնէ զինուորներուն և զին-
ուորները փոխանակ կառքի կը ներկայացնեն քահանայ
մը, որ առանց իր մեծին խորհուրդ հարցնելու, մէկ լու-
րով վազած եկած էր խոստովանեցնելու մահա պարտ
հայերը : Միսաք երբ քահանան կը տեսնէ կը հասկնայ
ամէն ինչ, կը փրփրի կը կատղի, պահ մը կը յիշէ իր ըն-
տանիքը, մայրը կինն ու զաւակները և բարձրաձայն
կուլայ : Քահանան մխիթարելու փորձեր կ'ընէ և խոս-
տովանցնել կ'ուզէ, Միսաք չուղեր լսել, քանի որ իր
անմեղութեան զիտակցութիւնն ունէր :

— Տէր Հայր, անմեղ կը կախուիմ, յանցանք չու-
նիմ, Ազգս ընտանիքիս տէր թող ըլլայ, ձէրունի և
անտէր մայրս ու կինս, զաւակներս Ազգիս խնամքին
կը յանձնեմ, Ազգս դոնէ ընտանիքս թող խնամէ,
կ'ըսէ մեր սիրելի Միսաքը :

Միսաքի ընկերը՝ Գասապ Խաչօ (Խաչեր) զայրացած,
[ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ, Յ. Յ. Թ.] 25

հողեւարքի ղառանցումներ կ'ընէ և իբր թէ կրօնափոխութեան խօսք'իր կ'արտասանէ, թերեւս ազատելու յոյսով :

Միսաք կախաղանին աթուին վրայ կըստ առնն կ'աղաչէ որ մէկ երկու վայրկեան թողատրեն մի քանի տուն ոտանաւոր (չիիր կամ տէսթան) խօսելու : Մեր Միսաքը աչրգ (ժողովրդական շանաստեղծ) էր և արբուած հրամանին վրայ իր բոլոր ձայնովն անման գեղգեղանքով մը կ'երգէ լալահառաչ և արտասուելից աչքերով .—

(*) «Էֆէնտիմ ահ, թէճէլլիֆ պու, աճապ հալըմ
գընանըր մր,»

«Գատերիմ պէօյլէ եազըլմըչ, գարա պախիթըմ
ույանըր մը,»

«Մէվթիմէ սեպէպ օլանըն քէնտիրլէրի եազլանըր մը,»

«Պաչը աչրգ, եալըն սյազ, պէնիմ կիպի սալլանըր մը,»

«Պուռնէ հալ արբ, Գասապ Միսաք, պու տուրուշա
ճան տայանըր մը,»


«Գուզու կիպի սարլմըչսըն, կէօրէն պուռնա ինանըր մը:»

«Պէյազ էնթարի կէյինիպ, կիճէ կէլաիմ իւրեան
կիպի,»

« Էվլատրմա հասրէթիմտէն, չէչմիմ ազար սէյնան
կի . . . ,»

«Տար ազաճը հազըրլանմըչ պէնի պէքէր մէ՛ման
կիպի,»

(*) Մեր սիրելի Գասապ Միսաք՝ այս տղերուն պարունակութեանցը մօտ ողբ մը երգեր է, զոր այս կերպով կարգաւորեր եւ չափաւորեր է Ասանայի ժողովրդական բանաստեղծը Պ. Լեւոն Էպիեան:



Գ Ա Ս Ս Պ Մ Մ Ս Ս Վ

Ասանայի մէջ անմեթօրէն կախաղան հունուած

«Էլիմ պաղը սուրտուրաբար, աման Ալլան
զուրպան կիպի»

«Պու նէ՞ հալաբը. Գասապ Միսա՛ք, պու սուրուշա
ճան տայանը՞ մը»

«Գուզու կիպի ասըլմըշսըն, կէօրէն պուենա ինանը՞ր մը»

«Գարըմ, պաճըմ մէճնուեն կիպի, անամ աղլար
Միսաք նէ՞րաէ»


«Պիրիճիք էվլատընը կէլսին կէօրթիւն շուքէնաիրաէ»,
«Եալվարսըն զանի մէվլայա պէլքի անը դալմադ
եէրաէ»

«Տիւնեասա վար իսէ Ալլան, իճրա էաէճէք պիր
կիւնաէ»

Զինուորներն իսկ կ'սկսին լալ և ցաւիլ աննման երիտասարդին վրայ և կ'ըսուի թէ պահ մը իրենց հարիւրապետէն խնդրած են որ մէկ քանի ժամ յետաձգուի Միսաքին կախուիլը։ Շրջակայ տուներէն բարեսիրտ թրքուհիներ բարձրաձայն կը դռչեն «Մե՛ղք է Գասապ Միսաքին երիտասարդութեանը, խղճաղէ՛ք Աստուծոյ սիրոյն այդ աննման քաջին վրայ»։ Որովհետև Միսաքը չճանչցող չկար Ատանայի մէջ. մեծ ու պղտիկ, Հայ և Թուրք՝ ամենքն ալ զիտէին և անձամբ կը ճանչնային աննման Միսաքը։

Միսաքը չուանը վիզը անցնելէ առաջ Հարիւրապետին դառնալով կ'ըսէ.

«Գրպանս մէճիտիյէ մ'ունիմ, վաղն առտու այս դրամով երկու սնտուկ կազող առ և մէկը մեր եկեղեցւոյ դուռը, միւսը ձեր մղկիթին դուռը տանելով հայենակիցներուս խմցուր իմ հոգւոյս համար։ Իսկ սա կօշիկս ու ֆէսս մօրս տուր, ուրիշ բան չունիմ տալիք, ասոնց վրայ թող նայի և յիշէ իր Միսաքը, մնաք բարով ամե-




Մս սվանու
ԿԱՐԱՊԵՏ ՊՈՒԼՏՈՒԳԵԱՆ
Աճան սի մէջ անմեթոքէն կախալսն նանուած

նուգ, անմեղ կը մեռնիմ...» և չուանր կ'անցնէ վզին ու ոտքի տակին աթուր կը քաշուի: Տասը վայրկեանի չափ տապալակելէ ետքը Միսաքը վերջին չուանը փչած էր:

Պուզտայ պաղարի հրապարակին վրայ նոյն վայրկեանին մասվաճառ երեք եղբայրներէն երկուքը քովէ քով կը կախուէին, և զինուորներէն կը խնդրէին որ մէկը միւսէն առաջ չի կախուի, գոնէ իրարու կախուելը չտեսնելու փախաքով, և պաղատանօք կ'աղաչէին որ իրենց երկուքին չուանները միասին անցնեն վիզերին, ինչ որ չէ խնայուած: Աւելի անդին՝ երկաթուղիի կայարանին մօտ՝ Անգղիական Հիւպատոսին տունին առջև կախուող Հայերն «օգնութիւն Տէր Հիւպատոս» կ'աղաղակէին ազատելու յոյսով, և հիւպատոսը նախապէս արդէն տեղեակ՝ տունին պատշգամէն կը դիտէր անոնց կախաղան բարձրանալը:

Հետեւեալ օրը կայծակի պէս տարածուեցաւ շանթահարիչ լուրը, դժբեղով մնացած Հայերուս արդէն տակն ու վրայ եղած սիրտերը: Փարթամ կազմով Միսաքը կը ճօճար օղին մէջ, աչքերը բաց, լիզուն դուրս քնկած, սրունգներն ուռած և սեւցած: Միսաքին անչուանչ դիակն իսկ սարսափ կ'ազդէր թշնամիներուն, հեռաւոր գիւղացիներ անգամ վազած եկած էին, տեսնելու Ատանայի անուանի կտրիճ Միսաքը կախաղանին վրայ:

Անմեղ Հայերուն անշնչացած դիակները կախաղանին վրայ մնացին մինչև կէս օր, փայտացած դիակները վար առնուելով աղբի կառքերով փոխադրուեցան գերեզմանատուն, որոնց ետեւէն կերթային կախաղան ելլողներուն ազգականներն ու բարեկամները և անթիւ Հայեր լաց ու կոծերով: Մանաւանդ Պուլտուգեան երեք եղբայրներուն և Միսաքին մայրերը խելակորոյս վիճա-



Վեց անմեղ Հայերու եւ ինը Թուրքերու կախաղաններ
28 Մայիս 1909

ճակով, մազերնին կը փեթտէին և քարերով կուրծքերնին կը ծեծէին գուռում գոչումներով, որոնց հանդէպ չի յուղուող և չի լացող մարդ չի մնաց :

Է Բ Զ Ի Ն Ի Մ Է Զ

ՀԱՃԸՆՅՈՒ ԳՍՐԵԳՈՒՆ ԱՃԷՄԵՍՆԻՆ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՐ

Հաճընի ինքնապաշտպանութեան միջոցին խուժանէն նախայարձակ մէկուն սպանման պատճառաւ մահուան դատապարտուած Գարեգին Աճէմեան անունով դեռատի երիտասարդը՝ Էրզլինի Պատերազմական Ատեանին կողմէ մահուան դատապարտելով կախաղան հանուեցաւ Էրզլինի մէջ՝ Պաղչէ գաւառակի արիւնարբու ճիւղաղ միւլֆիթին հետ :

Առտուն կանուխէն լուր կուտան Գարեգինին որ պատրաստուի կախաղան ելլելու : Առիւծախրտ Գարեգինը առանց յուղուելու կը պատասխանէ «քանի որ կախուելս որոշուած է, պատրաստ եմ մեռնելու», իսկ անդին Պաղչէի միւլֆիթին երբ կախաղանի լուրը կ'առնէ, պատէ պատ կը դարնուի, գուռում գոչումներով և բարձրաձայն լացերով անագին աղմուկ կը հանէ : Գարեգինը՝ իրեն ներկայացող հայ քահանային կը խօստովանի, Ս. Հաղորդութիւն կ'առնէ, ժպտաչօւրթն՝ կը պատուիրէ քահանային որ ազօթէ իրեն համար : Գարեգինը երբ կախաղանին կը մօտենայ կատարեալ պաղարիւնութեամբ կը բարձրանայ չուանի աթոռին վրայ և երեք անգամ կը գոչէ «կեցցէ՛ Արդարութիւն, կեցցէ՛ Ազատութիւն, կեցցէ՛ Ազգա» և չուանը ինք իր ձեռքով անցնելով իր վզին կը հրաժայէ որ աթոռը քաշեն ոտքին տակէն : Իսկ միւլֆիթին գետինը կը պառկի և զինուորները բռնի կերպով կը բարձրացնեն կախաղանին վրայ . . . :

ԱՏԱՆԱՅԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ ՏՐՈՒԱԾ ԲՈՂՈՔԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՊԱՏՃԷՆՆԵՐԸ

Ասանայի Պատերազմական Ասեանի Նախագահութեան

«Ատանայի և շրջակայից մէջ տեղի ունեցած ցաւալի գէպքերուն մասին մեր տեղեկութիւնները կը յայտնենք հետեւեալ՝ կերպով» :

«Ապրիլ ամսուն առաջին օրը քրիստոնեայ ժողովուրդէն մէկ մասը՝ առաջուան պէս աշխատելու համար այդի և ագարակները գացած և մէկ մասն ալ խանութ ու մթերանոցներն բանալու համար շուկան իջած միջոցին Իսլամ ժողովուրդը ձեռքը բիրերով և զինուած վիճակով տեսնելով կը վախնան և տուներնին կը դառնան : Ասոր վրայ նախկին կուսակալ շէվատ պէյ՝ զմեզ կանչելով յանձնարարեց որ վախնալու բան մը չիկայ, քրիստոնեաները խանութներն թող բանան և գործերնին շարունակեն» :

«Այս միջոցին մենք կուսակալ Պէյին ուշադրութիւնը հրաւիրեցինք շուկան գտնուող զինեալ և վտանգաւոր բազմութեան վրայ, անիկա՝ (կուսակալը) իբր պատասխան «բան մը չէ, ժողովուրդը երբ խանութները բռնայ, անոնք ալ կը ցրուին» ըսաւ մեզ : Մենք ալ կուսակալին այս խոստումին ու խօսքին հաւատալով շուկան

եղանք ու մեր տեսած քրիստոնեաները յորդորեցինք և Կուսակալին հրամանը հաղորդեցինք որ խանութնին բանան : Այս պահուն տեսանք որ երկու վերաւոր քրիստոնեաներ կառավարական պաշտօնատուներ կը բերուէին և զանոնք վերաւորող Իսլամներու մասին ու է պարտականութիւն չէր կատարուէր» :

«Այս երկիւղալի վիճակը քիչ մը շարունակելէ ետքը ժամը 5ին միջոցները քաղաքին այլ և այլ մասերուն մէջ միեւնոյն վայրկեանին զէնք նետելով՝ ջարդ ու թալանի սկսան» :

«Ամենէն առաջ վերաքննիչ ատեանի անդամներէն ըլլալով Կուսակալին հրամանովը խանութները բանալ տալու համար աշխատող Դաւիթ էֆ . Ուրֆալեանը շուկային մէջ , և քաղաքապետութեան ժողովի անդամներէն Յարութիւն էֆ . Շատրիկեանը քաղաքապետութեան պաշտօնատան մէջ սպաննուեցաւ : Ասկէ ետքը ընդհանուր ջարդն ու թալանը և հրկիղումը սկսաւ :»

«1 . Թալանի միջոցին Իսլամ և քրիստոնեաներու խանութները որոշելու համար առաջուրնէ անոնց խանութներուն վրայ նշան դրած ըլլալէն կը հասկցուի թէ այս դէպքը առաջուրնէ ծրագրուած խռովութիւն մ'է :»

«2 . Այս սոսկալի դէպքերուն տեղի ունեցած մէջոցին բոլոր քաղաքային և դատական պաշտօնեաներն ու Իսլամ ժողովուրդը՝ քրիստոնեաներէն տարբերելու իրրև նշան գլուխնին ձերմակ փաթիթոց կապելնին , թէև նախ զմեզ զարմացուց սակայն վերջը հասկցուեցաւ որ այս միջոցը մասնաւոր նպատակով ի դործ գրուած է» :

«3 . Ապրիլ 1էն մինչև 3 շարունակող թալան , հրդեհ և ջարդը քրիստոնեաներուն հարստութիւն ու կալ-

ուած և անձերը գրեթէ ոչնչացնելու աստիճանին հասցընելէ ետքը , տեղական կառավարութեան մօտ ըրած մեր դիմումին վրայ , Կուսակալ ձէվատ պէյ և Զինհրամանատար Յէրիգ Մուսթաֆա Բէմզի վաշա և Իսլամ կրօնապետներն ու երեւելիները այլևս բան մը պիտի չըլլայ և հրդեհները պիտի մարին ըսելով խոտաղան . այս մասին երգում ալ ըրին , մինչդեռ վերջը դրժեցին իրենց խոտումն ու երգումը և հակառակը շարժելով աւելի մեծ աւեր մը գործեցին և որով խեղճ քրիստոնեաները ո՛ւր և որ՛ու դիմելնին չէին գիտեր» :

«4 . Առաջին դէպքէն մի քանի օր ետքը Քրիստոնեայ թաղերու մէջ ընկող հանգուցեալ Ղազէզ զատէի փեսան Խաթիպ էֆէնտի և Պօշնազդատէ Ապտիւրահիմ էֆ . իրենց տուները պարպելով Իսլամ թաղերը փոխադրած ըլլալնին՝ ջարդը Իսլամներու մէջ որոշուած և երկրորդ ջարդին նախապէս լուր ունեցած ըլլալնին չի յայտնէր» :

«5 . Կառավարութեան մեզ տուած ապահովութեան վրայ վստահելով , Ապրիլ 12ին հանդիպող Կիրակի օրը մենք մեր եկեղեցիներուն մէջ կրօնական արարողութիւն կատարած պահուն , անոնք (խալամները) քաղաքին տարբեր կողմերէն միեւնոյն ժամանակ զէնք նետելով երկրորդ ջարդին սկսան և աւելի սոսկալի աւերումներու պատճառ եղան : Այս ջարդն ու հրդեհը մինչև երկու շաբթի առտու շարունակելով Ատանայի քաղաքը աւերակոյտ դերեղմաննոցի մը վերածեցին : Յետոյ տեղական կառավարութիւնը ջարդին վերջ տալու և հրդեհները մարելու խոտումով՝ բոլոր քրիստոնեայ ժողովուրդը կառավարութեան Պաշտօնատան կից եղող պարտկզբ տանելէ ետքը , հրդեհներն ա՛լ աւելի սաստկացան և մնա-

ցած շեր եկեղեցի, դպրոց, բնակարան և խանութները հրկիզուելով այրուելէն կը հասկցուի թէ այս դէպքը անկասկած նպատակով տեղի ունեցած է» :

«6. Ասկէ ինն ամիս առաջ Զինուորական պաշտօնատեղիին առջև, ժողովուրդին հանդանակութեամբը՝ և մեր զինուոր եզրայրներուն աշխատութեամբը՝ Սահմանադրութեան և ազատութեան անուհով կանգնած Յաղթութեան կամարին՝ Ապրիլ 13ի Երկուշաբթի օրը յետինքի ատեն, բոլոր կառավարական պաշտօնեաներուն, զինուորներուն և քաղաքին ժողովուրդին ներկայութեանը ղէնքեր արձակելով և կացիներու հարուածներով փլցուելը և «Կեցցէ՛ Սուլթան Համիտ, անկցի՛ ազատութիւն» ազադակներուն երկինք բարձրանալը կը հասկցնէ թէ այն բոլոր դէպքերը ինչու համար տեղի ունեցան» :

«7. Այս ցաւալի դէպքին միջոցին կարգ մը զրպարտութիւններ և սուտեր հանելով դիտամբ Իսլամ ժողովուրդը գրգռող և Քրիստոնեաներու դէմ հանող զրպարտիչները՝ այս երկրին և ազգին բուն թշնամին ըլլալէ դատ, զայն կործանումի կ'առաջնորդեն: Այս մասին իրիսալ լրագրի զրպարտալից և գրգռիչ յօդուածներուն վրայ երբ նախորդ Կուսակալ ձեւատ պէյլի ուշադրութիւնը հրաւիրեցինք, անիկա՝ «ես այն տպարանը պիտի գոցեմ և թերթին հրատարակութիւնը պիտի դադրեցնեմ» ըսաւ և բան մը չըրաւ, և միւսնոյն ընթացքին շարունակութեան թոյլադրելը զմեզ բոլորովին փնայուց» :

«8. Այսչափ թաւան, հրդեհ, ջարդ, և բռնաբարումներով փնայումի աստիճանին հասած խեղճ Քրիստոնեաներուն կարգ մը զրպարտութիւններով բանտար-

կուելը և ամէն տեսակ շարչարանքներու ենթարկուելը և դեռ նահանգին կեդրոնն իսկ աղէտին պատասխանատուութիւնը միայն Քրիստոնեաներուն վրայ բեռցուելը, անիրաւութեան վրայ նոր անիրաւութիւն ըլլալու պարագան ձեր ուշադրութեան կը յանձնենք» :

«9. Քրիստոնեայ ժողովուրդին ապրուստի բոլոր միջոցներէն զրկուած ըլլալը, հացի կտորի կարօտ, անօթի անբնակարան ու մերկ վիճակի մը ենթարկուելը և կորուստի, թշուառութեան ու աղէտին որչափ մեծ ըլլալը հասկցնելու համար ապրելէ ձանձրացած ըլլալին յայտնելէ ետքը, այս բոլոր վիճակներուն ի՛նչ նպատակով կատարուած ըլլալը ձեր խորհրդածութեան կը թողունք» :

«10. Կառավարութեան մօտ եղած մեր դիմումներուն միջոցին և Կառավարութեան կողմէ հրաւիրուած ատեննիս, շատ անգամներ քաղաքին Իսլամ երեւելիներուն և կրօնական պետերուն հոն գտնուելը և խորհրդակցութիւններով զբաղած ըլլալին տեսնելով, այս դէպքին նախապէս ծրագրուած ու պատրաստուած, ըլլալն և անոնց հաւաձայնութեամբ շարժած ըլլալին որոշապէս յայտնի չըլլար» :

«11. Այսչափ թշուառութեան և հաւեր աղէտի միջոցին, Աստուծմէ ետքը մեր պաշտպաններն եղող և Սահմանադրութիւնն ու ազատութիւնը պաշտպանող, ազատասէր զինուորներուն՝ մեր մասին պաշտպանութիւննին հաստատապէս կը յուսայինք, աւա՛ղ որ անոնք ալ Իսլամ ժողովուրդին կողմէ խալուեցան և թաւան, հրկիւզում և ջարդերուն մասնակից ըլլալով զմեզ բոլորովին յուսահատեցուցին» :

«12. Ցաւալի դէպքերուն Աստանայի և չրջակայից

մէջ գրեթէ միեւնոյն ատեն և միեւնոյն կերպով սկսիլն ու շարունակուիլը կը յայտնէ թէ անիկա կանխամտածուած և պատրաստուած խռովութիւն մ'էր, նոյնպէս կ. Պոլսոյ մէջ (Մարտ 31ի յետագիմական շարժումը) կատարուած դէպքերուն հետ մէկտեղ միեւնոյն զբերուն մէջ կատարուիլը կը յայտնէ թէ երկուքին մէջ կապ մը կար» :

«13. Առաջինց ցաւալի դէպքին ատեն շրջակայ գիւղերու ժողովուրդին ամբողջապէս ջարդուիլն ու հազարաւոր ոսկիներ արժէք ունեցող երկրագործական շէնքերուն (շիֆթիք) ու գործիքներուն թալանուիլը, և հրկիզուելով փճացուիլը մեծ կորուստ մ'է, նոյնպէս առաջուան պէս ուրիշ տեղերէ աշխատելու համար եկած հազարաւոր Բրիտանեայ մշակներու առանց խղճալու ամբողջապէս ջարդուիլը ոչ մէկ խղճի և արդարութեան չի վայեր» :

«14. Այս ծանօթ ծրագիրին և հետեւութիւնը կողմ մեծամեծ վնասներուն նպատակն էր Բռնապետութեան և Սահմանադրութեան քողերուն տակ այս կողմերը գտնուող Բրիտանեաներն ու Բրիտանութիւնը փճացընել և այս մասին մեր կատարելապէս համոզուած ըլլալը յայտնելով, այս կերպով վնասուած քրիստոնեայ ժողովուրդին յարմար հատուցում մը ըլլալը և Արդարութեան գործադրութիւնը ձեր արդարասիրութենէն պաղատանօք կը խնդրենք և կսպասենք» :

«15. Եզրակացնելով մեր խօսքը Ատանայի և շրջակայից մէջ ենթարկուած այս ահագին և դարմանումը անկարելի կողովճացումը արդարացիող ոչ մէկ պատճառ չի գտնուիլը յայտնելով, Օսմանեան անունին բերած արատին սրբուելուն մասին պէտք

եղած միջոցներուն գործադրութիւնը կ'սպասենք և ի հարկին կատարուելիք գործողութեանց մասին եթէ բացատրութիւն պէտք ըլլայ, անոնք ալ տալու պատրաստ ըլլալնիս յայտնելով կը վերջացնենք մեր խօսքը» :

- | | |
|-------------------------------------|------------------------------|
| Ասանայի Հայ Հոովմց. Առաջն. | Ասանայի Հայոց Առաջն. Փխնդ. |
| ՊՕՂՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ | ԱՐՄԷՆ ՔԱՇԱՆԱՅ |
| Ասանայի Քաղղէացոց Պատ. Փոխ. | Ասանայի Հայ. Բող. Կրօն. Պետ. |
| (ԳԱՍ) ՍՏԵՓԱՆ ՄԱՔՍՍԱՊՈՒ | (ՎԷՐ.) ԱՇՃԵԱՆ |
| Ասանայի Ասորի և Յոյն Կար. Պատ. Փոխ. | Ասանայի Յնց. Առաջն. Փխնդ. |
| (ԷԼԵՈՒՐԻ) ՖԻԼԻՊՊՈՍ ՇԱԳԳԱԼ | (ՊԱՊԱ) ԱՎՐԱՀԱՄ |
| | Հին ասորիներու Պատ. Փոխանորդ |
| | (ԳԱՍ) ՄԱՆՍՈՒՐ |

**ԱՆՄԵՂ ՀԱՅԵՐԸ ԿԱԽՈՒԵԼԷՆ ԵՏՔԸ
ԱՅԼԵԻԱՅԼ ՏԵՂԵՐ ՔԱՇՈՒԱԾ ՇԵՌԱԳԻՐԸ**

Նորին Կայս. Վեհափառութեան, Մեծ Եպարհուութեան, Ծերակոյսի նախագահութեան, Երեսփ. Ժողովոյ նախագահութեան, Պատերազմական Նախարարութեան, Դատական Նախարարութեան և Պատրիարքարանգեերուն :

«Ատանա և շրջակաները գտնուող քրիստոնեաները պատուոյ, անձի, և ստացուածքի մասին մեծ վնասներու ենթարկուեցան : Այլեւս անոնց այս կողմերը բնակիլը և կեանքերնուն ապահովութիւնը Պատերազմական Ատեանի Արդարութեան և գործունէութեան մնացած էր : Բայց կը պահենք որ Պատերազմական Ատեանի առաջին գործը յոյսերնիս ոչնչացուց և մեր յուսահատութեան

պատճառ եղաւ : Որովհետեւ փոխանակ ջարդ և աւերումբ պատասխանատու եղողները դանելով ընդհանուրին օրինակ ըլլալու համար պատժելու , պարզ ոճրագործներ կը վիճառուին : Իսլամներէն դէպքէն անտեղեակ և միայն հրամաններու հպատակած տգէտ գիւղացիներ , և քրիստոնեաներէն կարգ մը թշնամիներու վկայութեամբ դատապարտուած և կամ անձնապաշտպանութեան համար աշխատած անմեղ քաղաքացիներ կախաղան կը հանուին : Պատերազմական Ատեանը անպատճառ քրիստոնեաները դատասխանատու բռնելու քաղաքականութեան կը հետեւի : Այս վիճակով մեր ցաւերը որո՞ւ լանք : Մեր դժբախտ և խեղճ ժողովուրդը ինչով ապահովենք և մխիթարենք : Աստուծոյ սիրոյն խղճացէք» :

4 Յունիս 1909

Օսմ. Երեսփ. Ժողովին կողմէ՝ հանգուցեալ Յակոբ էֆ. Պապիկեանի հետ Բնինչ զրկուած Եուսուֆ Բէմալ պէյի կողմէ գրուած պաշտօնագիր մը .—

Ասանայի Հայ-Հռովմականաց Առաջնորդ
Տ. Պողոս Սրբազանի Եւ ընկերներուն

Ձեր կողմէ Մեծ-Եպարքոսութեան քաջուած 4 Յունիս 1325 թուակիր հեռագրին մէջ յայտնուած պատասխանատուներուն որոնք ըլլալը , պատճառներ ցոյց տալով ու համոզիչ փաստերով և որոշ կերպով յայտնելիդ կը խնդրենք :

7 Յունիս 1325

ԲԵՆԻՅ Յանձնաժողովին
ԵՌՍՈՒՅ ՔԵՄԱԼ

ԿՐՕՆԱԿԱՆ ՊԵՏԵՐՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱԳԻՐԸ

ԲԵՆԻՅ Յանձնաժողովին Եուսուֆ Բեմալ պէյ էֆ.ի

«7 Ապրիլ 1325 թուակիր Ձեր մէկ պաշտօնագիրը ստացանք , որով կը հարցնէք մեզ թէ Ասանայի ահեղի աղէտին պատասխանատուները որոնք են : Այս հարցում մին պատասխանելով կ'ըսենք թէ ասկէ առաջ Ձեզ մատուցուած տեղեկագրին Յրդ , Դրդ , և 10րդ , յօդուածներուն մէջ յայտնուած էր պատասխանատուները : Յիշեալ յօդուածներուն դիմելիք խնդրելով մէկտեղ , մեր բարի և անկեղծ նպատակը բացատրելու համար հետեւեալ տողերն ալ կը գրենք :»

«1. Ասանայի և շրջակայից յէջ տասնեակ հազարաւոր անմեղ քրիստոնեաներ , առանց խղճալու ջարդողները՝ դիտեն անշուշտ այս աղէտին պատճառ եղողները , ջարդի հրամանը ո՞ր կէտեւ ըլլալին որով անոնցմէ կրնաք հարցնել :»

«2. Քրիստոնեաներուն տուները գանուող հարիւրհազարաւոր ոսկինոց գոյքերն ու կահ կարասիները որոնք որ թալանեցին և այսօր յիշեալ գոտուները որոնց տուներէն որ կ'ելլեն , անոնք դիտեն անշուշտ այս ահեղի աղէտին պատասխանատուները , հետեւարար անոնցմէ կրնաք հասկնալ և անշուշտ անոնք պիտի յայտնեն թէ որոնցմէ առած են թալանի և աւարատութեան արտօնութիւնները :»

«3. Քրիստոնեաներուն միլիոնաւոր ոսկիներ արժող բնակարանները , վաճառատուները , եկեղեցիները , վարժարանները և այլ շէնքերը քարիւղ գործածելով այս

[ԿԻՒԻԿԻՈՅ ԱՂԼՏՐ , Յ. Յ. Թ.]

բող՝ երբ զիտեն անշուշտ այս աղէտին պատասխանա-
տուները և որոնց կողմէ դրդուելին, զանոնք կրնաք
հարցաքննել :»

«4. Անձի, ստացուածքի և կալուածներու այսչափ
անագին կորուստի պատճառ եզոզ և հրկիզումները
թոյլատրող կուսակալ ձէվատ պէյ և Ֆէրիզ Մուսթաֆա
Րէմզի փաշա և ասոնց դադախարակիցներն եզոզ պաշ-
տօնեաներն ու տեղացի երեւելիները և իսլամ կրօնա-
կաններն են այն աղետալի պատահարներուն պատճառ-
ները և որոնք շատ դիւրաւ կրնան դաժնուիլ :»

«5. Այսչափ սպաննութիւններն ու թալանները կա-
տարող և աւերումներու պատճառ եղողները եթէ միայն
իրենց անձնական կամքովը կատարեցին, իրենք պատաս-
խանատու են, իսկ եթէ ուրիշներու դրդումովը ու հրա-
մաններովը գործեցին այս աւերները, այն ատեն պա-
տասխանատուութեան երկու կողմերուն վրայ ծանրա-
նալը որոշ է :»

«6. Եթէ Պատերազմական Ատենը՝ քրիստոնեաները
ջարդող, գոյքերը թալանող և տուները հրկիզող իսլամ-
ները քիչ մը նեղէ, անկասկած անոնք շատ զիւրու-
թեամբ պիտի խոստովանին այս հրամանին և արտօնու-
թեան ուրկէ և որմէ առնելին ու այսպէս ճշմարտու-
թիւնն ու արդարութիւնը երեւան պիտի ելլէ : Վասն զի
այս քաղաքին և այս կողմերուն իսլամ և քրիստոնեայ
ժողովուրդները տարիներէ ի վեր խաղաղութեամբ և
ապահովութեամբ միասին ապրած են, և նոյն իսկ՝ 14
տարի առաջ երկիրը ծայրէ ի ծայր արիւնով ներկող և
կրակով ու ողբ ու կոծերով խանձող ընդհանուր
ջարդ և աւերումի միջոցին, այս կողմերը մասամբ և
Ատանայի քաղաքը ամբողջութեամբ զերծ մնացած է :

Հետեւաբար մեր խնդրանքը սա է թէ՛ փոխանակ կարգ
մը պարզ ոճրագործներ ու աւարառուներ պատժելու,
քուն դրդիչները և այս աւերումին պատճառ եղողները
գտնելով պատժուելու են, և փոխանակ մեր իսլամ հայ-
րենակիցներէն տասնեակ հազարաւոր տղէտ ու միա-
միաները մահուամբ պատժելու, զանոնք դրդող կարգ
մը՝ ոճրագործ և հայրենիքի դաւաճանները, պաշտօնեայ
և պետերն ու իսլամ երեւելիները և կրօնական պետերը
առանց տարբերութեան պէտք է պատժուին մահուան
վճիռով, և այսպէս թէ՛ խեղճ ժողովուրդը կ'ազատի,
թէ՛ արդարութիւնը կը գործադրուի, և թէ՛ հայրենիքի
օրհնեալ հողը անմեղ արիւնով չարատուորուիր :»

10 Յունիս 1909

ԱՏԱՆԱՅԻ ՔՐԻՍՏ. ԿՐՕՆԱԿԱՆ ՊԵՏԵՐՈՒՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Ասանայի Պատերազմական Ատենից, Ասանայի կու-
սակալ Մուսթաֆա Ջիհնի փառայի, Բնիչ Յաննաժո-
ղովին, «Իրքիմաս Քերագը» կուսակցութեան Սելանիկի
կեդրոնին, եւ մեծ նպարհաւորեան.—

«Ատանայի և չրջակայից քրիստոնեայ ժողովուրդը՝
վերջին ատեններս ենթարկուած մեծ կորուստին և վերջը
իրենց մասին տեղի ունեցած կարգ մը զրպարտալի վե-
րագրումներուն մասին խորին ցաւը կը յայտնէ, և այս
առթիւ հետեւեալ կէտերը պարզել կ'ուզենք :

«Մենք որ Ատանայի և չրջակայից քրիստոնեայ ժո-

զովուրդին ներկայացուցիչներն ենք, սկիզբէն ի վեր սահմանադրութեան և սահմ. կառավարութեան անկեղծ հաւատարիմն ըլլալով, անոր շարունակութեանը և յաջողութեանը համար թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս աշխատած ենք: Իրեւ ճշմարիտ Օսմանցիներ մեր փափաքն ու ջանքը եղած է յիշեալ սահմանադրութիւնը և սահմանադրական կառավարութիւնը պաշտպանել ու միշտ անոր ծառայել և անոր անկեղծ բարեկամներուն կողմը դանուել: Մեր մասին վերագրուած էքեւակայական ապստամբութեան դէմ խստիւ կը բողոքենք: Մենք ընա՛ւ և երբէք չապստամբեցանք, մենք միայն աղէտեալ և հաւատարիմ հպատակներ ենք: Կարգ մը բռնապետ և կրօնամոլ մարդոց հախանձներուն և բրած դրքու մներուն զոհուեցանք: Երկինքն ու երկիրը սոսկալլնող այս խռովութիւններէն խիստ մեծ վնասներու ենթարկուած ենք: Մենք օսմանեան կառավարութեան հաւատարիմ հպատակներ ըլլալնիս՝ ցաւալի դէպքին սկիզբը և վերջը կառավարութեան մօտ մեր կատարած դիմումներով հաստատած ենք:»

«Մենք հիմա եւս սահմանադրութեան ու Սահմ. կառավարութեան հաւատարիմ ըլլալնիս կրկնելէ ետքը, մեր սուրբ հայրենիքին ճշմարիտ օգուար մեղմէ ինչ որ կը պահանջէ անիկայ ընելու պատրաստ ըլլալնիս կը յայտնենք, և մեր ենթարկուած վնասներուն հետեւանքով ընաւ և երբէք վրէժի զգացում չի սնուցանելնիս կը յայտարարենք: Մեր՞ բոլոր խլամ հայրենակիցներէն կը խնդրենք որ հասկնան թէ տարբեր տարբերէ կազմուած Օսմանեան մեծազօր տէրութեան յառաջդիմութիւնը միայն միութեամբ և համաձայնութեամբ կարելի է: Սահմանադրութեան հրատարակուած ասունը երեւան եկած

Յղբայրութիւնն ու սէրը նորէն թող երեւան գան, ո՛չ մէկ մարդու անիրաւութիւն ըլլալու չէ, ամբողջին համար ալ հաւասար արդարութիւն և անաչառութիւն դործադրուելու է, հայրենիքին սրտին մէջ բացուած այս վէրքին դարմանուծը՝ ներկայի և ապագայի զոհացուցիչ ընթացքով ապահովուելու է: Մէկ խօսքով միութիւնն ու կղբայրութիւնը հաւատարութիւնն ու արդարութիւնը իրականանալու են: Մենք անկեղծ օսմանցիներ ըլլալով երկրին և մեծազօր հայրենիքին կրջանկութիւնն ու խաղաղութիւնը սրտանց կը փափաքինք, և այս բարի նպատակին իրագործմանը համար աշխատող մեր վեհափառ Պայսեր, մեր երխտասարգ թուրք կղբայրներուն, «Իթթիհատ թէրազզը» կուսակցութեան, մեծազօր շարժուն բանակին և սահմ. կառավարութեան հաւատարիմ կողբողը անկեղծ օսմանցիները սրտանց կը սիրենք և անոնց նետ համաձայն և մասնակից ըլլալնիս կը յայտարարենք:»

16 Յունիս 1909:

Ասանայի Պասերազմական Ասեանի Նախագահ Իւմայիլ Ֆազլլ վաւայի

«Ատանայի ցաւալի դէպքերուն պատճառներուն մասին մեր գիտցածները հետեւեալներն են:»
 «1. Սահմանադրութիւնն ու ազատութիւնը հրատարակուելէն անմիջապէս ետքը կարգ մը բռնապետ և կրօնամոլ մարդիկներ այս փոփոխութենէն զոհ ըլլալով «սահմանադրութիւնը իսլամութեան հակառակ է, մեր չէրիաթը իսլամ և քրիստոնեաներու մէջ կղբայրութիւն չըլլար» կը հրամայէ ըսելով խռովութեան սերմեր յա-

նկցին և նոր բէժիմը վարկարեկելու աշխատեցան, այս պարագան դատական ճիւղէն ալ կրնայ հասկցուիլ:»

«2. Բամաղան և գուրպան պայրամներուն միջոցին քրիստոնեաները ջարդելու տարածայնութիւններ հանեցին, և այս վտանդին առաջը առնելու համար մեծ նախադուշութիւններ ձեռք առնուած ըլլալը ամենուէն ծանօթ է:»

«3. Յաւալի դէպքերէն մի քանի ամիս առաջ Չայլը և Օճաղլի թուրքերը՝ քրիստոնեաները ջարդելու պատրաստուելին «Իթթիհատ Թէրագզը» կուսակցութիւնը իմացած և քննութեան համար իր անդամներէն ոմանք հոն գրկած էր: Յիշեալ լուրին ստուգութիւնը քննած ատենին անհիմն չըլլալը հասկցուած էր:»

«4. Այս բոլոր դէպքերուն վրայ կարգ մը կեղծաւոր և հոյսնիքի դաւաճան վատեր, սուտ տարածայնութիւններով իսլամ ժողովուրդին միտքը կը խառնէին և ասոնք մեծ ջարդ մը կատարել տալու համար իրենց ձեռքէն եկած ջանքերը բնաւ չի խնայեցին: Օրինակի համար, «քրիստոնեաները դէպի զինուորական մթերանոցը ստորերկրեայ ճամբայ կը բանան, քրիստոնեաները դէնք առնելով գէշ նպատակ ունին, ասոնք այս կողմերը իշխանութիւն մը կազմել կ'ուզեն, ևւայլն» ըսելով իսլամ ժողովուրդին ատելութիւնն ու նախանձը գրգուեցին և թշնամութիւնը հրաւիրեցին մեր վրայ:»

«5. Այս միջոցին գաղտնի պատրաստուած ծրագիրներէն լուր չունինք, բայց յայտնապէս ճշմարիտ է թէ՛ վերջին ատեններս իսլամներուն՝ քրիստոնեաներու հանդէպ ունեցած վարմունքին մէջ մասնաւոր փոփոխութիւն մը կը նշմարուէր: Կուսակալ ձեզվատ պէյ Համիտիէ երթալով, անկէ վերադարձին խնդիր մը հանելու

նպատակով՝ հոն հինէն ի վեր զարնուած եկեղեցւոյ զանգակը արգիլած էր: Նոյնպէս իսլամ երիտասարդները խնդիր մը յարուցանելու համար պատճառ կը փնտռէին: Վերջապէս Շապանիէ և ուրիշ անունով Թոսպաղը թաղին մէջ տեղի ունեցած պարզ դէպք մը իսլամներուն նպատակին իրագործման առիթ մը եղաւ: Մէկ քրիստոնեայ և մի քանի իսլամ երիտասարդներու միջև պատահած կռիւի միջոցին երկու իսլամ վերաւորուած էր, որոնցմէ մէկը մեռաւ: Կարգ մը խռովարար մարդիք ասիկայ լաւ առիթ մը սեպելով բոլոր իսլամ ժողովուրդը քրիստոնեաներուն դէմ գրգուեցին:»

«6. Այս դէպքին վրայ իսլամները գիշերները ժողով կը գումարէին և փողոցներուն մէջ բազմութեամբ պարտելով քրիստոնեայ ժողովուրդը կը նեղէին: 30 Մարտ 325ի Բշ. օրը գիշերը ժամը 3ի միջոցին Մըսթըր Չըմպըրս, պատուելի Համբարձում Աշճեան և Տոքթ. Հ. Սալիպեան կուսակալ ձեզվատ պէյին քովը երթալով այս դէպքերուն վրայ ուշադրութիւնը հրաւիրած էին և պէտք եղած միջոցներուն ձեռք առնուիլը խնդրած ատենին, կուսակալ ձեզվատ պէյ պատասխանած էր, «Դուք մի՛ վախնաք, բան մը չըլլար» և այս մասին ու է ձեռնարկութիւն բնաւ չէ եղած:»

«7. 31 Մարտ 1325ի Գշ. օրը իրիկունը իսլամներէն մեծ բազմութիւն մը կառավարական պաշտօնատան մօտերը հաւաքուած և քրիստոնեաները ջարդելու համար խորհրդակցած ատենին, կուսակալ ձեզվատ պէյ, Ֆէրիք Մուսթաֆա Բէմզի փաշա, Պաղտատի զատէ Ապաիւլ Գատիր էֆ., Կերկէրլի զատէ Ալի էֆ., Տէպպաղ զատէ Մուհամմէտ էֆ., Փօլիս միւտիրի Գատիր պէյ, Գօմիսէր Զօր. Ալի և ուրիշներ անոնց մէջ գտնուած են

և յիշեալ բազմութեան մէջէն ոմանք «կեալուքները ջարդելու է, անոնք այգիներու մէջ երկու խաւով սպաննած և կարգ մը նախատինքներ ըրած են» ըսելով զրպարտած և սուտերով ժողովուրդը գրգռած ասաննին՝ փոքիս միւսիրի Գատրի պէյ յիշեալ ստախօսները ձերբակալած և հարցաքննելու թէ և ձեռնարկած է, սակայն կուսակալ ձեւատ պէյը գիտնալով մէկտեղ որ ասոնք բացարձակ զրպարտութիւն և սուտեր են, չէ հերքած և զրպարտութիւններն ու սուտերը մէջտեղ նետելու յանդըհողները չէ յանդիմանած, որով հին դանուող բազմութիւնը ձեւատ պէյի այս ընթացքէն քաջալերուելով դործի սկսած և սա՛լթխանէի մօտերը մեծամեծ ցոյցեր կատարած է: Մինչդեռ կուսակալ ձեւատ պէյը ասոնց մասին ո՛չ մէկ միջոց ձեռք չէ առած:»

«8. Ա. — 1 Ապրիլ 325ի Դշ. օրը առտուն շուկան և փողոցները տեսնուող ձերմակ փաթթոցով և ձեռքերնին բիրերով զինուած բազմութեան պատճառով քրիստոնեայ ժողովուրդը խանութները դոցելու երկմտած է, և կուսակալ ձեւատ պէյ փոխանակ յիշեալ բազմութիւնը ցրուելու, կրօնական պետերս նրաւիրեց և քրիստոնեաներուն խանութները բանալ տալնիս առաջարկեց: Յիշեալ լին այս առաջարկը ինչ նպատակով ընելը յայտնի է արդէն: Բ. — Այս միջոցին շուկան տեսնուող սոսկալի բազմութեան ցրուել տալը կուսակալ ձեւատ պէյի առաջարկուեցաւ և ինքն ալ այս առաջարկին դործաբուծութիւնը յարմար և ստիպողական ըլլալը թէ և հաստատեց, սակայն բան մը չըրաւ: Գ. — Նոյնպէս միեւնոյն օրը առտուն շուկայի պաշտ գանութեան համար ոստիկան զինուորներու հողարապետ Բիֆաթ պէյի կողմէ դրուած ոստիկան զինուորները՝ նախորդ Ալայ պէյին գալով



Ամուսինը նահատակուած Հանքեցի այբի մը իր անդուստանի անդուկներով



Քեւապի շարդին միջոցին ուր օր շարունակ անայի կարայի մը մէջ անօրի ծարու սպասած հինգ հայ կիներ, ոտնցմէ մին իրենց բախտոցին տեղը յայտնի չ'ընելու համար ստիպուած է լսեղդել իր մէկ տարեկան մանչ զաւակը

ցրուած է, այս ձևընարկին ի՞նչ նպատակով ըլլալը որոշ է արդէն: Գ. — Միեւնոյն օրը կուսակալին հրամանին համեմատ շուկային մէջ քրիստոնեաներուն խանութները բանալ տալու աշխատող Ապտիւլ Գատիր էֆ. կերկէրլէ գատէ Ալի էֆ. և Ուրֆալեան էֆ. մէկտեղ գտնուած ատենին, յիշեալ Դաւիթ էֆէնտին հաղիւ թէ իր ընկերներէ բաժնուած էր, մէկէն ի մէկ զարնուելով մենիլը արդեօք ինչի՞ պիտի կրնաք վերագրել: Ե. — Նոյնպէս միևնոյն ատեն սուաջին խանութին փեղկերը խորտակելով թալանուած ատեն կուսակալ ձէվատ պէյի և Մուսթաֆա Բէմզի փաշայի անտարբերութեամբ դիտելին խուժանը աւելի քաջալերած է: Զ. — Միեւնոյն միջոցին քաղաքապետութեան պաշտօնատան մէջ քաղաքապետութեան անդամ Յարութիւն էֆ. Շատրիկեանը և փողոցներու մաքրութեան պաշտօնեայ հայազգի Մարսուպ էֆ. ին կուսակալին աչքին առջև սպաննած ատենին յիշեալ կուսակալը բնա՛ւ չէ արգիլած: Է. — Նոյնպէս միևնոյն օրը Գաղաղ զանէի փեսայ Սաթիպ էֆ. և Միւշթէպա էֆ., և Տէպպաղ գատէ Ալի էֆ. և կարգ մը վայրենի պաշտօնագրուներ գէպի կառավարութեան պաշտօնատունը վազելով. « իսլամական կրօնք չի մնաց, կեալուրները կին և աղջիկներնիս սպաննեցին մեղի զէնք սուէք. » ըսելով կուսակալ ձէվատ պէյէ և Մուսթաֆա Բէմզի փաշային մարթինի զէնքեր պահանջած և անոնք ալ շատ դիւրութեամբ անոնց պահանջն ու փափաքը գոհացուցած են և միևնոյն դիւրութիւնը շրջականերն ալ արբուած ըլլալը ճշմարտութիւն է: »

«Թ. Մզկիթներու մինարէներէն, ժամացոյցի աշտարակէն և կերկէրլի գատէի տնօրէնութեան սակ գտնուող արհեստից վարժարանի տանիքին կղմնատիրներուն մէ-

ջէն և իսլամներու բարձր տուներէն միշտ մարթինի և մալգէրի գնդակ թալուելը, և բնակարաններու հրկիզուած ատեն հրդեհը մարելու համար աշխատող խեղճ քրիստոնեաներուն յիշեալ գնդակներով զարնուելը անխրդճութեան նշաններ ըլլալով մէկտեղ, ցաւալի դէպքին պատասխանատուներուն մասին հաստատուն փաստեր ցոյց կուտան: »

«10. Ատանայի շրջակաները քաշուած խուվայոյզ հեռագիրներուն, որոնց կողմերէն տրուելը եթէ հաստատուի, Ատանայի դէպքին պատասխանատուներուն մասին բաւականաչափ տեղեկութիւն ձեռք բերուելը անկասկած է: Այս առիթով Իրիսալ քաղաքին դէպքէն առաջ և դէպքին միջոցին հետեւած ընթացքին վրայ աւշադրութեւննիդ կը հրաւիրենք: »

«11. Զարդին և աւերումին կատարուած ատենը կառավարութեան մեր ըրած դիմումներուն միջոցին քաղաքին իսլամ երեւելիներէն Պաղտատի գատէ Ապտիւլ Գատիրի տղան Ապտիւլ-Րահման, փեսան Պէքիր, կերկէրլի գատէ Ալի, Պօշնագ գատէ Սալի, Ապտալ քեհասար Քէրիմ, իսլամ կրօնապետներէն միւֆթի գատէ Միւշթէպա, Պաթումու գատէ Օսման, Տապպաղ գատէ Հաճի Ալի էֆ. ներ և ուրիշներ հոն խորհրդակցելին մեր աչքերովը տեսանք: »

«12. Երկրորդ դէպքին տեղի ունեցած Ապրիլ 12ի օրը՝ Սալճըլարէն Գըպրըզլընըն օղլու Միւլէյման և Իթուլութմազըն Ալի «կեալուրները զինուոր սպաննեցին, Սալճըլարի թաղին մէջ բնաւ իսլամ չի թողուցին» ըսելով կարգ մը սուտ զրպարտութիւններով դէպի կառավարութեան պաշտօնատունը վազելին և Մուստաֆա Բէմզի փաշա այս սուտ լուրը սուածին պէս առանց

ստուգելու և հաստատելու անմիջապէս զինուորական փողով զինուորներուն յարձակումի հրաման տուած է :»

«13. Մինչև Ապրիլ 3 շարունակող ջարդ, թալան և հրդեհով չի գոհանալով՝ յիշեալ անձերը երկրորդ ջարդ մը եւս սարքեցին և իրենց յանցանքը գոցելու աշխատեցան, այս նպատակը և յանցանքը ծածկելու համար մտածեցին առաջինէն աւելի մեծ ջարդ մը և սոսկալի աւեր մը գործել : Այսինքն աղատասիրութեամբն՝ ու հայրենիքին ըրած ծառայութեամբը մեծ համբաւի տիրացած և այս խնդիրներէն անտեղեակ եզող Բուսէլիի զինուորները՝ իրենց վրանները պատրաստած ասեննին անոնց վրայ կարգ մը իսլամներու կողմէ դիտմամբ զէնք նետուեցաւ և «Ահա՛ կեայութիւնները զիրուորներուն վրայ զէնք կը նետեն և դեռ հանգիստ չեն կենար» ըսելով Մուսթաֆա Բէմզի փաշայէն յարձակումի հրամանը սողին և աւելի ահաւոր աղէտի մը պատճառ եղան : Միամիտ զինուորները «Ապտամբութիւնը կը գսպենք» ի նպատակով անթիւ քրիստոնեաներ ջարդեցին և մեր թանկագին եկեղեցիներն ու դպրոցները, բնակարաններն ու խանութները՝ քարիւղ գործածելով այրեցին . միւս կողմէ հայրենիքին կործանման պատճառ եզող վատերը այս դաւադրութեան յաջողութեան առթիւ ուրախութեան և զնծութեան մէջ էին : Այլեւս ո՞ր պատերազմական տտեան զիրենք կը յանդիմանէ, զինուորին պատիւը պաշտպանելու համար միթէ կարելի՞ էր այս ստորնութիւնը կատարողները դատապարտել : Անտարակոյս արդարասէր և հայրենիքին մտերիմ եզող դատարան մը ասիկայ կ'ընէ և պիտի ընէ :»

«14. Եթէ Պատերազմական Ատեանը՝ քրիստոնեաները ջարդող և անոնց ինչքերը թալանող և տուններին

այրող իսլամները քիչ մը նեղել հաճի, անկասկած անոնք շատ դիւրու պիտի խոստովանին այս հրամանն ու արտոնութիւնը ուրիշ և որոնցմէ առած ըլլալին, և այնպէս ճշմարտութիւնը պիտի պարզուի և արդարութիւնը պիտի գործադրուի : Որովհետեւ այս քաղաքն ու շրջակաները բնակող իսլամ և քրիստոնեայ ժողովուրդները երկար տարիներէ ի վեր խաղաղութեամբ և ապահովութեամբ միատեղ ապրած և մասնաւանդ 14 տարի առաջ ծայրէ ի ծայր երկիրը ողբ ու կոծերով լեցնող հայկական ջարդին և աղէտի միջոցին այս կողմերը մասամբ և Ատանայի քաղաքը ամբողջապէս զերծ մնացած են : Հետեւաբար մեր խնդրանքը սա է թէ փոխանակ կարգ մը պարզ ոճրագործներ և ըմբոսաներ պատկելու, զանոնք դրդողները, և այս աղէտին պատճառ եզողները թող պատժուին, և հայրենիքի կործանման աշխատող վատերուն թեղադրութիւններէն խարստող տասնեակ հազարաւոր սղէտ և միամիտ մեր իսլամ հայրենակիցները մահուան դատապարտութիւններէ ազատին, միայն ճշմարիտ ոճրագործները, գրդողները, հրամայողները, և պաշտօնեաներն ու երեւելիները և կրօնական պետերը արդարութեամբ դատուելու են : Խեղճ ժողովուրդը թող ազատի, արդարութիւնը թող գործադրուի և հայրենիքին օրհնեալ հողը անմեղներու արիւնով թո՛ղ չ'արատաւորուի :»

«ՎԵՐՁԱՒԱՆ. — Մեր վերոյիշեալ յայտնութիւններուն և ասկէ առաջ Պատերազմական Ատեանին տրուած տեղեկագրին նպատակը վրէժի հետեւանք չէ, այլ միայն այս հողին ու հայրենիքին հանդէպ ցաւեւնիս, և անոնց վատնողէ զերծ մնալը փախաքելնիս է : Հետեւաբար մեր յայտնութիւններուն և տուած տեղեկութիւններուն»

մասին մանրամասն քննութիւն կատարուիլը և այսպէս
սով ճշմարտութեան երեւան հանուիլը օսմանցիութեան
և սահմանադրութեան անուշով պաղատանօք կը
խնդրենք :»

21 Յուլիս 1909

Երեսփոխանական Ժողովի Նախագահութեան
և Հայոց Պատրիարքութեան

«Ստանայի ցաւալի դէպքերուն առթիւ մեր ենթար-
կուած ահաւոր կորուստին և թշուառութեան միջոցին
Երեսփ. Ժողովոյ կողմէ կզամ ցաւակցութիւնն ու օգ-
նութիւնը մեզ գոհունակութիւն պատճառած է : Հե-
տեւաբար ձմրան եղանակին մօտենալուն պատճառաւ,
թշուառութեան և աղէտին ծաւալումէն առաջ, աւե-
րակ դարձած եկեղեցիներուն, դպրոցներուն, բնակա-
րաններուն և խանութներուն վերաշինութեանը ձեռ-
նարկուիլը կը խնդրենք, և այս դժբաղտութեան երեսէն
անօթի և մերկ մնացած ժողովուրդին սնուցման և պա-
տրասպարման համար երկու ամիսէ ի վեր շարունակուող
դրամական նպաստին ժամանակ մը եւս շարունակուիլը
անհրաժեշտ կը նկատենք : Հակառակ պարագային շատ
մը մարդոց անօթութենէ մեռնելու հաւանականութիւնը
յայտնելով՝ ձեր զթութեանը և հոգածութեանը կ'ա-
պաստանինք :»

23 Յուլիս 1909

Նորին Կայսերական Վեհափառութեան,
Մեծ Եպարհուութեան,

Երեսփ. Ժողովի Նախագահութեան, Հայոց Պատրի-
արքութեան, Յունաց Պատրիարքութեան, Հայ Հռովմեա-
կանաց Պատրիարքութեան, Հայ Բողոքականաց Ազգա-
պետութեան, Ասորիներու Պատրիարքութեան, Ասորի Կա-
րովիկ Պատր. փոխանորդութեան, Քաղղէացոց պատր.
փոխանորդութեան:

«Մեր հարստահարեալ և աղէտեալ ժողովուրդները՝
իրենց կեանքի և հանգիստի բոլոր միջոցներէն զրկուած
են, ամէն ինչերնին թալանուած է, մեր եկեղեցիները, դպ-
րոցները, բնակարանները և խանութները հրկիզուած, և
մեր ժողովուրդներէն շատերը ջարդուած են : Ուտելու
համար հաց, բնակելու համար տուն, աղօթելու համար
եկեղեցի, կրթելու համար դպրոց, աշխատելու համար
դրամադուլիս, ապահովութեան համար սրբարութիւն
կը խնդրենք : Չմեռուան եղանակը որչափ մօտենայ, այն-
չափ պէտքերը կը շատնան : Կը ցաւինք որ՝ մեր ժողո-
վուրդներուն հարստութիւնները աւարաւուներու տու-
ներուն, խանութներուն և գրպաններուն մէջ գանձելով
մէկտեղ, օսմաննան մեծադոր ազգը այս պէտքերուն հոգը
երկար տալն կրելու կ'ստիպուի, և պիտի ստիպուի :
Այս մասին պէտք կզամ անմիջական շնորհներուն առանց
ժամանակ կորսնցնելու՝ գործադրութիւնը կը խնդրենք :»

3 Օգոստոս 1909

Կ. Պոլիս զսնուող բոլոր Բրիտանաց ազգերու
Պատրիարքարաններուն, Պատր. Փոխանորդներուն
եւ Հայ . Բողոքականաց ազգապետութեան:

«Ատանայի Պատերազմական Ատեանը՝ արդարութեան
և գործունէութեան մասին կատարած ընթացք մը կ'ու-
նենայ, ճշմարտութիւնը և արդարութիւնը գործադրելէ
կը վախնայ, աճուելի եղեւնը գոցելու և եթէ կարելի ըլ-
լայ թեթեւցնելու և կամ փոխելու կողմը կը բռնէ:
Արեւի պէս յայտնի եղող ճշմարտութիւններուն աչք կը
գոցէ, և կամ զանոնք կը փոխէ: Նախորդ կուսակալ
ձէվատ պէյի մասին «անկարող է» և ֆէրիք Մուսթաֆա
Բէմզի փաշայի մասին «ցնդած է» բռնելով յիշեալները
արդարացնելու, կ'աշխատի: Մինչդեռ կուսակալը ան-
կարող չըլլալը՝ պարտականութիւնը ի բարին չի գործադ-
րելով և կամ պէտք եղածը գործադրել չուզելովը աղէ-
տին պատճառ ըլլալը՝ մենք կը հաստատենք: Փէրիք
Մուսթաֆա Բէմզի փաշա ցնդած չէ, միայն թէ՛ այս
տեսակ ղէպքերու մասնագէտն է, ասոր վկան և հաս-
տատուն փաստն է Մարաշի ջարդին կողմակերպու-
թիւնն ու գործադրութիւնը ինք անձամբ կատարելը:
Արդեօք քաղաքականութիւնը մէկուն անկարող և միւսին
ցնդած ըսել կը պահանջէ: Կը վախնանք թէ՛ այս տե-
սակ մտածումներու հետեւանքով Պատերազմական Ատ-
եանը յիշեալներուն մասին անպարտութեան և կամ ան-
կարեւոր աստիճան թեթեւ մէկ յանդիմանութիւնով մը
կը բաւականանայ: Մեր լսածին համեմատ՝ անոնց մա-
սին մտածուած յանդիմանութիւնն է ասիէ ետքը
պետական պաշտօններու մէջ չի գործածել, մինչդեռ

յիշեալները ո՛չ միայն Ատանայի ղէպքին կողմակերպիչ-
ներն են, ալ և շրջականներն եւս իրենց կողմէ տրուած
հեռագիրներով այս խռովութիւնը տարածելու պատճառ
եղան: Միայն Մէրսինի Միւթէտարըֆը և Սիւլիֆքէի զին-
տեղակալը այս հրամանին չի հնազանդեցան: Նոյն խոկ Սի-
լիֆքէի միւթէտարըֆը ջարդի համար Ատանայի կուսակա-
լէն առած երեք հեռագիրները յիշեալ զին. տեղակալին
ցոյց տուած ատենը, տեղակալը պատասխանած է— «Այս
հրամանը վատ Համիտէն է, ինձ պատերազմական նախա-
բարութենէն հեռագիր մը ցոյց տուր, այն ատեն պէտք
եղածը կ'ընեմ:» Յիշեալ տեղակալը Սիւլիֆքէի քրիստոնեա-
ները՝ շատ անկեղծ հայրենասիրութեամբ մը պահած,
պահպանած է և ո՛ր և է ղէպքի տեղի չէ տուած: Մեր այս
յայտնութիւններէն կը հետեւցուի թէ՛ կուսակալ ձէվատ
պէյ՝ ֆէրիք Մուսթաֆա Բէմզի փաշայի հետ համաձայնու-
թեամբ խռովութեան պատճառ եղած են: Մանուանդ ան-
կարող անուանուող կուսակալը և ցնդած է ըսուող Մուս-
թաֆա Բէմզին «ղա՛րկէք» հրամայելով գործի սկսած և
«կեցէ՛ք» հրամայելով վերջացուցած են, ասիկայ ոչ անկա-
րողութեան և ո՛չ ալ ցնդածութեան նշան է, բլորովին
կանխամտածութեամբ գործադրուած աճուելի ոճիր Բ' ըլ-
լալը ամենուն յայտնի է:»

«Պատերազմական Ատեանը՝ կարգ մը անգութ ճի-
ւազներու մասին հոգածութիւն ցոյց կուտայ և մեղմու-
թեամբ կը վարուի, մինչդեռ հարստահարեալներու, խեղ-
ճերու, այրի կիներու և որբերու հանդէպ բարկութեամբ
և խստութեամբ կը վարուի: Ասանկ քաղաքական խըն-
դիրներու միջոցին կառավարութիւնը փոխանակ միայն
աղէտեալներուն օգնելու և վշտերու ցաւակից ըլլալու,
հակառակը կը տեսնուի, մինչդեռ այս ընթացքը ան-

գութներուն քաջարութիւնն և աղէտեալներուն տրտ-
 րութիւնն կը սլառածառէ : Պատերազմական Ատենի կողմէ
 կարգուած քննիչ յանձնաժողովը՝ կատարած հարցաքնն-
 նութեանցը միջոցին, հայ վկաներու հանդէպ անվայել
 լեզու կը գործածէ, կ'սպառնայ և կը նախառէ, ըսելով
 որ՝ «յանցանքը Ձեր քովը չէ, կառավարութեան քովն
 է որ Ձեզի այսչափ երես տուաւ, դուք կ'ուզէք որ
 իսլամ հօճանները՝ ձեզի համար կախենք, այն ասնը
 ձեր քեյֆը տեղը կուգայ :» Եթէ հոս այսպէս ըլլայ, այլ-
 եւս չըջակաները գանուող քննիչ յանձնաժողովներու
 ընթացքը դուք կրնաք դատել : Պատերազմական Ատ-
 ենանը տեղացի իսլամներուն հետ քեֆիլիսիպոլիսեամբ կը
 տեսնուի, մինչդեռ զմեզ տեսնել բնա՛ւ չի փափաքիր :
 Իր առաջին անգամ սուլթան մահուան վճիռը, կարգ մը
 ընդհանրաներէ կազմուած քննիչ յանձնաժողովի կատա-
 րած քննութեան վրայ և կարգ մը հին լրտեսներէ և
 սպառնալիքներու տակ գանուող քրիստոնեաներէ առ-
 նուած սուլ զկայութիւններու վրայ հիմնած է : Ասոր
 համար է որ ճշմարտութիւնը երեւան չի հաներ, հե-
 տեւարար անմեղ տեղը քրիստոնեաներ՝ սուլ զկանե-
 ըու զկայութեամբ՝ մահուան և թրագարտութեան կը
 դատապարտուին, և ոմանք առանց պատճառի Պա-
 յասի զնաաններուն մէջ բերդարդուելով պիտի ոչնչա-
 նան, և ոմանք ալ Ասանայի բանախն մէջ մնալու պիտի
 դատապարտուին, ասոր համար մեր ժողովուրդները
 շատ կը տառապին : Հայերուն անմեղութիւնը այսօր
 արեւի պէս կը փայլի, և այս սարազան կեդրոնական
 կառավարութեան կողմէ հաստատուած ըլլալով մէկտեղ
 հայ երեւելիներէն ոմանք պատասխանատուութեան ամ-
 բաստանութիւնով դեռ բանախն մէջ կը մնան, և դատա-

վարութեան համար կ'սպասուին : Քիպարըն օղլու
 Մուհամմէտ ու Իսմայիլ և փեսան Աղմի, Ապտիւլ Քէ-
 ջիմ և քոյրը Սինէմէ հանրմ կոչուած սօրագործները
 Ապտ-օղլուի և Միսիսի գաւառակներուն, Խալըլը գիւ-
 զին, և Ասանայի չիքիլիքները գանուող բոլոր այրերը
 առանց բացառութեան, ջարդած և ջարդել տուած են :
 Հետեւարար փոխանակ ասոնք մահուան դատապարտե-
 լու, կը լսենք թէ ասոնց ամէնքն ալ առժամանակեայ
 թրագարտութեամբ միայն պիտի պատժուին : Եթէ
 այս պարագան հաստատուի, Ասանայի և չըջակաները
 գանուող քրիստոնեաներուն այլեւս բնակութիւնը ան-
 կարելի ըլլալով գալթելինին անհրաժեշտ է : 4¹⁾ — 50
 քրիստոնեաները մէկտեղ սպաննող իսլամներ շատ թեթե-
 վճիռներով կը դատապարտուին, նոյնպէս սօրիոնին բազ-
 մաթիւ վկաներով հաստատուող սօրագործներ սպաս
 կ'արձակուին, նոյնպէս չըջակաները գանուող բոլոր
 քրիստոնեաները ջարդած սօրագործները մաս առ մաս
 կ'արձակուին : Թալանուած ինչքերը ամբողջապէս իս-
 զաններուն քով գանուելը որոշապէս յայտնի ըլլալով
 մէկտեղ՝ կառավարութեան պաշտօնատան բակին մէջ
 մէկ երկու շուչի և լաթի կտորներ և այրած պղինձի
 կտորներ տրուելով՝ աչքերնիս գոցել կ'ուզեն : Աղէտէն
 առաջ մէկ փարայի համար հոգի տուող կարգ մը իսլամ-
 ներ՝ հիմա մեծ վաճառատուները բացած, կատարեւ
 հանգստութեամբ կ'ապրին, մինչդեռ առաջ հարուստ և
 գրամատեր եղող քրիստոնեաները այսօր չոր հոգի վրայ
 նստած, նպաստով կ'ապրին : Պատերազմական Ատենանը
 փոխանակ բուն պատասխանատուները և դրողները մէջ-
 տեղ հանելու համար պէտք եղած միջոցներու դիմելու,
 ղէպքի միջոցին իր կեանքը պատտելու նպատակով, ծա-

կերու մէջ պահուած քրիստոնեաներէն վկաներ կ'ուզէ = Պօշնագ Սալի, Կէրկէրլի Ալի, Փամուզճու Մխթիլի » Գասապ տէլի Մէհմէտի տղան Հիւսէին, Տարպաղ զատէ հաճի Ալի, Իամաիլ Սէֆա, Տրպլան զատէ Մուհամմէտ և երեւելիներն ու կրօնական պետերը չեն բանտարկուիր, և ասոնց մասին ո՛ր և է քննութիւն անգամ տեղի չունենար: Թէ հոս և թէ չըջակաները բանտարկուած կարգ մը սնմեղ քրիստոնեաներու ազատ արձակման մասին պէտք եղած ջանքերը չի խնայելնիդ իրնդրելով, ձեռք բերուելիք հրամաններուն անհամբերութեամբ կ'սպասենք: Պատ. Ատեանը կը վախնայ թէ բուն ճշմարտութիւնը երեւան կ'ելլէ, և ասոր համար մանրադննին քննութիւն կատարելէ կը քաշուի, մինչդեռ հայրենիքին բուն շահը երբէք այսպէս չի պահանջեր: Օսմանեան պատիւը այս տեսակ ընթացքներու բոլորովին հակառակ է: Հայրենիքին վրկութեանը անուշուով կը պահանջենք որ՝ արդարութիւնը կատարելապէս գործադրուի:»

5 Օգոստոս 1909

Մեծ Եպարհոսութեան, Հայոց Պատրիարքութեան եւ
Հայ-Հռովմեակեանց Պատրիարքութեան

«Ատանայի ցաւալի դէպքերուն մէջ քրիստոնեաներու անմեղութիւնը վերջնականապէս հաստատուած և այս մասին եղած պաշտօնական յայտարարութիւնը՝ պաշտօնակերթին մէջ ալ հրատարակուած ըլլալով՝ մէկտեղ, դեռ իրրև պատուսխանատու՝ քրիստոնեաներուն բանտերու մէջ մնալը զմեզ ամենքս կը տխրեցնէ:»

Յիշեալ յայտարարութեան բովանդակութիւնը դեռ չի գործադրուեցաւ քրիստոնեաներու մասին, ասոր համար բոլոր քրիստոնեաները կը ցաւին: Ուստի հայ բանտարկեալներուն անպարտ արձակուելու մասին՝ պէտք եղած հրամանները որ առաջ տրուիլը Սահմանադրութեան անուշուով կը խնդրենք և կը պաղատինք:»

20 Օգոստոս 1909

Նորին Կայսերական Վեհափառութեան,
Մեծ Եպարհոսութեան, Ծերակոյսի Նախագահութեան,
Ներքին Գործոց Նախարարութեան,
Հայոց Պատրիարքութեան եւ Հայ Հռովմեակեանց
Պատրիարքութեան

«Ատանայի ցաւալի դէպքերուն մասին Պատ. Ատեանի և քննիչ յանձնաժողովին կողմէ տրուած տեղեկագիրներուն իրարու հակառակ ըլլալը և քաղաքակրթութեան աշխարհին միտքը պղտորող ու զբաղեցնող այս ահաւոր խնդրին պատասխանատուներուն ծածկուած մնալը, և այս մասին կառավարութեան կողմէ հրատարակուած պաշտօնական յայտարարութեան չի գործադրուիլը Ձեր ուշադրութեան կը յանձնենք: Մեր սահմանադրական կառավարութեան ներկային ու ապագային հետ առնչութիւն ունեցող իրատեղաբեր խնդրի մը՝ աստանկ Պատ. Ատեանի մը քմահաճոյքին յանձնուիլը և անմեղ քրիստոնեաներու երկար ատեն բերդարգելութեան դատապարտուիլը և նոյն խակ մեր լսածին համեմատ մինչև իսկ մահուան վճիռ տրուիլը, արդարութեան և իրաւունքի հակառակ են: Ուստի այսչափ

վնասներէ կտքը՝ տասնկ դատապարտութեան մը ենթարկուելնիս Օսմանցիութեան պատիւին և խղճի ու արդարութեան հակառակ կը գտնենք : Ատանայի աղէտին պատասխանատուները փնտռելու և դատերնին հրապարակաւ վարելու պայմանաւ կ' . Պոլսոյ մէջ խառն դատարանի մը կազմուիլը և այս դէպքին բոլոր մանրամասնութիւնները քննուիլը արդարութեան և իրաւունքներեւան հանուիլը և տրուած անարդար վճիռներու դործադրութիւնը մինչև քննութեանց արդիւնքին յետաձգուիլը պաղատանք կը խնդրենք, և պէտք եղած հրամաններուն տրուիլը՝ անհամբերութեամբ կ'սպասենք :»

24 0qunusnu 1909.

**ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆԸ
ՄԱՍԻՆ ԲՈՂՈՒԲԱԳԻՐ**

Մեծ Եպարհուուրեան, Պատերազմական Նախարարուրեան, Դատական Նախարարուրեան և Քրիստոսեան Պատրիարքարաններուն :

«Մարդկութեան և քաղաքակրթութեան աշխարհը և խիղճ ունեցողները յուզող Ատանայի եղեռնին կազմակերպիչներուն և դործադրողներուն մասին Պատ. Ատեանին հետեւած ընթացքը և սուլած վճիռներն ու որոշումները ամենքնիս տխրեցուցած և յուսահատեցուցած է, այս մասին յիշեալ ատեանին բռնած քաղաքականութիւնը խիստ տարօրինակ և մեր յուսացածին բոլորովին հակառակը եղած է, թէ ինչպէս . —

«1. Հարստահարուած և վնասուած խեղճ ու թըշուտաւ քրիստոնեաներու մասին երբ գրպարտութիւն մը և կամ կեղծ վկայութիւն մը տեղի ունենայ մեծ կարեւորութիւն կը տրուի ու կը հետապնդուի, բայց անգութ և վայրագ իսլամ ոճրագործի մը մասին տեղի ունեցած արդար բողոք և զիմումները բնաւ կարեւորութեան չեն առնուիր, և ներողամտութեամբ կը վարուին : Մինչդեռ մենք կը կարծէինք թէ ասանկ մեծ և վտանգաւոր դէպքէ մը կտքը Պատ. Ատեան կազմուելուն նպատակը՝ վնասուածներուն իրաւունքը պաշտպանել, աղէտեալները խնայել, արդարութիւնը կատարելագէս գործադրել էր հիմա կը տեսնենք որ հակառակը կը պատահի :»

«2. Աղէտին մասնակից եղող իսլամներուն մասին տեղի ունեցած արդար վկայութիւնները կը մերժուին, և երբ անոնց ի նպատակ սուտ վկայութիւն մը տրուի սիրով կ'ընդունուի : Իսլամի մը այսինչ տեղը քրիստոնեաներ սպաննած ըլլալը երբ վկայուի՝ անմիջապէս յիշեալ իսլամին ի նպատակ կը դարձնեն և նոյն իսլամին այն միջոցին ուրիշ տեղ մը գտնուիլը երկու սուտ վկաներով կը հաստատեն, ու այսպէս ազատելու ճամբան կը բռնեն : Օրինակի համար—Չէնէսիզ Գէորգը՝ իրեն վրայ եղած յարձակումներէն ազատելու և իր անձը պաշտպանելու համար «Իսլամ մը սպաննեց» ամբաստանութեամբ և Մխթար Եօնուսի սուտ վկայութեամբ կախաղան հանեցին, մինչդեռ Մխթար Եօնուսը մի քանի մարդ սպաննած ըլլալուն համար երբ դատ բացուեցաւ, մէկ քանի սուտ վկաներով դէպքի միջոցին Ատանա գլուխուած չ'ըլլալը հաստատեցին : Զարմանալի չէ՞ արդեօք որ՝ Մխտար Եօնուսի վկայութեամբ Չէնէսիզ Գէորգը կախաղան ելաւ և երբ յիշեալին մասին բողոքուեցաւ,

դէպքին միջոցին քաղաքին մէջ չի գտնուիրը կը պնդեն և կ'ընդունին . . . »)

«3. Քրիստոնեաները կասկածելի և սուտ վկաներով դատապարտուեցան, մինչդեռ իսլամները բաղձաթիւ վկաներով չի դատապարտուեցան, օրինակի համար— Գույուժձու Աստուրի տունէն բաւական նուազ իսլամի՝ մը զիակը գանուելուն համար յիշեալը 15 տարւան բանտարկութեան դատապարտուեցաւ, մինչդեռ իրենց ամուսնոյն և զաւակներուն ոճրագործները դատարանին առջև աւանդ և վկայող կիներուն՝ «դուք ի՞նչ կ'ուզէք, Չեր ամուսին և զաւակներուն համար միթէ իսլամները պիտի կախենք, ձգեցէք գործերնուդ գացէք, յանցանքը Չեր քոյր չէ, կառավարութեան քօյլէ» ըսելով Պատ. Ասեանէն վունտած են : Ի՞նչ լաւ պատասխան և ի՞նչ արդար դատարան . . . :

«4. Ազէտին մասին քննութիւն կատարուած միջոցին հակասութիւն մը գտնելու նպատակով քրիստոնեաները վերջին աստիճան խտուրթեամբ և մանրամասնութեամբ քննուեցան, և սակայն իսլամները ազատելու համար չատ հարեւանցի կերպով քննուեցան, օրինակի համար— կին մը իրեն և ամուսինին սենեակ մը տարուած և ամուսինին սպաննուած ըլլալը պնդած միջոցին, յիշեալին հարցուցած են — «Ձեզ տարած սենեակին քանի՞ պատուհան ունէր, արդեօք արաստագ ունէր թէ ոչ, դուռը ո՞ր կողմն էր, սանդուխը քանի աստիճան ունէր եւ այլն», ասանկ ատեն մը պատուհանը, սանդուխը համբելու արդեօք միջոց կը գտնուի՞, արեւելքն ու արեւմուտքը հասկնալու ժամանակն էր, դուք դատեցէք : »)

«5. Ատանայի Թարսուս—Գափուսի թաղը գտնուող

Մէնզլի և Օնան օղու պանդոկներուն մէջ մաս մը իսլամներու զիակներ գտնուած ըլլալուն համար, կարգ մը սուտ վկաներու վկայութեամբը գասապ Միսաք, Սաջօ, Յարութիւն, Յովհաննէս և Կարապետ կախողան հանուեցան : Մինչդեռ քաղաքին վաճառականութեան կեդրոնը գտնուող Եէսի խան և Աճէմ խան կոչուած պանդոկներուն մէջ սպաննուող բաղձաթիւ քրիստոնեաներուն յայտնի ոճրագործները չի ձերբակալուեցան : »)

«6. Թարսուսի զինուորական միտերանոցին վրայ յարձակող և զէնքերը թալանող իսլամները միայն վեցական ամիս բանտարկութեան դատապարտուեցան և յիշեալ զէնքերէն սպաննուող քրիստոնեաներուն խնդիրը բնաւ նկատի չառնուեցաւ, մինչդեռ Հաճրնի մէջ իրենց որսի զէնքերը իրենց կամքով ժանտարմաներուն նետ փոխանակող քրիստոնեաները 10—15 տարի բերդարգելութեան դատապարտուեցան : »)

«7. Իսլամ կրօնաւոր մը սպաննած ըլլալուն՝ կասկածելի վկայութեամբ մը՝ քրիստոնեայ մը 15 տարի բերդարգելութեան դատապարտուեցաւ, մինչդեռ Օսմանիէի և Սայկէչիտի մէջ 20 հատի չափ երեւելի և ուսեալ չողոքական պատուելիները՝ առանց խղճալու վայրենութեամբ սպաննողներու մասին դեռ ո և է Արդարութիւն չի գործադրուեցաւ : »)

«8. Ապս-օղուի և Միսիսի մէջ՝ Քիպարըն օղու Մէնձէտի, Իսմաիլի և փեսանին Աղմիի կողմէ գործուած ոճիրները խիստ վայրագ և վայրենավայել նոյն իսկ ամէն լսողի ականջները դողեցնող տեսակներէն եղած են, և ինչպէր ու շրջակայ չիֆթլիքներուն մէջ Ապտալ քէնեսար Քէրիմ և քոյրը Սինէմէ հանրմ իրենց արբանեակներով կատարած վայրենու-



Ասանայի նահատակներէն
Պ. Վ. Ա. Ա. Ն. Գ. Ս. Ս. Ս. Ն.
որ այգիներուն մէջ սպաննուեցաւ

թիւնները՝ մարդկութեան արաս և նախատինք բերող տեսակէն եղած են, այսինքն այրերը մաս առ մաս խողխողած և սոսկալի չարչարանքներով սպաննած են, կիները կրակներու մէջ այրած, և զեսը նետած են: Այս ճիւղաներուն մասին ո և է նետապնդում չէ կատարուած և թանրովէրտի ու Մեծմանտար զիւղերու մէջ սպաննուած 200է աւելի քրիստոնեաներու ոճրագործներուն մասին ո և է օրինական արամադրութիւն չէ գործադրուած:»

«9. Միայն Ատանայի քաղաքին մէջ քրիստոնեաներէն՝ 6 եկեղեցի, 12 դպրոց և հազարաւոր խանութներ ու բնակարաններ՝ այժմ ևս թաղապետութեան երկրաչափը եզոզ Հիւսէյին էֆ.ի առաջնորդութեամբը քարիւղ գործածուելով հրկիզուած են, և այս ինչերը մինչև հիմա երբէք, ոչ փնտուռուած և ոչ ալ նետապնդուած է:»

«Տուններուն մէջ թալանուած ապրանքներ գանուող իսլամները չեն բանտարկուիր, և խանութներուն մէջ թալանուած վաճառքներ ունեցող իսլամներուն բան մը չ'ըսուիր:»

«10. Հազարաւոր քրիստոնեաներու ջարդուիլը, հարիւր հազարաւոր սփիւնոց չէնքերուն հրկիզուիլը և միլիոնաւոր սփիւնոց ինչքերուն թալանուիլը արտօնող նախորդ կուսակալը ձեզվատ պէյ միայն 6 տարի չպաշտօնավարելու դատապարտուեցաւ, նոյնպէս յիշեալ դէպքը արգիլելու համար՝ բաւականաչափ զինուորական ոյժ ունեցող Մուսթաֆա Րէմիլ փաշա միայն 3 ամիս բանտարկութեան դատապարտուեցաւ:»

«11. Խուլօրոյց հրատարակութիւններով իսլամները քրիստոնեաներուն դէմ գրգռող «Իթիտալ» լրագրին խմբագրապետ Ինան Ֆիքրի Ատանայէն վտարուելու, և

յիշեալին ընկերը Իսմայիլ Սէֆա «սոսկալի սպասամբու-
թիւն մը» վերնադրով գրած յօդուածով մը Ատանայի
ճրկորդը և աւելի աճաւոր աւերմանը պատճառ եղող
յօդուածին համար միայն մէկ ամսուան բանտարկու-
թեան դատապարտուեցան 1)»

«12. Ատանայի ցաւալի դէպքին կազմակերպութեան
և գործադրութեան մասնակից եղող Պաղտատի զատէ
Ապաիւլ Գատիրն ու արբանեակները՝ կամ անպարտ ար-
ձակուած են, և կամ բնաւ հարցաքննուած չեն: Առա-
ջին դէպքի միջոցին Ապաիւլ Գատիրը՝ իր առունին պա-
տուհանը նստելով շրջակաները դտնուած քրիստոնեաները
Չարդող խուժանին ուղղեալ՝ «այրերը սպաննեցէք, կի-
ները և ինչքերը արդէն մտն են» ըսելով հրամայելը
բազմաթիւ վիճակներով հաստատուած լլլալով մէկտեղ,
չենք գիտեր թէ ի՞նչպէս անպարտ արձակուած է և կամ
չեւ բնա՛ւ հարցաքննուած չէ 1)»

«13. Քննիչ յանձնաժողովին տեղեկագիրին մէջ
մանրամասնութեամբ գրուածին համեմատ կարգ մը
գրդուիչ և խռովայոյց հեռագիրներ տալով, ճէպէլը պե-
րէքէթի սանճագը տահնուվրայ բրած և անձի ահագին
կորուստի պատճառ եղած՝ էրզինի միւթէսարքֆը Աստֆ
պէյ անպարտ արձակուած է, և նոյնպէս Ատանայի ու
շրջակաները բնա՛ւ քրիստոնեայ չի ձգելու պոյժանաւ
ընդհանուր ջարդ կատարող ոճրագործներէն շատերը
մաս առ մաս կ'արձակուին 1)»

«14. Վերոյիշեալ ինչդիրները արդեօք՝ պղտիկ և ան-
կարեւոր տեսնուածի հետեւանքով է որ շատ թեթե
քննութիւններով կը դո՛հացուի: Գործածուած ոճիրին և
տրուած պատիժին իրարու համեմատական չ'լլալովը Ձեր
արդար դատողութեան կը յանձնենք: Եւ այս ընթացքին

քրիստոնեայ ժողովուրդին վրայ շատ դէշ ազդելով
այլեւս այս երկրին մէջ չի բնակելու ստիպուականու-
թեան տակ դտնուելը կը յայանենք 1)»

«15. Վերջապէս յիշեալ կարգադրութիւնները՝ օս-
մանցիութեան պատիւին և արդարութեան հակառակ և
մեր մեծադոր հայրենիքին ասպոզայէն համար վնասակար
ըլլալը յարանելով մէկտեղ, Աստուած մի արասցէ յիշեալ
եղեւնին կրկնութենէն վախնալով և հայրենիքին ցա-
ւելով ու անոր անդորրութիւնը ցանկալով, այս անհա-
մեմատական վճիռներուն դէմ խստիւ կը բողոքենք, և
բացառիկ խառն դատարանի մը կազմութիւնն ու
Ատանայի ցաւալի դէպքերուն կրկին անդամ քննուելը, և
այսպէսով ճշմարտութեան երեւան հանուիլն ու արդա-
րութեան գործադրուելը Օսմանցիութեան և ճշմարիտ
հայրենասիրութեան անունով կը խնդրենք 1)»

8 Սեպտ. 1909

ՕՍՄԱՆԵԱՆ ԵՐԵՍՓՈՒԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ


Օսմանեան մեծագոր ազգին նւարիս փոխանորդնե-
րէն կազմուած Երեսփոխանական ժողովին,

Հայրենասէ՛ր Էֆենճիներ

«Ատանայի և շրջակայից քրիստոնեայ ժողովուրդը
Ապրիլ ամսոյ սկիզբները, կրկու տարբեր անգամներ
հինգ օր ջարդուեցաւ, թալանուեցաւ և հրկիզուեցաւ:
Մեր ժողովուրդներէն հազարաւոր անձեր առանց պատ-
ճառի ջարդուեցան, հարիւր հազարաւոր ոսկինոց ինչ-
քերնիս թալանուեցան, և միլիոնաւոր ոսկիներ արժող



Հայ նահատակներու անիւններ ցորենի տրեւում մէջ



Հայ նահատակներու նեխարներ դաշտերու մէջ

մեր տուները, խանութները, եկեղեցիները, դպրոցները, աղաքահանները և այդի տուները քարեղով հրկիզուեցան: Ստանայի նահանգը ո՛չ իսլամ ժողովուրդին համար աւերակոյտ գերեզման մը եղած է: Ինչպէս որ գիտէք, ամէն գործ պատճառ մը կ'ունենայ և այն պատճառին բաւականաչափ ըլլալը հարկ է: Մենք, Ստանայի եղեռնական դէպքը չենք կրնար մեկնել, և զայն արդարացուցիչ գտնելու համար, ոչ մէկ պատճառ չենք կրնար տեսնել: Այս մասին մեր միտքը եկած պատճառը, միայն մեր քրիստոնէութիւնը, յառաջդիմասէր ըլլալնիս և սահմանադրութիւն հրատարակուած աստիճանը շատ ուրախանալնիս է, բայց ասոնք յանցանքներ չեն կրնար ըլլալ: »

«Կառավարական պաշտօնեաներէն ոմանք՝ «այս դէպքը երկնային հրաման մ'է, կամ յանկարծակի և կամ պատահարաբար տեղի ունեցող աղէտ մ'է» կ'ըսեն, սակայն այս կարծիքը մեզի յիտակ չերեւար: Առատագուծ և արդարասէր Աստուածը՝ չենք կարծեր թէ Ստանայի եղեռնին պէս ամենախուժուած աղէտ մը յարմար դատէ, ասիկա անկարելի է և չըլար: Նոյն իսկ պատահաբար և կամ յանկարծակի տեղի ունեցած այս տեսակ աղէտի մը պատահիլը անկարելի է, քանի որ որոշապէս յայտնի է թէ՛ գործին մէջ կանխամտածութիւն կայ: Երկրաշարժ և ուրիշ դէպքերու պէս բնական աղէտներ միայն պատահաբար տեղի կ'ունենան: »

«Կարգ մը աւելի խելօք մարդիկներ՝ սահմանադրութեան պայքարի նետուանք, կամ ագիտութեան և կամ կրօնամոլութեան նետուանք ըլլալը կը յայտնեն, սակայն Սահմանադրութեան դատը միայն մերը չէ անիկա երիտասարդ թուրքերուն, « Իրութեան և յառաջդիմութեան» կուսակցութեան, մեծաղօք շարժուն բանակին և

բոլոր անկեղծ օսմանցիներուն դատն է, և այս դատին համար, միայն մեր ոչնչացումը չի վայելեր: Գալով ազիտութեան և կրօնամօլութեան, անոնք այս կողմերը միշտ դանուած են թէ և, սակայն այս տեսակ աղէտներ մինչև հիմա երբէք տեղի ունեցած չեն»

«Կարգ մը վատ անձեր ալ այս դէպքը յետադիմութեան կամ ապստամբութեան և կամ Հայրական իշխանութիւն ձեռք բերելու վերագրել ուղեցին: Սակայն քրիստոնեաները յետադիմական անուանելու համար մտածել և բերանն առնելն իսկ շատ անվայել բան մ'է, որովհետեւ այս պարագան ոչ մէկ մասծող մարդ կ'ընդունի: վասն զի սահմանադրութեան պէս աշխարհաբէք բարիքի մը՝ քրիստոնեաներու մերժելը ամենամեծ վատութիւն մը սիրտի բլլար, ապստամբութեան և անկախութեան կէտերուն գալով, անոնց բնականապէս և քաղաքականապէս անկարելի և անօգուտ բլլալը ընդհանուրին յայտնի բլլալէ զատ, քրիստոնեաներուն այս տեսակ ընթացքի մը մէջ գտնուելուն ոչ մէկ փաստ տեսնուած է: Հետեւաբար մեզի սասանկ չինծու յանցանք մը վերագրելը ծաղրելի դրպարութիւն մ'է և չնորհակաջ ենք որ՝ նախարարական յայտարարութիւնով այս զբրպարութիւնը հերքուեցաւ»

«Ուրեմն այս դէպքին ճշմարիտ պատճառը իրատ կարեւոր և շատ մութ գաղտնիք մ'ըլլալու է: Յուսալից ենք թէ՛ ազգին ճշմարիտ փոխանորդներէն կազմուած երեսփոխանական ժողովը՝ այս գաղտնիքը և յիշեալ դէպքին ճշմարիտ պատճառները պիտի ցուցնէ և պիտի յայտնէ: Այս մասին բուն պատճառը գտնելու համար, մեր համոզումները և տեսութիւնները կը պարզենք հետեւեալ կերպով:»

«Ա. Ատանայի և չրջականերուն մէջ սասանկ մեծ և վտանգաւոր փճացումի մը պատճառ ելող տեղական պաշտօնեաները և իսլամ ժողովուրդէն շատերը միաձայնութեամբ գործեցին:

«Ա. Հայրենիքի թշնամի և Ատանայի քրիստոնեաներուն յիսրիմն ելող կարգ մը վատ անձեր՝ Պոլսոյ կեդրոնական կառավարութեան մօտ հայոց մասին կարգ մը զրպարտալից հեռագիրներ տուած են»

«Գ. Ատանայի դէպքին և Պոլսոյ յետադիմական շարժումին միեւնոյն ատեն հանդիպելէն կը հետեցուի թէ՛ երկուքին մէջ կապ մը կայ»

«Դ. Ատանայի ցաւալի դէպքին սկիզբը, տեղական կառավարութիւնը ջարդարար և թալանող խուժանին միացաւ և օգնեց»

«Ե. Թէ՛ Ատանայի և թէ՛ չրջականերուն մէջ կատարուած ջառջին և փճացումին միեւնոյն ատեն սկսելէն և միեւնոյն կերպով կատարուելէն կը հասկցուի թէ՛ մասնաւոր ծրագրի մը ազդեցութիւնով տեղի ունեցած են»

«Զ. Ապրիլ 12 և 13ին տեղի ունեցող Ատանայի եղեւնին մեծ մասը՝ դիտմամբ դրդուած Օսմանեան զինուորներուն կողմէ կատարուեցաւ»

«Է. Գրիստոնեաներուն խանութիւններէն և տուներէն թալանուած ապրանքներն ու կահկարասիները ետ առնելու համար տեղական կառավարութիւնը անկեղծ ջանք մը ցոյց չի տուաւ»

«Ը. Մարդասպաններն ու ոճրագործները և յանցաւորները գտնելու և պատժելու համար, Պատ. Ատեանը ակամայ և անարդար շարժեցաւ»

«Թ. Իրենց չրջանակին մէջ գտնուած քրիստոնեաները պաշտպանող պաշտօնեաները՝ իրենց դիրք ու պաշտօններէն հանուեցան»

«Ժ. Ոչ մէկ ժողովուրդ և զինուոր մինչև որ ամէն կերպով ոյժի մը վրայ չի վստահի Ատանայի և շրջականերուն մէջ տեղի ունեցածին պէս, ոճիրներ գործելու չի համարձակիր:»

«Ուստի այս կէտերը աչքի սուշև գտնուելէն ետքը՝ արդեօք Ատանայի եղեռնին պատճառ և պատասխանատու, կաղմակերպիչ և դրդիչները որո՞նք կրնան ըլլալ: Այս կէտերը Ձեր խորին ուշադրութեան և խորհրդածութեան կը յանձնենք: Թէև Ատանայի ցաւալի դէպքերէն ետքը, մի քանի Պատ. Ատեաններ կաղմուեցան, սակայն կը ցաւինք որ անոնք արդարութեան և գործադրութեան տեսակէտով շատ թերի գտնուեցան. պատճառ և պատասխանատուներ չի փնտուեցին, միայն մի քանի պարզ տճրագործներով զբաղեցան, անմեղ քրիստոնեաներ դատապարտեցին, և ոճրագործ իսլամները ազատեցին: Նախորդ կուսակալ ձէվատ պէյը՝ Ֆէրիզ Մուսթաֆա Բէմզի փաշան, էրզինի միւթէսարըֆի Ասաֆի պէյը, իրիսալ լրագիրի խմբագրապետ Իհսան Յիքրին, Պաղտատի դատէ Ապտիւլ գատիրը և ասոնց արբանեակները կամ անմեղ արձակեցին և կամ շատ չնչին յանդիմանութիւններով միայն դոհացան: Պատ. Ատեանները չի մտածեցին թէ՛ կարգ մը ոճրագործները պաշտպանելով հայրենիքը կը կործանի, մեր սահմանադրութեան ապագան վտանգի կ'ենթարկուի: Մարդկութեան և Օսմանեան Սահմանադրութեան արատ բերող Ատանայի եղեռնը ասանկ թեթև և անկարեւոր կերպով քննել, դատել և արդարութեան հակառակ դատապարտելը ցաւալի է, և այս վիճակը իսլամներուն քաջալերութիւն ու քրիստոնեաներուն ընդհակառակը տխրութիւն և յուսահատութիւն պիտի պատճառէ: Օսմանեան բոլոր նահանգները

Ատանայի կը նային, բոլոր Աշխարհը Ատանայի մէջ գործադրութիւն տեսնել կ'ուզէ, և Աստուած ալ Արդարութիւն կը պահանջէ: Կը յուսանք թէ՛ այսպիսի պահանջներն ու յոյսերը պարտապ չպիտի ելլեն: Ֆրանսական կառավարութիւնը՝ Տրէյֆիւսի խնդրին համար տարիներով զբաղեցաւ: Ազատութեան նահատակ Միտհաթ փաշայի որդին իր նայրը արդարացնելու համար կ'աշխատի: Արդեօք Ատանայի դէպքը ինչո՞ւ մանրամասնութեամբ չի քննուի, և ճշմարտութիւնն ու արդարութիւնը երեւան չելլէ: Օսմանեան Ազգը կազմող տարրեր տարբերուն միութեամբ և համաձայնութեամբ ապրելնուն համար, այս կէտին գործադրութիւնը անհրաժեշտ պէտք մ'է, մեր օրհնուալ հայրենիքին ներկան ու ապագան ապահովելու համար այս դէպքին կարեւորութիւնն տալ պէտք է, մանաւանդ որ այս դէպքը մոռնալու և մոքէ հանելու համար արդարութեան գործադրութիւնը անհրաժեշտ է: Հոս գործադրուելիք արդարութիւնը՝ մեր հայրենիքը պիտի ազատէ, և հոս տեսնուելիք անարդարութիւնը՝ մեր ամբողջ ապագան պիտի խորտակէ: Ատանայի դէպքը մեր Օսմանեան Սահմանադրութեան ճակտին վրայ սև արատ մը, և մեր օրհնուալ հայրենիքին սրտին մէջ դժուար դարմանուելիք վէրք մըն է, ասոր միակ միջոցը և դարմանը՝ արդարութեան գործադրութիւնն է, ուրիշ ո և է միջոց փափաքուած արդիւնքը չի տար: Հետեւաբար ճշմարիտ օսմանցիութեան և հայրենասիրութեան անունով արդարութեան գործադրութիւնը կը պահանջենք: Վերջապէս Ձեր Արդարադատութեան մեր փափաքն ու խնդրանքը հետեւեալներն են.—

«1. Ատանայի եղեռնը մանրամասնութեամբ քնն-

նուեղու և արդարութիւնը երեւան հանելու և գործարդելու համար բացառիկ խառն յանձնաժողովի մը կազմուիլը :»


«2. Ատանայի ցաւալի դէպքերուն պատասխանատու զբոյժ և խուժանապետներէն եզոյ 40 — 50 անձներու ընդհանուրին օրինակ ըլլալու համար կախազան հանուիլը :»

«3. Ատանայի նահանգին մէջ գտնուելով, դրակահապէս ջարդին, թալանին և հրկիզումին մասնակցած և կամ լուծեամբը յիշեալ աւերումները թոյլադրած քոյր իսլամ ժողովուրդէն դրամական տուգանք առնուելով, քրիստոնէականներուն վնասները հատուցուիլը :»

«4. Ատանայի աւերիչ դէպքին հետեւանքով այրի և որբ մնացած հազարաւոր դժբախտ անպաշտպաններուն պատուպարման և պաշտպանմանը համար յարմար միջոցներ գործադրուիլը :»

«5. Մեր վաճառականներուն ու երկրագործներուն վնասուած վիճակը նկատի առնելով՝ անոնց համար յարմար և աղբու միջոցներ պատրաստուիլը, մինչև որ մեր նահանգին անտեսական վիճակը քիչ շատ կանոնաւորուի :»

«6. Քաղաքային և ղինուորական պաշտօնեաներու՝ քրենց շրջանակին մէջ, այսպիսի աղէտ մը պատահած ատեն, նախորդ կուսակալ ճէվատ պէյի, կամ Ֆէրիք Մուսթաֆա Բէմզի պէյի պէս թոյլատու գտնուած ատեն, և կամ արդիւելու չախատած պարագային մահուամբ պատժուիլը որոշող նոր օրէնքի մը ընդունուիլը : Կուսակալները, Ֆէրիքները, կառավարիչները, գայմագամները միայն ամսական առնելու համար պաշտօն վարելու չեն, այլ ի հարկին հարկնիքին ու աղբին ծառայե-



Ատանայի արիւնքներու օգնութեան համար «Խորվի» եռյոթ ընկերութեան պատկերները

չու և կթէ պէտք ըլլայ անոր համար մեռնելու մասին պատասխանատու ըլլալին գիտնալով՝ ըստ այնմ վարուելու են: Մեր իմացածին համեմատ, այս մասին օրինական տրամադրութիւն մը չի գտնուելու համար նախորդ կուսակալ ձէվատ պէյ և Ֆէրիզ Մուսթաֆա Րէմզի փաշա այս առիթէն օգտուելով օծիքնին ազատած են: Ուստի մենք մեզանք, գոնէ ուրիշներ չի մեռնին, Ատանայի նահանգը քանդուեցաւ, գոնէ ուրիշ նահանգներ այս տեսակ վտանգներէ զերծ մնան:»

«7. Երեսփոխանական ժողովին կողմէ մինչև հիմա մեր տեսած օգնութիւններուն ու ցաւակցութիւններուն առթիւ վերջին աստիճան գո՛հ և շնորհակալ ըլլալնիս կը յայտնենք, միայն թէ յիշեալ նպատակները մեր մեծածն պէտքերուն չի բաւելուն համար, մեր եկեղեցիներուն, դպրոցներուն վերայնու թիւը և ձմեռուան ատեն թշուառներուն պատասպարման և պէտքերուն համար պէտք եղած դրամական միջոցներուն՝ օր առաջ դրկուելը կը խնդրենք:»

Վերոյիշեալ կէտերը՝ և մեր պահանջները Ձեր արդար խորհրդածութեան և ուշադրութեան յանձնելէ ետքը, կը յուսանք թէ՛ թոյր խնդիրները հայրենիքին և ազգին ու ճշմարիտ Օսմանցիութեան պատուոյն ու սրբարուսթեան յարմար կերպով մը կարգադրելով թէ՛ դմեզ և թէ՛ մանաւանդ աղէտեալ ու դժբաղդ Ատանայի Օսմանցիքիստոնեաները շնորհապարտ պիտի թողուք: Այսպէս կարգադրուելը կրկին անգամ կ'աղաչենք և կը պաղատինք:»

Հայրենիքը սիրոյ և անոր ճշմարտապէս հանգստութիւնն ու երջանկութիւնը և յառաջդիմութիւնը սրտանց փափաքով՝

Ատանայի քրիստոնէից Կրօն. Պետերը

12 Նոյ. 1909

(Ստորագրութիւններ)

ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԴԵՄ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՔՆՆԻԶ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ



Կառավարութեան կողմէ դրկուած ԲՆՆԻՅ Յանձնաժողովի անդամ Յարութիւն Էֆ. Մոսիշեանի գրած կարեւոր հեռագիրներէն մէկը
 Ձեր ստորագրած են նաեւ իր ընկերները Ֆաիզ Ե. Էսաս Բաուֆ պէյերը

(Խիստ ստիպողական հեռագիր)

Մեծ Եպարհոսութեան և Ներքին Գործոց Նախարարութեան

«Հայերը՝ սրոնց թուրք գոյքերն ու կարասիները թաւանուած բնակարանները, խանութներն ու աղարակները հրկիւղուած, բազմաթիւ անհատները սպաննուած, աղջկաներն ու մանկամարդ կիները փախցուած են, հաշտուելու համար մեր ըրած առաջարկը ընդունելով իսլամ ժողովուրդին հետ համբարուեցան: Աղէտեալ ժողովուրդին կառավարութեան հանդէպ տաքցնելու պէտքը բացատրուած ու չեղուած էր հազարապետ Տիգրանակերտցի Նէտիմ Էֆ. ի, որուն բարեմաութիւնը կասկածելի է: Յիշեալը՝ Յանձնաժողովիս Տէօրթ Եօլէն մեկնելէն անմիջապէս ետքը՝ Հայոց առաջնորդական փոխանորդը Տ.Սահակ քահանան և հայոց երևելիներէն Պեարուս Էֆէնտին

բանտարկած ըլլալը՝ հիմա լուր առինք և զարմացանք : Նկատելով որ կախազան հանուած Սկիւտարցի զինուոր Բուհին (*) թէ զինուորներու և թէ սպաներու վրաններուն վրայ զէնք նետած ասէն « ա՛ն քեզ հաղարապետ , առ քիզի հարիւրապետ » ըսած և նոյն խակ հաղարապետին ու հարիւրապետին անուաններն ալ որոշապէս սուած է , և այս կէտը նոյնպէս զինուորական սպաներու վկայութեամբը հասկցուած է և հետեւաբար զէնքերուն՝ գիւղին կողմէ՛ նետուած ըլլալուն մասին նոյն խակ կասկած առթելիք ոչ մէկ հետք չէ նշմարուած , նկատելով որ իրերու այս ընթացքին մէջ ուղղակի գիւղին վրայ քանի մը հաղար անգամ զէնք պարպել տալով և վեց անգամ ալ թնդանօթ արծակել տալով երեք կիներու և մէկ տղու սպանման և մէկ կնօջ ու մէկ տղու վիրաւորման , նոյնպէս երեք տղոց օտքերու տակ ձգմուռներուն պատճառ եղած է , որոնցմով կը հետեւցուի թէ յիշեալին նպատակն էր գիւղէն ալ փոխադարձաբար զէնք մը արծակել տալ և ասիկա պատրուակ բռնելով գիւղը ամբողջովին փճացնել : Յիշեալ հաղարապետին այս շարամտութիւնը աւելի որոշ կը հաստատուի այս անգամ ալ Առաջնորդական փոխանորդն ու գիւղին երեւելին բանտարկելովը : Յիշեալ բանտարկեալներուն վերազրուած ամբաստանութիւնն է Տաճկացած Հայու մը մատնիչ դաւակին դէտքին միջոցին սպաննուելը , որն որ՝ Տէօրթեօլի պաշարուած միջոցին յարձակող խուժանին հաղորդած էր կեանքերնին վտանգի տակ գտնուող ժողովուրդին ինքնապաշտպանութեան գաղանիքները , այն ժողովուրդէն որ իր մարդկային իրաւունքովը կը պաշտպա-

* Տես էջ 225

նէր իր կեանքը , պատիւն և բոլոր ունեցածները յարձակող խուժանին դէմ : Մանաւանդ որ յիշեալ լրտեսը սպաննուած էր ոչ թէ Առաջնորդական Փոխանորդին ու երեւելիին կողմէ , այլ ինքնապաշտպանութեան մէջ դրանուող ընակիչներուն ամբողջութեան կողմէ : Այս մանրամասն տեղեկութիւններէն կը հասկցուի թէ՛ յիշեալ հաղարապետը մտադրած է և կաշխատի ժողովուրդը անհանդիստ ընելով կառավարութենէն բոլորովին պաղեցնել և այսպիսով առիթ մը ստեղծել այն գիւղը ամբողջովին ջարդելու և ոչնչացնելու փափաքով : Ուստի ստիպողաբար կը խնդրենք որ յիշեալ հաղարապետ նէտիմէֆէնարին կարելի եղածին չափ շուտ հետացուի այս նահանգէն , և Պատերազմական Ատեանի Բննիչ Յանձնաժողովի նախագահութիւնը յանձնուի Մանասթըրի կամ Սէլանիկի զինուորական սպաներէն մէկուն , որոնց ճշմարիտ ազատականութեանը կասկած չունինք , և կամ տեղուոյն պահեստի դօրաց փոխ-հաղարապետին : Նոյնպէս Ձերդ Արդարասէր Մեծ-Սպարքոսութենէն ստիպողաբար կը խնդրենք որ սասնկ անաւոր աղէտի մը և անիրաւութեանց ենթարկուած բանտարկեալներն կարելի եղածին չափ շուտ արձակուին »

28 Մայիս 1325 , Էրզիմ

Ատանայի Խառն Բննիչ Յանձնաժողովի անդամներէն

ԷՍՍՏ ԲՈՒՅ	ՅԱԻԳ	ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՈՍԻՉԵԱՆ
-----------	------	--------------------

ՄԵՍ ԵՊԱՐՔՈՍԻՆ ՊԱՏԱՍԻԱՆՆԸ

Երգիցի ՔԳԳԻՅ Յանձնաժողովից

«Հաղարապետ Նէտիմ էֆ. ի ուրիշ տեղ մը փոխադրուելը և Քննիչ Յանձնախումբի նախագահութեան՝ պահեստի զօրաց փոխ-հաղարապետին և կամ զինուորական վարչութեան կողմէ յարմար դատուելիք ուրիշ մէկուն յանձնուելը՝ և բանտարկուած Առաջն. Փոխանորդին ու երեւելիին արձակուելը՝ և զիւրին վրայ թնդանօթ արձակել տուած ըլլալուն համար յիշեալ Նէտիմ էֆ. ի մասին խղճամիտ քննութիւն մը կատարուելը՝ հիմայ պատերազմական նախարարութեան և շարժուն բանակին հրամանատարութեան վերջնականապէս հաղորդուած է:»

28 Մայիս 1325

Սատրազամ
ՀԻՒՍԷԻՆ ՀԻԼՍԻ

Օսմ. Երեսփ. Ժողովից կողմէ ԲԳԳԻՅ զրկուած
Յակոբ ԷՖ. Պապիկեանի նշանաւոր հեռագիրը

ՄԵՍ ԵՊԱՐՔՈՍԻՆ

«Ատանայի կրօնական պետերուն կողմէ Չերք Մեծ Եպարքոսութեան քաշուած հեռագիրը՝ (*) համիտիէի մէջ յանձնաժողովիս կողմէ կարգացուեցաւ: Նուաստիւ կարծիքով յիշեալ հեռագրին պարունակութիւնը շատ

(*) Տե՛ս էջ 399—400

ճիշտ է: Արդէն Պատերազմական Ատեանի ընթացքն ու գործելակերպը նոյն տպաւորութիւնը առաջ բերելը յայտնի էր: Այս պատճառաւ վճիռներուն գործադրութեան յետաձգուելը՝ յիշեալ հեռագիրը կարգալէ առաջ խնդրուած էր, բայց կարեւորութիւն չի տրուեցաւ: Նոյն խնդրուած էր, բայց կարեւորութիւն չի տրուեցաւ: Նոյն պէս Տարսոնէն էստա Րաուֆ պէյի հետ մէկտեղ քաշուած մեր հեռագրին վրայ, Քերովբէ(*) էֆ. ի պէս անմեղօրէն բանտարկուած քրիստոնեաներուն մասին առանց բանտարկելու քննութիւն կատարուելը՝ թէ և հրամայած էիք, սակայն հոս Պատերազմական Ատեանի կողմէ կարեւորութիւն չի տրուեցաւ: Մինչդեռ Պատերազմական Ատեանը փոխանակ բուն պարտականութիւնն եղող՝ Ատանայի Պահտատի զատէ, Պօշնադ Սալի՛ և Իսան Ատանայի Պահտատի զատէ, Պօշնադ Սալի՛ և Իսան Ֆիքրի և արքանեակներուն, Համիտիէի Սաիա աղա և ընկերներուն, Պաղչէի մէջ նախորդ Միւթթիին և Հաճի Խալիլ և Հասան աղաներուն, Օսմանիէ և Իսլահիէ մէջ այսպիսիներուն անմիջական և կարճ դատաւարութեամբ մը երեւան գալիք արդիւնքին համեմատ արժանի վճիռները տալով և իսկոյն գործադրելով խաղաղութիւնը ապահովելու, և զէպքին միջոցին տեղի ունեցած սպաննութեանց և այլ անձնական ոճիրներուն և իրաւասութիւններուն դատաւարութիւնները սովորական դատարաններու յանձնելու, երկու ամիս անցած է ու դեռ այս միջոցները չեն գործադրուած և Պատերազմական Ատեանը զբաղած է լոկ դէպքին մասնակցած քաղաքային և զին-

(*) Քերովբէ ԷՖ. Նազաբեան՝ Տարսոնի ամենեկն երեւելիներէն մեկն ըլլալով, աղէտէն անմիջապէս ետք ձերբակալուելով շրջապակապ բերին Ասանա եւ բանտարկեցին մեր բովը: (Յ. Յ. Թ.)

ուորական պաշտօնեաներուն, և Պողոսատի զատիկի պէս
ամենէն վատ մարդոց յայնո՞ւթիւններո՞ւն և տեղեկու-
թիւններուն վրայ յենլով հայոց սպաստամութիւնները
քննել, և անձնագաշտ գանութեամբ իրենց անձերը ազա-
տած հայերը դատապարտել Վեր ստացած ստոյգ տեղե-
կութեան համաձայն, Հաճընի կողմերը՝ հայերէն կօթը
ութը հատին վիզերը շղթայ անցուած է և ասոնց մասին
անվայել ընթացքներու մէջ գտնուելէ չեն քաշուած: Երէկ
ուշ առնն հոս հասցայ հիմա ստացած տեղեկութեանս հա-
մաձայն Չեր բարձր հրամանին չի դորձադրուելուն հե-
տեւանքով՝ Քերովը էՖ. ի պէս անմեղ հայերու մէկ մասը
ակսած է արտասահման դաղթել:»

«Րամազանի Պայրամէն ի վեր ամէն կողմ յեղչեղուած
ջարդի վրոյցները դատական պաշտօնաթուղթերով և
ստացուած ստոյգ լուրերով հաստատուած ըլլալով մէկ-
տեղ, նախորդ կուսակալին լրագիրներու մէջ տեսնուած
տեղեկագրերէն ալ, կ'իմանանք թէ՛ դէպքին սկզբնաւո-
րութիւնը՝ իսլամ կնօջ մը և ուրիշ կարգ մը միւսյի-
մաններու Ատանայի այգիներու մէջ սպաննուած ըլլա-
լու տարածայնութեամբ մը տեղի ունեցած է, և դարձ-
եալ միւսնոյն տեղեկագրէն կ'իմանանք թէ՛ յիշեալ տա-
րածայնութիւնները սուտ և շինձու են եղեր և այս սուտ
զբպարտութեանց վրայ է որ դէպքը սկսած է: Ահա
յիշեալ յայտնութիւններէն ալ կը հասկցուի դէպքին
պատճառը: Նոյնպէս՝ ինչպէս որ ընկերներուս հետ մէկ-
տեղ քաշած մեր հեռագրին մէջ հաստատած էինք, ճէ-
պէլի պէրէքէթի սանճագին մէջ հայոց կողմէ բնաւ և
երբէք ո և է դէպքի տեղի չէ տրուած, իմ վերի վերոյ
ըրած հաշուոյս համեմատ, այս սանճագին մէջ երեք հա-
զար հոյեր ջարդուած են, և անձնապաշտպանութեամբ



Կիլիկիոյ նահասակներէն
Օսմ. Երեսի. Ժողովին կողմէ Կիլիկիոյ արէսին 1861-ի

ՅԱՆՈՒ ԷՃ. ՊԱՊԻՆՅԱՆ

որ անկեղծ հայեհուտէ և չեմ «Երբինաս» ական մ'էր: Կիլիկիոյ
մէջ հայերու հանդէպ գործուած անեղեակայելի խնդուրքները
անմուծօրէն կսկիծ ու ցաւ պատճառած էր իրեն, և որուն հայերու
անմեղութեան և մասին արտայայտած զգացումներ այն ասէն զայա-
փառներու մեծ յիսուսեց և կարգալէ որ մը առաջ 20 Յուլիս 1909ին.
տեղեկագիրը պատրաստեց և կարգալէ որ մը առաջ 20 Յուլիս 1909ին.
ղծբախտաբար անմաւոք պատճառով մը յանկարծման եղաւ այս
նեմ արտօրեան ախայեանը, Մեծ-Ազգայնէր և Արդարախոյզ Պա-
պիկեանը: Հետեւալ որ Ազգին կողմէ ամենափառաւոր հանդէսով
մը բաղուեցաւ Այսպէ՛մանոսի հայոց եկեղեցոյն բակը:
(Ճնամ էր 1856ին Անդրիանապոլիս)

աղատած Տէօրթ-Եօլէն զատ, ուրիշ ոչ մէկ կողմը հայու
քնակարան չէ թողուած: Եթէ մնացած հայերուն մասին
Պատերազմական Ատենանի կողմէ այսպէս հալածու մտերու
ենթարկուելուն առաջքը չառնուել, և եթէ այս մասին
անմիջական միջոց մը չի խորհուել, թէ ներկային և թէ
ապագային համար դարմանումն անկարելի եղող վէրքեր
բացուելը անկասկած ըլլալն՝ վերջին անգամ ըլլալով Ձեզ
կը յայտնեմ: Այլևս այս մասին պէտք եղած հրամանը
Ձերն է:»

Տ Թուրքիա 1325, Համիտիէ ԶԱԿՈՒ ՊԱՊԻԿԵԱՆ

ՅԱԿՈՒ ՊԱՊԻԿԵԱՆԻ ՏԵՂԵԿԱԳՐԻՆ
ՔԱՂՈՒԱԾՆԵՐ

«Ամէն ոք աղատէ իր կարծիքն ունենալու, իր մտա-
ծողութեան խորը ցոյց տալու և ճշմարտութիւնը երե-
ւան հանելու: Ես ուրեմն պիտի խօսիմ կատարեալ ճշմար-
տութիւնը և պիտի կրկնեմ կատարեալ համարձակու-
թեամբ և աներկիւղ ինչ որ տեսայ և լսեցի:»

«Տասնհուրթը տարիքէս ի վեր գտնուած եմ զանազան
խռովութիւններու Պուլկարիոյ և Հերզէկօվինի մէջ, Շատ
բաներ տեսայ, ներկայ եղայ Գրրգըլիսէի ջարդին
էտիրնէի մօտ, բայց երբէք չեմ տեսած Ատանայի նահան-
գին մէջ կատարուած ջարդին և աւառութեան նմանը:»

«Ասոնք իրենց սարսափով գերադանցած են Ապաիւլ
Համիտի ժամանակ եղածները, որովհետև այդ բէթիմին
տակ զոնէ կարգապահութեան մը կը նետուէր: Ծէրե-

րուն, տկարներուն, կիներուն և մանուկներուն կը
խնայուէր, աւարը այս ճարտչիկ աստիճանին չէր հաս-
ներ, և վնասը այսքան ահագին երբէք չէր եղած: Մինչ-
դեռ Ատանայի մէջ այրած են հիւանդ և վիրաւոր ինչ
որ գտնուած է: Միսիսի և Համիտիէի և Պաղչէի Հասան
Պէյլի և Օսմանիէի մէջ 12 տարեկանէն վեր բոլոր արու-
ները գլխատած են: Ամենը հրկիզուած են, կիներ,
տասնըվեց տարեկան տղաք վիրաւորուած են, ամէն
տեսակ պիղծ արարքներ գործուած են: Այսպէս Տար-
սոնի մէջ վաթսուենամեայ երկու ձեր կիներ իրենք իսկ
հաստատած են իրենց բռնարարութիւնը, ինչպէս նաև չորս
փոքրիկ աղջիկներ՝ ութը տասը տարեկան: Մէրսինի
միւթէսարըֆի հաստ պէյի և ուրիշ պաշտօնական անձ-
նաւորութիւններու ներկայութեան դայեակէ մը վկա-
յաագիր մը ստացանք այս կիներուն և աղջիկներուն
անդթօրէն բռնարարութիւնը հաստատող: Այլևս Հիւսպա-
տսին տիկնոջ կողմէն հաստատուած հիւանդանոցին
սրահին մէջ բազմաթիւ անչափահասներ կը գտնուէին
ծանրապէս վիրաւորուած՝ որոնց ողբ ու կոծը լսեցինք:»

«Մեզ հաւաստեցին որ դէպքին յաջորդ օրը խու-
ժանին ազդատարուած էր Յոյներուն չիբպչիլ, բայց մի-
եւնոյն ժամանակ Յոյներ ալ ջորդուած են:»

«ԿՈՐՈՒՍՏ. — Ըստ իմ կատարած քննութեան ար-
դիւնքին, անձերու կորուստը 25 կամ 30,000ի կը հասնի.
կառավարութիւնը պաշտօնապէս 2500 քրիստոնեայ և
1900 իսլամ կը ներկայացնէր. բայց հասկցուեցաւ
որ Ատանան միայն 1000 զո՛ւ ունի: Զարդուող քրիս-
տոնեաներուն թիւը ծածկելու համար ամէն միջոցի
գիմած են. զանազան վայրերու քահանաները, առաջ-
նորդները և մուխթարները, որոնք միայն պիտի

կրնալին տալ ճիշդ գաղափար մը Չարդուածներուն մասին, բոլորը սպաննուած են : Համիտիէի մէջ, ըստ հիւպատոսներու և թերթերու թղթակիցներուն, զոհերը 2000ի կը հասնին, բայց հոն եւս քահանաները խողխողուած ըլլալով կարելի չէ ճիշդ ու ճիշդ հաշուել մեռածներուն թիւը : Բաղմաթիւ բանուորներ և աշխատաւորներ, որոնք զանազան վայրերէ եկած էին հոն գործ գտնելու համար, խողխողուած են տանջանքներով : Աւսուազն 50,000 գիւղացիներ եկած էին Մուսուլէն և ուրիշ տեղերէ գործի համար, և քննութիւնը հաստատեց որ նուազագոյն ըլլալով 20,000ը հայեր էին :»

«Առօակցութեան մը միջոցին, Ատանայի այժմու վալին, Զինի փաշա, ինծի ըսաւ որ քաղաքին մէջ արդէն 13,500 հայ կը գտնուէր և հետեւաբար կարելի չէ 15,000 զոհ ունենալ հոն . փաշան կը մտնար որ օր մ'առաջ ինքը յայտնած էր ինծի թէ կայարանին կողմը 12,000 հայ գործաւորներ խմբուած էին վրաններու տակ որոնցմէ 10,000ը արդէն արձակած և զանոնք իրենց տեղերը զրկած էր . այս բանը երբ յիշեցուցի իրեն՝ լռեցորովհետև ճշմարիտ է որ այս գաղթականներէն 10,000ը աւսուազն, ճամբան յանկարծական յարձակումներու ենթակայ եղած առանց պաշտպանութեան սպաննուած և թողաճան եղած էին : 3,000 հաճրեցիներ՝ որոնք իրենց ապրուստը ճարելու համար Ատանայի կողմերն եկած էին՝ բոլորովին Չարդուած են :»

«Ըստ իս. զոհերուն թիւը ապահովաբար 20,000էն վեր է . աւելի ճիշդ թիւ մ'ունենալու համար մանրակրկիտ քննութիւն մը պէտք էր, ինչ որ երկար ժամանակի և քննութեան կը կարօտէր :»

«Նիւթական մետաղ, ըստ Զինի փաշայի յայտնու-

թեան, 99,000 սակիի կը հասնի, բայց համոզուած եմ որ, եթէ նոյնիսկ այս թուանշանին աջ կողմը դէքօ մ'ալ աւելցուի, դարձեալ իրականէն վար թիւ մը պիտի գրանուի : Նշանաւոր Սուրիացի Իլիսա Թիւրքմէնը միայն 30,000 սակիէն աւելի չէնքեր կորսնցուցած է : Պահէ գաւառակին փլցուած հազար տուները եթէ հարկ ըլլայ վերաշինել, իւրաքանչիւրին 25 սակի միայն յատկացնելով 25,000 սակի պէտք էր արդէն և իրապէս այս տուներուն իւրաքանչիւրը աւսուազն 250—500 սակի կ'արժէր ինչ որ ցոյց կուտայ անճշդութիւնը պատրաստուած վիճակագրին : Հրկիզուած կալուածներէն՝ Ատանայինը միայն, 750,000 սակիի ապահովագրուած էր, ինչ որ իմ մէջ կը հաստատէ սա ճշմարտութիւնը թէ վնասին ամբողջութիւնը իրականին մէջ երեք միլիոն Օսմ. սակիէն վար չէ :»

«Կոտորածը սկսած է ապրիլ 1/13 ին Զորեքշարթի օրը և 3 օր տեսած է շարունակ : Բումէլիի զինուորներուն համակուռն վրայ, Ապրիլ 12/25 ին Կիրակի օրը իրիկուան ժամը 10ին դարձեալ սկսած է և վերջացած է յաջորդ Երեքշարթի օրը . . . :»

«Թուրքերը յարձակած են Հայ թաղերուն վրայ, և վերջինները անոնց գիմադրած են, միայն անոնց յարձակումներուն դէմ իրենք զիրենք պաշտպանելու համար . ինչ որ կ'ապացուցանէ թէ՛ հայերը չեն ապստամբած և թուրքերուն վրայ չեն յարձակած անոնց թաղերուն մէջ : Այս կէտը շատ որոշ կերպով ցոյց կուտայ թէ կանխամտածուած զինեալ կազմակերպութիւն մը կը գործէր, անխնայ Չարդելու համար քրիստոնեաները . . . :»

«Ճէվատ պէյ կը սնուէր թէ զինուորական բաւակա նաչափ ոյժ չունէր զսպելու համար ժողովրդական այս

չարժուժը, բայց երբէք ճիշդ չէ այս, որովհետեւ եթէ բարի կամեցողութիւն ունենար անիկա, շատ լաւ պիտի կրնար արդիւնել այս արիւնահոս դէպքերը: Արդարեւ ի՞նչպէս կ'ըլլայ որ հայոց թաղը բնակող Օսման պէյ մը, գաղտնի նամակ մը գրկելով ձէվատ պէյի, Չարդերը վայրկենաբար կը դադրին այս թաղին մէջ: Այս կ'ապացուցանէ որ, կառավարութիւնը հաղորդակից էր խուժանին և որ կրնար կեցնել այս շարժումը ընդհուպ եթէ ուզէր:»

«Ապրիլ 12/25 ի երկրորդ կոտորածին առիթ եղած է՝ Հայերուն կողմանէ Բուժէլիէն եկած զինուորներուն վրայ եղած յարձակումի մը շինծու լուրը: Զինուորները կը յարձակին Հայ թաղերուն վրայ, հրդեհը և աւարառութիւնները կ'սկսին աւելի ուժգնութեամբ: Մեր քննութիւնը հաստատեց որ հայոց թաղէն զինուորներուն բանակատեղին բացարձակապէս անտեսանելի էր. անոնց վրայ հրացանի գնդակները արձակուած են բլուրի մը վրայ հաստատուած թուրք սուռնէ մը. և հայերուն կողմէ եղած յարձակումի մը զրոյցը, յանիրաւի տարածուած է խուժարարներու կողմէ, ասիկա հնարք մըն էր միայն դէպքերուն պատասխանատուութիւնը ձգելու համար անպաշտպան հայերուն վրայ...: Մենք համաձայն չէինք այս կէտին վրայ պաշտօնակցիս Եուսուֆ Բէմալ պէյի հետ. անիկա աւելի հակամէտ էր հաւասարու թէ հայերը կրակած են զինուորներուն վրայ այս թաղէն, մինչդեռ ապացուցուած է որ Ապրիլ 1/13 ի Չարդէն առգին այլևս այս կողմը հայեր գոյութիւն չունէին...:»

«Ճշգրտած է որ հայերը չունէին ոչ ուժ, ոչ թանակ, և որ զրպարտութիւն մըն է նետուած ձէվատ պէյի կողմէ այս ազգին երեսին, պարտկելու հա-

մար բոլոր վայրագութիւնները վաշկատուն վայրենիներուն կողմէ գործուած...:»

«Խեղանդամուած կիներ և տղաքներ շէնքերու մէջ փոխադրուած ողջ ողջ այրած են. նոյնպէս յի կիներ՝ իրենց արգանդովն խլուած սաղմով...: Զուտ յերիւրանք մըն է հաւասարապէս, գոյութիւնը զոյգ թնդանօթներուն նաճառլի (1) մէջ, հայոց կողմէ շինուած, երկու ջուրի խողովակներու միջոյցաւ եւն...: Այս ամենը սահմանուած են հաւատացնել տալու հայերուն ապստամբութիւնը և արդարայնելու կարելի եղած չափով՝ կառավարութիւնէն քաջալերուած խուժանին վայրի արարքը...»

«Ձէվատ պէյ կը սնդէր թէ 12,000 զէնք ներմուծուած է Ստանա և գնուած է հայերուն կողմէ: Արդարեւ հայերն ալ զէնք գործածած են բայց ներմուծուածներուն ամենէն մեծ մասը բաժնուած է թուրք հասարակութեան: (2)»

«Հայերը իրաւունք ունէին զէնք կրելու, կը կարծեմ թէ կասկած չի վերջներ ասիկա. ամէն մարդ կարող ըլլալով զինուելու ինքնապաշտպանութեան համար, իսլամներուն չափ հայերն ալ կրնային զինուիլ, և այս երկիրը, այնչափ անդամներ ջարդուած ու կոտորուած, գերազանցապէս իրաւունք ունէր զինուելու պաշտպանութեան համար, քան ուրիշ ու է սեղ...: Եթէ կառավարութիւնը զինաթափ ընէր ժողովուրդին բոլոր

¹ Ծեյիս Մուրաւս ըլլալու է:

² Բաղուած Աճգը-Հիւպասոս Պարոն Տաքի Ուիլիի Տեղեկագիրէն և Տիկ-Տաքի Ուիլիի Նամակներէն:

տարրերը, հայերն ալ բնականաբար պէտք է ըլլային ռուսաց դժբախտաբար հայն էր միայն զինաթափուողը, դիւրուժեամբ ենթակայ ըլլալու համար ուրիշներու յարձակումներուն և մորթուելու իրեն ոչխար...»

«Ոչինչ կայ որ կարենայ ապացուցանել ո՛չ իսկ ծընցընել գաղափարը ապստամբութեան մը Ստանայի հայոց կողմէ, ընդհակառակը զոհարբուած են անոնք յետաշրջականներու խաղին...»

«Օսմանիէի, Համիտիէի, Տարսոնի, Տէօրթեօլի, Հաճընի, և ուրիշ վայրերու ջարդերը, մէկ խօսքով համանմանն ու միանգամայն արդիւնքն են Ստանայի շարժումին ։ Միւս կողմէն հրամանը ծնունդ տուած է ամէնուն և այն ժողովրդական արուեստարկեալ շարժումը միեւնոյն պետէ առաջնորդուած ամէն տեղ և տարածուած սուտ զրոյցէ մը յառաջ եկած է, այսինքն «հայերը մեզ պիտի ջարդեն» Ապացոյց մը անուատիկ ։ Ճէպէլի Պէրէքէթի կառավարիչը Ասաֆ պէյ կը հեռագրէր Ապրիլ 2/15 ին՝ «Տէօրթեօլ Ստանայի և Օսմանիէի վրայ պիտի քայէ» եւն ռուսաց այս լուրը յերիւրուած էր, սրովհետեւ միեւնոյն թուակիր հեռագրով մը Օսմանիէ և Ստանա կ'իմացնէր թէ Թաճիրլի Աշիրէթը Տէօրթեօլի վրայ կը քայէ ։ Ստանայէն Օսմանիէ և Համիտիէ քաջուած հեռագիրները կ'ըսեն որ, զէպքերը կատարուեցան քաղաքին մէջ պանդուխտ խալիֆներու կողմէ ։ Ասաֆ պէյ Ներքին Գործոց Նախարարութեան ուղղուած Ապրիլ 3/16 թուակիր հեռագրով մը կ'ըսէր «Հասան Պէյլի և Զէյթունի ֆէտայիները միացած՝ մինչև Ստանա գալ կ'սպառնան, աւերելով ամբողջ լիվան», և անմիջապէս վերջ Ապրիլ 4/17ին կրկին կը հեռագրէր նախարարութեան և Ստանա, Թոյլտուութիւն խնդրելով արձակելու

Փայասի բերդին մէջ փակուած 400 դատապարտեալները և զինելու զանոնք Իսկէնտէրուսի տէփօն եկած զէնքերով և ռազմամթերքով, տառով կազմելու համար վաշտ մը ։ Ասկէ որոշակի կը հետեւի թէ իր նպատակը բոլոր այս թիւապարսները ջարդի զրկել էր հայերուն վրայ...»

«Համիտիէի մէջ պատմեցին որ հայ քահանայ մը կրակ ըրած էր Սրսլան պէյ անուն մէկու մը վրայ և այս եղած է սկզբնաւորութիւնը ջարդերուն ։ Բայց մեր քննութիւնը ապացուցուց որ այս լուրն ալ կեղծ էր ։ Տրովհետեւ այդ միջոցին յիշեալ քահանան միս մինակ կառավարութեան դուռը եկած էր 40 օսմ. ոսկիով գետնի մը դնումին համար, ուրտեղ սպանուած է ։ Ասիկա մենք լսեցինք արժանաւոր վկաներու բերնէն, որպիսիք են Պր. Սապաթիէ, Ֆրանսացի ճարտարագէտ, և Համիտիէի պատուաւոր մահմետական Ապիւլ Սալիք ։ (1)»

«Ես պիտի ջանամ ապացուցանելու հետեւեալ կերպով, այս ջարդին նպատակն էր բնաջնջուած հայերուն և Բրիտանականներուն ։»

«Ապրիլ 14/27ի իրիկունը, երկրորդ ջարդերէն վերջ, ռուսականներ ազատուած հայերը քաղաքէն դուրս կ'առաջնորդէին զանոնք բացօդեայ վրաններու տակ տեղաւորելու համար ։ այս պահուն կառավարութեան պալատին առջև կանգնուած Սահմանադրութեան յաղթական

(1) Արդարեւ ձեզիս պէյ հակառակը կը գրէ, անբասանելով այս քահանան իբրեւ առաջին անգամ հրացան պարսպողը, եւ իբրեւ ապացոյց կը բերէ Ֆրանսացի Պր. Ժօրժի մը վկայութիւնը, ճիշդ է որ այս Ֆրանսացին այսպէս վկայած ըլլայ երբ Պր. Սապաթիէ եւ ուրիշ արժանահաւաս անձեր հակառակը կը հաստատեն ։

կամարը ստորկաններու և զինուորներու կողմէ կացինի հարուածներով խորտակուած է «Կեցցէ Սուլթան Ապտիւլ Համիտ» և «Անկյի՛ Սահմանադրութիւնը» աղաղակներով, ամբոխին խելայեղ ծափահարութիւններուն մէջ, ի ներկայութեան քաղաքական և զինուորական բոլոր պաշտօնականներուն . . . »

«Եզրակացուքիւն .— Գրեւէ առաջ տեսածս ու լսածս, բաւական վարանեցայ, վախնալով թէ իսլամներուն արժանապատուութիւնը կը վիրաւորեմ: Բայց երկար խորհրդածութենէ վերջ, որոշեցի բեկ ամբողջ ճշմարտութիւնը, մտածելով թէ խուժանին կողմէ գործուած արարքները չեն կրնար վիրաւորել աղբ մը նոյն իսկ իր էութեան մէջ, որովհետեւ անիկա պատասխանատու չէ շարադրո՞մ մարդերու ընթացքէն. ասկէ զատ իսլամական կրօնքն իսկ կը պատուիրէ միշտ ճշմարտութիւնը խօսիլ ամէն բանի մէջ: Ահա թէ ինչո՞ւ համար ուզեցի ոչինչ ձածկել ճշմարտութենէն զոր գիտէի իբրև արդիւնք իմ կատարած քննութիւններուս, և երբէք չեմ խեղաթիւրի՛ր իմ անձնական համոզումներս Ասանայի արիւնոտ շարժումին մասին:»

«Չեմ կարծեր որ տեղեկագրիս հրատարակութիւնը ընոյթն ունենայ խանգարելու եզրայրակցութիւնը այլադան տարրերու միջև, և կատարելապէս համոզուած եմ որ այս յիմար մարդասպանութիւնը այլեւս չի կրնար կրկնուիլ:»

«Բռնապետական բէթիմին տակ բնական բան մըն էր թաղցնել բոլոր ճշմարտութիւնը, և այսպէս ձգելով վէրքերը բաց և անիմամ, տեղի տալ փտախտին, ժամանակն եկած է ցուցնելու դանոնք բացայայտ և անոնց սպիացման վրայ խորհելու:»

ՅԱԿՈՒՐ ՊԱՊԻԿԵԱՆ

25 Մայիս 1900, Պոլիս

ՅԱԿՈՒՐ ԷՖ. ՊԱՊԻԿԵԱՆԻ

ԱՏԱՆԱՅԷՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԻՋՈՑԻՆ
ԸՐԱԾ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Իշմիրի «Իթթիհատ» թերթին մէկ խմբագիրը շոգենաւ երթալով հետեւեալ խօսակցութիւնն ունեցաւ: Խմբագիր.— Ասանայի մէջ Ձեր պաշտօնը վերջացա՞ւ թէ դարձեալ այնտեղ պիտի դառնաք:

Պապիկեան էֆ.— Իմ ընելիք գործս վերջացաւ, ա՛լ քննելիք խնդիր չի մնաց ինձ համար: Խմբագիր.— Քննութեանց արդիւնքն ի՞նչ եղաւ, ջարդերուն պատճառն ի՞նչ էր:

Պապիկեան.— Իմ քննութեանցս արդիւնքին նայելով, Ազատութեան հռչակումէն ի վեր, բռնապետութեան կուսակիցները դժգոհութեան նշաններ ցոյց տուեր են, և մտադրեր են ջարդել քրիստոնեաները, ասիկա բացայայտ է և դատական պաշտօնաթուղթերով հաստատուած:

Խմբագիր.— Սուլթան Համիտը մասնակցութիւն ունի՞ր այս գործին մէջ:

Պապիկեան.— Այս մասին այլևայլ տարածայնութիւններ կան Ասանայի մէջ, բայց ես գործին քննութեան պահուն չկրցայ ապացոյց մը գտնել այս մասին:

Խմբագիր.— Ջարդին մէջ մասնակցութիւն ունի՞ նաև տեղական կառավարութիւնը կամ կեդրոնի իշխանութիւնը:

Պապիկեան.— Կեդրոնական կառավարութիւնը մասնակցութիւն չունէր, բայց պատճառ եղած է: Իսկ տե-

դական իշխանութիւնք մասնակցութիւն ունին: Մանաւանդ կուսակալ ձէվատ պէյ, զինուորական հրամանատար Մուսթաֆա Բէմզի փաշա, ձէպէլի Պէրէքէթի միւթէսարքի Ասաֆ պէյ, Պաղտասի զատէ Գասիր էֆ., Պօշնազ Սալիհ էֆ. և Իրիսալ թերթին տէր Ինսան Ֆիքրի էֆ. բացարձակապէս մասնակցութիւն ունին:

Խմբագիր.— Գրիստոնեայք պատճառ եղա՞ն ջարդերուն:

Պապիկեան.— Գրիստոնեայք ի սկզբան պատճառ չեղան, ես բացարձակապէս համոզուեցայ ասոր:

Խմբագիր.— Ձեր ընկերներուն համոզումն ի՞նչ է:


Պապիկեան.— Ընկերներս համամիտ են ինձ, միայն Եուսուֆ Բէմալ պէյը քիչ մը տարակարծիք էր ինձի, բայց ի վերջոյ անիկա եւս համոզուեցաւ:

Խմբագիր.— Ասկէ ետք խաղաղութիւնը տեւական պիտի կրնա՞յ ըլլալ Ատանայի մէջ, միջոցներ ձեռք առնուած են այսպիսի դէպքերու կրկնութիւնն արգիլելու համար:

Պապիկեան.— Կառավարութեան խիստ և արդար միջոցներուն չնորհիւ, խաղաղութիւնը, անդորրութիւնն ու կարգապահութիւնը կրնան պահպանուիլ Ատանայի մէջ: Պատերազմական Ատեանն անկողմնակալութեամբ չի շարժիր: Եթէ անկողմնակալ ըլլայ, հոգ պատճառելիք ինդիր չպիտի մնայ:

«Թաավիւրի էֆեար» օրաբերքի խմբագիրներէն մեկուն խօսակցութիւնը Ֆակոբ էֆ. Պապիկեանի հետ:

Խմբագիր.— Ատանայի մէջ Ձեր պաշտօնը վերջ գտա՞ն թէ, զրուցուածին համեմատ Ձեր ընկերոջ հետ անհամաձայն ըլլալուդ համար Պոլիս դարձա՞ք:



1.— Պապիկեան Պ. Կարողիկոսն այգեաբուրքի պէտքաւորներէն հոնքնի փոստկալ Գար-Տէր գիւղը
 2.— Հանգի Առաջնորդ Տ. Պատմիկ Վարդապետ Վարդապետ Սարգսեան, 3.— Պ. Կարողիկոսն
 4.— Պապիկեան Ս. Կիրակոս Վարդապետ, 4.— Տ. Կրտսէ Վարդապետ, 5.— Հանգի երեկոնեան Յարութիւն
 6.— Մատթէի Յովակիմ էֆ. Նալբանդեան, 7.— Գար-Տէրի գիւղացիք Միսա Բեհեա

Պապիկեան .— Անհամաձայնութիւն ծագած ըլլալու
լուրը ճիշդ է : Ինծի համար ա՛լ վերջացած է յանձնա-
ժողովին քննութիւնը , որով մեր պարտականութիւնն ալ
վերջ դտած է : Եռսուֆ Քէմալ պէյն ալ մօտերս պիտի
դառնայ :

Խմբագիր .— Ի՞նչ տեսաք երբ Ատանա ժամանեցիք :


Պապիկեան .— Նախ և առաջ սա կ'ուզեմ հասկցնել
ձեզի :— Պէտք է իմ խօսքերս նկատէք մեր հայրենիքին
երջանկութեանն ու բարգաւաճմանն աշխատելու և
տքնելու երդում ըլլած իրական և անկեղծ Օսմանցի մը
յայտարարութիւնները : Գալով տեսածներուս , Ձեզի սա
կրնամ ըսել համառօտիւ թէ Եւրոպական թերթերուն
մէջ Ատանայի դէպքերուն մասին հրատարակուած ման-
րամանութիւններն իմ տեսածներուս համեմատութեամբ
ո՛չ թէ չափազանցուած չեն , այլ թերեւս պակաս են :

Խմբագիր .— Ձեր կարծիքով , ի՞նչ է դէպքին ծագ-
ման շարժառիթը :

Պապիկեան .— Ատանայի դէպքն երկու զօրաւոր
պատճառ ունեցած է .— Ռեաֆիոն և Բոնապետիստներն :
Յուլիսի սկիզբները սկսած է տեսնուիլ բռնապետական
հակամետութիւններ : Պաղչէի նախորդ միւֆթին՝ աստին
անդին չըջելով սկսած է յայտարարել թէ Աղատութիւն
ու Սահմանադրութիւնը քրիստոնեաներուն դօրծն են ,
թէ անոնք չէրիաթի հակառակ են , և այսպէս սկսած է
զրդուել ժողովուրդը , որով սկսաւ Իսլամներն հանել
Քրիստոնեաներուն և Սահմանադրութեան դէմ : Սահմա-
նադրութեան առաջին օրերուն ժողովրդեան ամէն դա-
սակարգերուն մէջ տեսնուած ուրախութեան և զննու-
թեան տեղ , ոչ-իսլամներուն հանդէպ վրէժխնդրութիւն
և թշնամութիւն սկսած է տարածուիլ :



Սուր. Երեայի. Ժողովին կողմէ
Քննիչ Յանձնաժողովի անդամ
ԵՌՄԱՆԱ ԳԵՄԱԼ ՊԷՅ



Ասալայի աղէտալներուն վրաններ բազմէն դուրս

Խմբագիր .— Ի՞նչ կրնար բլլալ այս շարժումը : կազմակերպողներուն նպատակը :

Պապիկեան .— Ինչպէս որ պիտի հասկցուի պաշտօնական քննութեանց արդիւնքէն , կարգ մը հակասանմանադրականներու անձնական շահերն ոչնչացած էր Ազատութեան հրատարակմամբ , որով անոնք Սահմանադրութեան դէմ ելան : Այս մարդոց անուններն ու ինքնութիւնը պարզուած են հետս բերուած թուղթերուս մէջ :

Խմբագիր .— Ատանայի դէպքերուն մէջ մասնակցութիւն ունի՞ր գահինկէց վեհապետը կամ Իզդէթ :

Պապիկեան .— Թէև այսպիսի կարծիք մը գոյութիւն ունի , բայց չի կրնար պնդուիլ թէ անոնք մասնակից եղած են ակնարկուած մարդոց շարժումներուն , որովհետև դէպի բունապետութիւն և սեպարտիստ հակամիտութիւն մը արդէն գոյութիւն ունէր Ատանայի մէջ : Քաղաքին երեւելիները — այսինքն երկրին ուտող լմնցընող մարդիքը — տեսն թէ բունապետութեան վերահաստատմամբ միայն կրնան շարունակուիլ իրենց ապօրէն շահերը . որով իրենց նպատակին հասնելու համար զրգրուեցին ազատ ժողովուրդն ու կրօնական զգացումները , զանոնք վարելով իրենց գործին զալիք կերպով :

Խմբագիր .— Կը պնդեն թէ հայերը պատճառ եղած են խռովութեան ճիշտ է ասիկա :

Պապիկեան .— Քովս զսնուած վաւերաբուրբերով պիտի ապացուցուի թէ այս ենթադրութիւնը բացարձակապէս սխալ է :

Խմբագիր .— Կը պնդեն թէ հայերն ուղեր են անկախութիւն հռչակել Կիլիկիոյ մէջ , ճիշդ է :

Պապիկեան .— Քննութիւնները կ'ապացուցանեն այս ենթադրութեան բացարձակ անհիմն հանդամանքը : Հա-

յերուն անկախութեան ձգտած բլլալուն մասին գրուածներն ու բտուած խօսքերն արդիւնք են կամ պակասաւոր քննութեան և կամ ճշմարտութիւնը խեղաթիւրելու համար թախուած ճիգերու :

Խմբագիր .— Ատանայի Առաջնորդ Մուշեղ եպիսկոպոս մասնակցութիւն ունի՞ր դէպքին մէջ :

Պապիկեան .— Մեր քննութեանց արդիւնքէն երեւցաւ որ առաջնորդը մասնակցութիւն չունի : Տակաւին Յունուարին Տ . Մուշեղ եպիսկոպոս յիշատակազիրներ տուեր է կառավարութեան և մեր կատարած քննութիւններն հաստատեցին անոնց իմաստը : Մուշեղ եպիսկոպոս ժամանակ , կուսակալին բերանացի յայտարարութիւններ ըրեր և ըսեր է թէ , հաւանական է որ յառաջիկային խառնաշփոթութիւն ծագի , և ազդարարք է միջոցներ ձեռք առնել , բայց առաջնորդին խօսքերը չափազանցութիւն նկատուեր են , և ո՛ր է միջոցներ ձեռք առնելու պէտք չէ տեսնուեր :

Խմբագիր .— Սպաննուածներէն իսլամներուն և ոչ իսլամներուն միջև համեմատութիւնն ի՞նչ է :

Պապիկեան .— Կուսակալ Պապանզատէ Չիչնի փաշայի կազմած տեղեկագրին նայելով , կուսակալութեան ամէն կողմը 20,008 հողի սպաննուած է : Ասոնցմէ միայն 620ն իսլամ է , իսկ մնացեալ 19,000ը՝ ոչ-իսլամ : Սպաննուած ոչ իսլամներէն 418ը հին - Քաղդէացի , 163ը Ասորի , 210ն Հայ-Կաթողիկ , 655ը Բողոքական , 99ը Յոյն և մնացեալն Հայեր են : Թուանշաններու այս ճշմարտութիւնը ցոյց կուտայ թէ շարժումը միմիայն Հայերուն դէմ չէր :

Խմբագիր .— Ի՞նչ է Ձեր կարծիքն ու համոզումն Ատանայի Պատերազմական Ատեանին մասին :

Պապիկեան .— Պաշտօնապէս պիտի հաստատուի մէկ քանի օրէն որ Պատերազմական Աստեանին տուած որոշումները սխալէ զերծ չեն եղած :

Խմբագիր .— Ամբողջ Կուսակալութեան մէջ ի՞նչ է նիւթական միատուց քանակն ու քանի՞ տուն այրած է :

Պապիկեան .— Նոր կուսակալ Ջիհի փաշայի կազմած հաշիւէն կը տեսնուի թէ կորուստը հաւասար է ընդհանուր հարստութեան երկու խորոզին , իսկ ամբողջ կուսակալութեան մէջ չէնքերու 6էն . մէկն այրած կամ քանդուած է :

Խմբագիր .— Ատանայի մէջ Պատերազմական Ատեանը շատ պիտի տեւէ՞ :

Պապիկեան .— Իրաց վիճակէն դատելով պիտի ցրուի :

Խմբագիր .— Ատանայի մէջ այլևս ամէն ոք իր գործով կ'զբաղի՞ :

Պապիկեան .— Անդորրութիւն կայ , սակայն գործ չկայ , ամէն ոք շուարած մնացած է :

Խմբագիր .— Անգլիական հիւպատոսին վերաւորուն լուն մասին ի՞նչ գիտէք :

Պապիկեան .— Անձամբ Անգլիական հիւպատոսին հարցուցի խնդիրը , և անիկա հետեւեալ կերպով պատմեց .— «Սուլթութիւնը նոր սկսեր էր , ամէն կողմ սուկում կը տրոջէր , փողոց կրայ և իր դէմքէն , վիճակէն ու ձեւերէն կատարելապէս խնթեցած ըլլալը տեսնուող մէկը դէպի իմ կողմս կը վազէր : Փախուստ կուտար : Ուղեցի դէմն ելլել ու հարցնել թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ : Փախտականն իմ արտօրանքէս այնպէս կարծելով թէ դիտաւորութիւնս գէշ է , բէլօլվէրը վրաս պարպեց ու փախաւ դնաց :»

Խմբագիր .— Վնասուած մարդիքը ասկէ ետքը ի՞նչ պէս պիտի ապահովեն իրենց ապրուստը :

Պապիկեան .— Առ այժմ ապրուստի ս' և է միջոց չկայ : Հայոց մեծ մասը կը պատրաստուի գաղթել Ամերիկա և ուրիշ տեղեր , սակայն կառավարութիւնն արգելք կ'ըլլայ :»

Կ. Պոլսոյ Հայոց Ազգ. Երեսի. Ժողովին կողմէ
Առ Վեհ. Կայսեր , Մեծ-Եպարխոսին , Օսմ. Երեսի. Ժողովին
և Ազատութեան Բանակին մատուցուած
24 Ապրիլ 910 թուակիր Յիւստակագիրը

Ա. — Նկատելով որ բռնապետութեան դաւադիր գործիք և ոճիրներու գործակիցները , և Ատանայի ու Հալէպի նահանգներուն մէջ տեղի ունեցած կոտորածներուն , հրդեհներուն և թալաններուն հեղինակներն ու խուժանը՝ ողջ մնացող երկսեռ Հայերը , մանաւանդ կիներն ու աղջիկները կը մահմետականացնեն և առեւանգութիւններով զանոնք իրրև իրենց «նիքեան» ընները կը տանին , ամենախիստ պատասխանատուութիւններով ու հրամաններով անմիջապէս դադրեցնել տալ Մահմետականացումները և վերադարձնել տալով յանձնել տեղական ազգային մարմիններու թէ Մահմետականացածները , և թէ նոյն իսկ այն կիներն ու աղջիկներն , որոնք բռնութեամբ «նիքեան» եղած են :

Բ. — Նկատելով որ կոտորածներու սարքումին զըլխաւոր հեղինակ ու պատասխանատու Ատանայի և Հալէպի նահանգներու պաշտօնէութիւնն՝ ըստ բռնապետական շրջանի քաղաքականութեան և սովորութեան , կո-

տորածներու հրդեհի և աւարի աղէտներու ծագման պատասխանատուութիւնը հայ ժողովուրդի վրայ ձգելու կը հետամտի և այս մտքով ալ պաշտօնական գործողութիւններու և ձերբակալութիւններու սկսած է, խստիւ արգիլել տեղական պաշտօնէութեանց և տեղական տարրերէ կազմուած Զինուորական Ատեանին այդ կարգի կարգադրութիւններն ու ձերբակալութիւնները . և մինչև հիմա ձերբակալուածներն արձակել տալէ զատ, այդ մարմինին կատարած այդ կարգի բոլոր քննութիւնները չեղեալ համարել :

Գ. — Նկատելով որ թէև աւարի և թալանի վերադարձուելուն համար պէտք եղած հրամանները սրուած են, սակայն այդ աւարներու և թալանի կատարման թոյլատու կամ գործակից տեղական պաշտօնէութիւններուն և անոնց մեղսակից տարրերէ բաղկացած մարմիններուն միջոցաւ հաւաքուելիք աւարն ու թալանն իրենց իսկական տէրերուն կա՛մ անոնց ժառանգորդներուն յանձնելու ատեն բազմաթիւ և բազմատեսակ զեղծումներ կրնան առաջ գալ, ուստի արկածեալ վայրերուն մէջ խառն աղբերէ և վստահելի անձնաւորութիւններէ բաղկացած առանձինն խառն մարմիններ կազմել և աւարն ու թալանն այդ մարմիններուն յանձնել տալով, անոնց միջոցաւ միայն աւարի տէրերուն կամ ժառանգորդներուն բաժնել և ստացուած ու բաժնուած թալանի մասին անուններով և մանրամասնութիւններով մանրամասն հաշուետուութիւնը հրատարակել պարբերաբար :

Դ. — Նոյնպէս նկատելով որ կառավարական 30,000 ռուկին արկածեալներուն բաշխումը, երբ տեղական կառավարական տարրերու միջոցաւ կատարուի, կրնան կողմնակալութիւններ և զեղծումներ պատահիլ, ար-

կածեալ վայրերուն մէջ կազմել տալ անխտիր ամէն կրօնի և ազգի ամենազատահելի անձնաւորութիւններէ բաղկացած յատուկ խառն միութիւններ ու այս խառն միջնադպշին մարմիններուն միջոցաւ կատարել նպատի բաշխումն և հոկոյութիւնը, ու անոր գործողութեանց համարատուութիւնն հրատարակել պարբերաբար :

Ե. — Նկատելով որ ո՛րքան ալ խստիւ հրամայուած լինի աւարի վերադարձումը, աւարառուները կրնան պահել, ծախել և կամ տեղէ տեղ, քաղաքէ քաղաք վախցնելով չի յանձնել, և որպէս զի թէ՛ պահողներն և թէ՛ ծախու առնողները՝ ուր որ ալ գտնուին, պատասխանատուութիւն զգան և պատրաստուած լինին յանձնելու, կարճ ժամանակամիջոց մը նշանակել ինքնայօժար կերպով աւարը բերել յանձնելու համար, և յայտարարել որ նշանակուած ժամանակամիջոցն անցընելէ անմիջապէս ետք, որու մօտ որ աւար գտնուիլը լսուի յայտնուի՞ն և գտնուի, իլրև ուղղակի աւարառու նկատուելով՝ օրէնքի ամենախիստ պատժին պիտի ենթարկուին :

Զ. — Նկատելով որ բռնապետութեան սարքած դաւերով կայսրութեան հայաքնակ բոլոր գաւառներուն մէջ դրութիւնը սպառնալից է և ամէն կողմէ հասած լուրերը Ատանայի ու Հալէպի նահանգներուն մէջ կատարուած աղէտներու նման վատնողի հաւանականութիւններ ցոյց կուտան, նկատելով որ ինչպէս Կ. Պոլսի մէջ նոյնպէս նահանգներուն մէջ բռնապետութեան գործիք տարրերով կազմուած ոստիկանութեան կամ ուրիշ պաշտօնէութեան միջոցով երկրի ապահովութեան անվթար պահուելուն անհնար ըլլալը ապացուցուեցաւ . նկատելով որ Եւրոպ. Տաճկաստանի Ազատարար բանակը հնարաւորութիւն չունի, կայսրութեան բոլոր նահանգները

բամնուելով հսկել ու պաշտպանել տեղական անդորրու-
թիւնն ու Սահմանադրական կարգերը, նկատելով որ
կրթուած և սահմանադրասէր սպաներու հրամանատա-
րութեան տակ գտնուող զինուած և վստահելի ոյժերը՝
միայն կրնան ապահովել խաղաղութիւնն ու Սահմա-
նադրական կարգերը: Երկիրն ընդհանուր և ամենօրեայ
սպառնալից աղէտներէն ազատ պահելու համար թէ՛
կեդրոնին և թի բոլոր նահանգներուն մէջ զինուորական
իշխանութեան վստահած սպաներու հրամանատարու-
թեան տակ կազմել տեղական զուտ Սահմանադրասէր
խառն տարրերէ բաղկացած քաղաքապահ խումբեր:»

Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ Ա Ղ Է Տ Ը

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԱՌՋԵԻ

1910 ՆՈՅԵՄԲԵՐ 25 ԻՆ ՆԵՐԿԱՅԱՅՈՒԱԾ

ԱԿԱԴԵՄԱԿԱՆ Մ. ՖՈՒՏԵՐԻՔ ՄԱՍՈՆԻ ԿՈՂՄԷ (1)

Տեա՛րք,

Յրանաուհիք և Յրանսացիք միայն իրենց հայրենա-
կիցներուն չէ որ կը վերապահեն իրենց գութն ու անձ-
նուիրութիւնը: Անոնք զայս վերածեցին «արտածելի ապ-
րանք»ի մը ու անոնց համար՝ որ ո՛չ իրենց ցեղէն, ոչ իրենց


(1) Մ. Ֆուէտիֆ Մասոն՝ ֆրանսական ակադեմիայի
ամենեւն կարկառուն դեմքերէն մեկն է եւ որ մեծ համ-
բաւ հանած է «Նաբոլեօն Պօնաբարդ»ի պատմութիւնովը:
(Յ. Թ.)

կրօնքէն են, ու պէտք ունին իրենց օժանդակութեանը,
ո՛չ միայն կուտան իրենց հացն ու երգիքը, այլ պատ-
րաստ են նաև անոնց ընծայելու իրենց կեանքը: Յրան-
սական առաքինութեան տարեգրութիւններուն մէջ,
էջերուն վրայ այն Ոսկեմատեանին, ուր նուիրագոր-
ծուած են վսեմ արարքները, այսօր կը քանդակենք
օրինաւոր հպարտութեամբ մը անունները Յրանս. մի-
սիօնարներուն ի Կիլիկիա:

ԱՏԱՆԱ. — մայրաքաղաքը Կիլիկիոյ, քաղաք մ'է
75—80,000 բնակիչով, հոյն Սարոսի — Սիճուն — աջ
եզերքին վրայ, գրեթէ կէս ճամբան Թարսուսէն դէպի
Քսիս կամ Նիկոպոլիս: Իսիսի մէջ էր որ Աղեքսանդր
Մեծը՝ Պարսիկներուն վրայ տարաւ իր յիշատակելի յաղ-
թանակը: Ի Թարսուս, Կիւլքնոսի վրայ էր որ Կղէո-
պատրա կը նաւարկէր ծիրանի առազաստներով ոսկեայ
ցուկանաւովը: Այս երկիրը լեցուն է պատմութեամբ ու
ոտքով մէկդի մըլուած իւրաքանչիւր խճաքար կը յիշեցնէ
ջնջուած փառքեր: Հիմա այնտեղ բամպակ կը մշակուի
և շերամ կը բուծուի. բնակիչներն հողագործ, ճարտա-
քաղործ ու վաճառական են: Մէրսինի առեւտուրը,
այսինքն Ատանայի նաւահանգիստին, ուր կը բնակին
հիւպատոսները. մեծապէս շահարկ է և խոշոր: Պոլի-
սէն Պաղատտ երկաթուղին պիտի տաննապատկէ բար-
գաւաճումը, որուն ապացոյցն է կէս դարու մէջ բնակ-
չութեան կրկնապատկուիլը:

80,000 բնակիչներէն ստուար մէկ կէսը իսլամ են,
իսկ միւս կէսը կը կազմեն քրիստոնէաներ, որ կը բաժ-
նուին չորս հատուածի 5—6,000 օրթօսօքս, 1,500 Բո-
ղոքական, նոյնքան Կաթօլիկ, և 20—25,000 Հայ Լու-
սաւորչական:

Գերմաններ և Իտալացիներ կաղձած են բարգաւաճ գործարաններ քաղաքէն դուրս, Տարսոնէն Մէրսին երկաթուղիի կայարանին մօտերը: Հայոց թաղը որ անշատ է հիւսիսէն և արեւմուտքէն զինքը շրջապատող Ֆէլլահ, Կրետական և Յունական թաղերէն, իսկ արեւելքէն ու հարաւէն շրջապատուած է Թուրք թաղերէն: Հոն կը գտնուին Ֆրանսացի Միսիօնարներու հաստատութիւնները Ս. Փօլ Գօլէժը զոր կը վարեն Յիսուսեանները (ժէղուիթ), թաղին մէջտեղն է Ս. Վազէֆ ի բրդերուն հաստատութիւնը կամ Բեթանիա, Յունական թաղին եզերքը: Ս. Բօլ Գօլէժը կը բաղկանար՝ բարձրագոյն վարժարանէ մը, ձրի նախակրթարաններէ և Լատինական Առաջնորդարանէն: Հոն ուսում կ'ստանային 400 աղաքներ հինգ ժէղուիթ հայերէ, մէկ օգնական ֆրէրէ և չորս Մառիսիթ ֆրէրներէ: Բեթանիա քերչ հաստատութիւնը կը բաղկանար՝ գիշերօթիկ վարժարանէ մը, ցերեկօթիկ վարժարանէ մը, ձրի սպաստանարանէ մը, ձրի դարմանատունէ մը, ուր պաշտօն կը վարէին քսանեւհինգ քոյրեր: Առանց փառաւոր շէնքեր բլլալու, անոնք լի ու լի կը բաւէին եղած պէտքերուն: Ոչ փառաւորութեան, և ոչ ալ հանգստաւէտութեան տեսակէտով կը հաւասարէին Ամերիկեան Բողոքական հաստատութեանց, ուր կը խուժեն անհնար գրամաղլուիներ ու երբեմն մէկ քանի միլիոնի հասնող նուիրատուութիւններ: Բայց առանց ունենալու հասոյթի ուրիշ ազրիւր, բացի Կաթոլիկներուն սղորմութենէն, մեր միսիօնարները կը տարածէին սէր հանգէպ Ֆրանսացի, կը սորվեցնէին անոր լեզուն և անոր ոգին կ'աւանդէին ողի՝ ներողամտութեան ու հաւատարութեան: Գպրոցներու մէջ, առանց ազգի և կրօնի խարուիթեան, քաղաքին բոլոր աղաք կ'ընդունուէին, Թուրք ու Յոյն, Հայ և Հրեայ, Ֆէլլահ ու



Ֆրանսական «Վիքթօր Հիլիօ» մասնաւոր զօրէրէն մաս մը, Մերսինի եկեղեցիէն վերադարձած միջոցին լուսանկարուած



Հայ նահասակի մը դիակը Մերսինի ծովափերը, մասնաւոր զօրէրուն կողմէ լուսանկարուած և նրասարկուած Ֆրանսական «Մաթէն» օրաթերթին մէջ

Կրետայի, որոնք միեւնոյն գրասեղաններուն վրայ նոյն ուսուցիչ կ'ստանային: Փոքր Ափոյ այս վարժարաններէն՝ բարձրագոյն նախակրթարաններ, որոնց տուած ուսուցիչը՝ ամբողջացնեն Պէյրութի համալսարանն ու բժշկական վարժարանը — շրջանաւարտ եղած են մարդիկ որ մանու-
 ւանդ բժշկական ստպարէզին մէջ, նաև Օսմ. Կայսրու-
 թեան քաղաքային վարչութեանց ու նոյն իսկ բանակին մէջ՝ իրենց կատարած զերով պատիւ կը բերեն իրենց ուսուցիչներուն, և սնոնց հանդէպ կը սածեն որդիա-
 կան երախտագիտութիւն:

Արդ, Կաթոլիկ և Լուսաւորչական Հայերն էին որ կը հայթայթէին Աստնայի Գօրէճին դպրոցական բնակ-
 չութեան մեծագոյն մասը: Կիլիկիոյ այս Հայերն իրենց ցեղին յասկուրիւններն ու բերութիւններն ունին, առանց այն չափազանցութեան, զոր մեր կը ներգնչէ Եւրոպա-
 կանացած մեծ փաղկեւորութեան մեջ յեղափոխական բոքա-
 կանսը: Գործունեայ, նարպիկ, նարսարագործ ու շատ առեւտրական մարդիկ են: Իրենց հաւելները լաւ կը բռնեն ու կը պահանջեն ինչ որ առնելիք ունին: Ազգայ-
 նական գաղափարներ զիւրեմ հրապուրեցին. պահած ըլ-
 լալով ցեղային գոյութիւնը, կը բաղձային փաղափակն գոյութեան մը, բայց կ'ըսուի թէ բոլոր Հայերուն մեջ Կիլիկեցի Հայերն էին որ ամենէն աւելի չափաւորու-
 րիւն ցոյց կուտային: Անուես կը մաղթէին որ վերջ գըս-
 ներ 1895ի ջարդերը կազմակերպած ռեժիմը: Բայց թեւ խանդավառութեամբ ընդունած էին 1908ի Սահմանադ-
 րութիւնը, թեւ զսնուած էին «բորբոնման վիճակի մը մեջ որ կը նմանէր զառանցանքի», այլ կը հաւաստուի թէ յեղափոխական ո եւ է դիտում չ'ունէին:

Սակայն, որովհետեւ զիւրեմ թէ Թուրքերէն սմանք

զէջ դիտումներ կը տածէին իրենց դէմ, որովհետեւ զի-
 տէին թէ տրուած առաջին նշանին վրայ շրջակայ Բիւր-
 տերը պիտի վազէին աւարի տալու համար իրենց վա-
 ճառատունները, Սուլթանին հպատակներէն մեծագոյն
 մասին նման զէնք հայթայթած էին, ու խորհած էին
 ապահովել իրենց պաշտպանութիւնը: Երիտասարդները
 կազմակերպուած ու վարժութիւն կատարած էին: Ընտ-
 րելագոյն մասը՝ որ ինքզինքը կը կոչէր «Անճնագո՛ճ մինչև
 ջմահ», և միացած էր հանդիսաւոր երգումներով, կը
 կազմէր խումբ մը զոր պէտք էր հաշիւի առնել:

Մասնակի հանգամանք ունեցող կոիւ մ'էր որ
 փրցուց փոթորիկը: 1909 Ապրիլ 9ին երեք Թուրքերու
 կողմէ խոչտանգուած Հայ երիտասարդ մը քաշեց ատըր-
 ճանակը, պարպեց իր վրայ յարձակողներուն դէմ,
 որոնցմէ երկուքը սպաննեց և երրորդը վիրաւորեց: Յա-
 ջորդ օրերուն, մէկ քանի Հայեր սպաննուեցան Թուր-
 քերու կողմէ, բայց բնաւ նշան չկար որ գուշակել տար
 թէ ընդհանուր շարժում մը յառաջ պիտի գար: Գուցէ
 այն զրոյցին վրայ թէ Հայերն որոշել էին բնաջինջ ընել
 Թուրքերը, նշան մը տրուեցաւ: Ապրիլ 13ին Զատիկ
 երեքշաբթին շրջակայ գիւղերէն վազեցին եկան հոտ-
 ցաններով ու թիրերով զինեալ Խալափներ, որ փաթիլոց
 կը կրէին սովորական գլխանոցին տեղ: Սարսափն այն-
 պէս արիւնց որ յաջորդ օրը, ամսոյն 14ին, ո՛չ մէկ քրիս-
 տոնեայ բացաւ խանութը: Մէկ քանի երեւելի Հայեր
 կուսակալին մօտ գացին օգնութիւն խնդրելու համար:
 Կուսակալն ըսաւ իրենց թէ պարսպ տեղը կը վրդովին,
 թէ քրիստոնեաները ցոյց տալու համար իրենց ապահո-
 թէ վտրութիւնը պէտք է բանան իրենց վաճառատունները, և
 պաշտօն կը յանձնէ իրենց՝ այսպէս զեկոյց ընելու: Հայ

Երեւելիներն ասոր վրայ չըջեցան քաղաքին մէջ, Իրենց արուած պահնորդներուն ուղեկցութեամբ: Ժամը 11ին մօտ յանկարծ ամէն կողմէ հրացանի հարուածներ պայթեցան: Պահնորդներէն մէկը նշան առնելով երեւելիներէն մէկուն Դաւիթ էֆ. Ուրֆալեանի, որուն կ'ուղեկցէր, պոսաց. — «Յանուն Բարձրելոյն Աստուծոյ, քեզ մով կ'սկսիմ», ու գետին փակց դիտապատա:

Հրացանի սուսջին հարուածներուն իսկ, Ի Սէն Բօլ, ինչպէս Ի Բեթանիա եռագոյն դրօշը պարզուեցաւ, բոլոր դռները բացուեցան: Ապաստանն է այս դօր Ֆրանսա կ'ընծայէ բոլոր յուսահատներուն, ապաստանն որ ցայն վայր բնաւ բանարարուած չէր, զի այն տուններուն առջև, որոնց վրայ կը ծածանէին մեր դրօշը, Արեւելքի մարդիկ կը տեսնէին, բլլայ մինչև իսկ իրր ստուեր, Ֆրանսան, այն ազգը, որ Աստուծոյ շարժուձևերը կը կատարէր, տարածելով իր մէկ սուրը, ու գիտէին կէս դարէ ի վեր որ անիկա շատ ծանր կը դարնէր: Ի Բեթանիա, Մայր Մէլանի պարզապէս ըսաւ ին ազջիկներուն, որ ծունկի եկեր էին և ինքզինքնին կը յանձնէին Աստուծոյ. — «Բոյրերս, դուռը գացէք, և ընդունեցէք բոլոր զանոնք որ կ'ուզեն մեր մօտ ապաստանիլ:»

Հինգ վայրկեան ետքը խելացեղ դրացիները ներս կը մտնէին դռներէն, պատուհաններէն ու պատերուն վրայէն:

— Օրը տարածամելուն, կ'ըսէ քոյր մը, աւելի քան 2000 Հայ կար մեր մօտ:

Ի Սէն-Բօլ ամէն ինչ զրաւուած է, սերտարան, դասարան, ննջարան, եկեղեցի, խօսարան, բակ, ճաշարան ու Հայրերուն սենեակները: Եղան վայրկեաններ ուր բակէն անցնելու համար ժէզուիթներէն մէկը սախպ-

ուեցաւ քաղել այնտեղ ապաստանած մարդոց ուսերուն վրայէն: Բարեբախտարար վարժարանին գիշերօթիկ աշակերտներն արձակուրդի մէջ էին, և վերակացուն՝ Հայր Ժիւզ վագեր էր Մէրսին՝ զանոնք առնելու համար. լսելով որ ջարդ կայ Ատանայի մէջ կառախուժա նստաւ, բայց կայարանին մէջ վար դրուեցաւ, որով նիւթապէս արգիլուեցաւ Վանատուն երթալէ: Սակայն այնտեղ միջոցներ ձեռք առնուեր էին: Իրենց կեանքը վտանգի տակ դնելով՝ Հորք Սապաթիէ ու Պընուա գացին Բեթանիա՝ օգնելու համար Բոյրերուն: Հորք Ռիկալ և Թապէլ, Մարիաներուն հետ մնացին Մէն-Բօլ, սարսելով որ Ատանայի նիւպատոսը կամ կուսակալը գան կամ օգնութիւն դրկեն: Հրացանածգութիւնը կը շարունակուի անդին չուկային մէջ Հայերուն խանութները կը թաշանուին, թպա կողպուեալի կը արուին անոնց տունները, ու թաշանէն ետքը կը հրկիզուին:

«Տեղ տեղ պատշգամները կը թրծուին քարիւղով, իսկ ուրիշ տեղեր ծակեր կը բացուին՝ առններուն մէջ նետելու համար դիւրավառ նիւթեր:»

«Ժամը 6էն սկսեալ, կը գրէ քոյր մը, հրդեհը մեզ կը չըջապատէ ամենուստ:»

Հրդեհէն փախչելով Հայերը կը ջանան հասնիլ Ֆրանսա. հաստատութիւնները, բայց փողոցներուն բերանը թուրքեր զիրենք հրացանի կը բռնեն կամ կը դաշունահարեն և բռնի կը տանին ձեռք անցուած աղջիկները:

Կիլիկիա. — Ամբողջ գիշերը հրացանածգութիւն կատարուեցաւ և հրդեհը տարածուեցաւ, խուժանը կը չըջի քարիւղով լեցուն ջրհաններ քաշելով: Պաշտպողուները, որոնք դրդուած էին Ֆրանսական տուներու մէջ իրենց զոհերուն ընծայուած պաշտպանութենէն, կ'սկսին դուր-

սէն կրակ ընել այն ամէն բաներուն վրայ որ կ'երևւին այդ տուներէն : Առտուն ժամը 4ին մօտ , Հայր Սապաթիէ ուզեց ելլել պատշգամ , «լաւագոյն կերպով դիտելու համար կայութիւնն ու վտանգը :» Հազիւ թէ բացեր էր սանդուխին դուռը , երբ նշան առնուեցաւ իրեն դէմ : Գնդակ մը գլուխը կը քերէ կ'անցնի , իսկ ուրիշ մը կը զարնէ զինքը աջ կողէն , կ'անցնի 11րդ կողակրին քովէն և դուրս կ'ելլէ՝ զարնելով դռան , զոր կը ձեղքէ :

«Ասիկա գաւազանի հարուածի մը ազդեցութիւնն էրաւ :» Բայց Հայր Սապաթիէ ձեռքը կ'տանի կողին , և արիւնով կ'ողողուի անիկա : Տարօրինակ շորհով մը վէրքը բնաւ չի կասեցնել զինքը , և հազիւ նախնական դարմաններն եղած , կը դառնայ պարտականութեան գլուխը , կը խոստովանեցնէ , արձակուժ կուսայ , աղօթք ընել կուտայ ու կ'աղօթէ :

Կէս օրէն ետքը Բեթանիա կ'հասնի Մէրսինի Անգլ . հիւպատոս հաղարապետ Տօթի-Ուէլի : Ասանա վաղած եկած է առաջին լուրին վրայ : Առջեւէն ունենալով շեփորակիր մը , որ փողեր կը հնչեցնէ ու ետեւէն զինուորներ , զորս առած է կուսակալէն , ձիով կը չրջի փողոցները , զինուորական համազգեստն հագած և ջանալով կարգ կանոնի բերել պաշարողութեանը : Թեւէն կ'փրաւորուի գնդակով մը , Բայց չի կասիր , լիակատար ի գլուխը կը հանէ իր պարտականութիւնն ու պատիւ կ'ըրէ իր ազգին :

Կ'ըսէ քոյրերուն . — «Ձեզի չարիք չպիտի ընեն , պայմանաւ որ ձեր չէնքէն հրազէն չպարպուի :»

Արդէն Հայերն զգուշական միջոցներ ձեռք առած են և ազատամտողները կը ստիպեն . յանձնել իրենց ղէնքերը : Անոնք որ կ'մերժեն , կը ստիպուին ետ դառնալ : Անմիջապէս ուրիշներ կուղան անոնց տեղը :

Հինգ-վեց հազար փախստական կայ վանատան մէջ երկու երեք հազար ալ Քոյրերուն մօտ : Հրացանաձգութիւնը , որ պահ մը ընդհատուել էր հիւպատոսին Բեթանիա գտնուած միջոցին . ա'լ աւելի սաստկութեամբ կ'սկսի անոր մէկնումէն ետքը . զինուորներն հասած են , բայց պահեստի զինուորներ են անոնք՝ առանց համազգեստի , և կը կորսուին ջարդարարներուն մէջ , անոնց կը հետեւին , և լաւագոյն կերպով զինուած ըլլալով՝ ահարկու կը դառնան :

Երկրորդ զիշերն իր արհաւիրութեամբ հաւասարեցաւ առաջինին : Առտուն ժամը 10ին , բոցերը կ'մօտենային Բեթանիոյ Հրացանաձգութիւնը կը սաստկանար թէ՛ Քոյրերու Հաստատութեան և թէ՛ Ամերիկեան Վարժարանին դէմ , որ երեսուն քայլ աւելի վերօք կը զբնուի : Պէ՛տք է պարպել տունը , և մէջի մարդիկն ուղղել դէպ 'ի Վանատուն որ արդէն լեցուն էր այնքան , բայց աւելի խնայուած կամ լաւագոյն կերպով պատրաստուած : Արդարեւ , Հաստատութեան չրջակայքը կեդրոնացած էր .

ՀԱՅՈՑ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆԸ . — Առաջին օրերուն մէջ Հայերը ջարդեցին իրենց դէմ յարձակողները , և զգալի կորուսաներ պատճառեցին անոնց :

Այն պահուն ուր իրենց սպաստանարանը ձգել չուզող փախստականներուն ձիւերուն ու արտասուքներուն մէջտեղ կը կազմուէր որբուհիներու ու մայրապետներու պզտիկ խումբը , Հայր Ռիկալ հասաւ եկաւ Սէն-Փօլէն , բացարձակապէս ընդդիմացաւ այս մեկնումին , որովհետեւ ճամբէն կարելի չէր անցնիլ : Այն ատեն վարդապետ մը ընդհանուր արձակուժ տուաւ , զոր ամէն ոք ընդունեց ծնրագիր : Մահուան կ'սպասէին , Մայր Մէլանի կանչեց իր ազգիկները :

— Քայրերս, բաւ անոնց, չեմ ստիպեր ձեզ, բայց կը հրաւիրեմ զանոնք որ քաջութիւն ունին, ինծի հետ գրաւել պատուոյ գիրք մը :

Ամենքն ալ կ'ընտելին իրեն ու կը համախմբուին զբան ևտին : Թող ջարդարարները ներս մանեն, ամէնէն առաջ պիտի դանեն այս Պրանսացի մայրապետներն ու քահանաները ու պէտք է անցնին անոնց մարմիններուն վրայէն, իրենց զոհերուն հասնիլ կարենալու համար : Կը զարնեն դրան՝ աւելի ուժգին :

— Բա՛ցէք, Հայր, կ'ըսէ ուժգնօրէն Մայր Մէլանի Հայր Պընուային :

Ու միւսնոյն ժամանակ ձեռքը կը դնէ դրան մղա- կին վրայ : Ժէզուիթը կանխաւ ազգարարած է իրեն : Արդէն դրան սեմին վրայ է, բայց եկողները ջարդարար- ները չեն, այլ կանոնաւոր զինուորներ են, զորս վեր- ջագէտ կը զրկէ կուսակալը . Վանատան Հայրերուն նոր և աւելի ստիպողական մէկ պահանջման վրայ : Փղձկուժի վայրկեան, զինուորներուն պետը կ'իջնայ ձիէն, կը սեղմէ Մայր Մէլանիի մայրապետներուն ու քահանաներուն ձեռքը : Զինուորներ կը մարեն հրդեհը որ հասած էր մինչև մատուռ, և պահակներ կը դրուին խրաքանչիւր դրան առջև :

Յետոյ սպաները կը պահանջեն որ ժէզուիթները մէկ քանի զինուորներու հետ շրջին այն թաղերն ուր կոսիւր կը շարունակուէր, և խաղաղութիւնն հաստատեն : Հարք Սապաթիէ և Պընուա, խրաքանչիւր քայլափոխի վտանգի ենթարկելով իրենց կեանքը, քաղաքին գրեթէ բոլոր շրջանը կ'ընեն ու ականատեսները կը հանդիսանան բովանդակ արհաւիրքին : Թալանի հատակոտորներն հըր- կիղեալ վաճառատուներուն առջև, արդէն փտած զիակներ՝ այնքան որ «տեղ տեղ, կ'ըսեն. դժուար

բաւ կրնային անցնիլ առանց կոխկռակու զանոնք» : այրած մտերու գարշահոտութիւնը ո՛չ մէկ բան կը կասե- ցընէ իրենց խանդը, և մինչև կուսակալին պալատան բակը խաղաղութիւն կը հռչակեն ու կը պահանջեն :

Հաղիւ թէ խաղաղութիւնն հաստատուած կը թուի- երը կուսակալը միջոցներ ձեռք կ'առնէ :

Բեթանիա կամ Սէն-Բօլ ապաստանած Հայերը ստիպուեր էին իրենց զէնքերը յանձնել հայրերուն, որ զանոնք պահած էին ինսամով . կուսակալը կը պահանջէ զէնքերն իրեն յանձնել : Ուրիշ տեղ, կուսակալը կը գործածէ հայրերն զինաթափութիւն քարոզել և յորդո- բել ժողովուրդն որ յանձնէ զէնքերը : Խուռներամ բազ- մութիւն մը այնպիսի անորակելի աղտեղութիւն մը յա- ռաջ բերած է Պրանս . տուներուն մէջ որ Հայերը վախ- կը յայանեն թէ «ժանտախտի պատուհաս» յառաջ պիտի գայ : Բայց հրդեհները կը շարունակուին և փախտա- կաններէն մեծագոյն մասը կը մերթէ գոնէ մինչև երեք- շարթի օր, Սպրիլ 20, մեկնիլ ապաստարանէն :

Կամաց կամաց սակայն, վստահութիւն կուռնենան, կը քաջալերուին դուրս ելլելու, կը տեսնեն իրենց քան- դուած տուները, ուրիշ տեղ կը փնտռեն ապաստան, զոր ոմանք կը գտնեն բարեսիրտ Իսլամներու մօտ, ուրիշ- ներ՝ կայարանին մօտակայ գործարաններուն մէջ, կամ ըստ բախտի կայաններու մէջ :

Ի Բեթանիա, վիրաւորեալները կը խուժեն դարմա- նատուն, երկու բժիշկ և հինգ քոյր օրական միջին հաշ- ուով 120 վիրաւոր կը դարմանեն . կանգուն մնացած երեք տուներուն մէջ Մայր Մէլանի կը բանայ հիւան- դարաններ : Դարմաններուն համար միջոցներ կան, բայց պէտք է թէ՛ դուրսը և թէ՛ ներսը գանուող այսքան-

մարդոց անուղ տալ : Երկու օրէ ի վեր բան մը կեր-
ուած չէ : Կուսակալը կը զրկէ քանի մը պարկ ալիւր , և
Քրիստոնեայ ընտանիքներ իրեն կ'նետակին :

Մայր Մէլանի մաքրի արթնութեամբ մը և իր քա-
ջութեանն հաւասարող կազմակերպիչ կոչողութեամբը
փուռ մը կը հաստատէ :

Օրը երկու անգամ հաց պիտի բաշխուի : Քրիստոնե-
այ մը կրցեր է ազատել շաքարի պղտիկ պաշար մը ,
զոր կը յանձնէ :

«Մինչև երկու օր , կը գրէ քոյր մը , պիտի կրնանք
շաքար աւելցնել հացին վրայ :»

Բայց ս'րքան կ'եղակարծ են այսպիսի միջոցներ , և
ս'րքան շուտ կ'սպառին անոնք : Այն տանն , թարգմանի
մը ընկերակցութեամբ որ կ'աղաղակէ իրենց թշուառու-
թիւնը և երկու ընտանկրի հետ Քոյրերը երկու առ եր-
կու կ'ելլեն փողոց իրենց խնամած եղկելիներուն ի նպաստ
մուրալու համար : Նախ՝ կ'չրջին Քրիստոնեայ թաղերը
տունէ տուն , բայց անոնք ա՛յնքան թալլուած են և
պետքերն այնքան մեծ են որ . . . : Այն տանն կը դիմեն
Իսլամներու , կը մուրան շուկայի վաճառականներէն , սրբ-
ճարաններու յաճախորդներէն , ու կուսակալէն անոր պաշ-
տօնատունն երթալով , մեծ շնորհակալութեամբ կ'ըն-
դունին ինչ որ կը տրուի կամ ինչ որ կընտրուի իրենց ,
և աչքին տակ Մայր Մէլանէին , որ կը հսկէ ամէն բանի
վրայ , Քոյրերը զայն կը բաժնեն սովնալներուն : Ամսոյս
23ին Քոյրերն ուրախութեամբ կը տեսնեն Ֆրանսական
նաւատորմին սպաներուն ժամանումը , կուգան Վիլքիթոր
Հիւկոյի սպաները և մէկ քանի ժամուան համար ալ
Ֆրանս . Դեր-հիւպատոսը : Միջերկրականի Ֆրանս . նա-
ւարժինն համախմբուած էր ի Վիլքիթան ուր նախագահն



Ասանայի ալէսին միջոցին այրած Ֆրանսացի Յիսուսեաններու
գիւեօրիկ վարժարանի հսկայ շէնքին կմախը



Ասանայի ալէսին միջոցին այրած Հայոց Աւելեան վարժարանի
շէնքին կմախը

աչքէ պիտի անցունենք մարտանաւերը : Կրիկիոյ Չարդե-
րուն լուրին վրայ, նաւախուժք մը, Գ. ծովակալ Բիւ-
վէյի հրամանին ներքեւ, հրահանգ ստացաւ մէկնելու
գէպի Պէյրութ ուրկէ Վիքթոր Հիւկօ զրկուեցաւ Մէր-
սին, և Վէրիթէ Իսկէնաէրուն : Վերջապէս, Եւրոպա
կը թուի թէ կը յուզուի : Ծովախորշին մէջ կան Ֆրան-
սական, Անգլիական, Գերման, Ռուս, Իտալական զրա-
հաւորները : Սպաները կ'այցելեն Ատանա, կը տեսնեն
զիակաները, աւերակները, անհերքելի ապացոյցները կաղ-
մակերպուած Չարդին, բայց ասիկա գէշ երազ մ'եղաւ :
— Վերջացած է, այնպէս չէ :

Ո՛հ, վերջացած չէ : Ապրիլ 25 Կիրակի օր, իրիկ-
ուսն ժամը 5 1/2 ին, Հայեր կը խուժեն Վանաստան եկե-
ղեցին, պուալով. — «Ձինուորները զէնք կը պարպեն
մեր վրայ» Հրացանի հարուածներ կը գուան կանոնա-
ւոր զինուորներ են որ նշան կ'առնեն ու կը սպաննեն
Քրիստոնեաները, երբ անոնք ամէն միջոցէ դուրկ ու
լեղապատառ, որովհետեւ հիմա ոչ ոք զէնք ունի. ու
յի կրնար պաշտպանել ինչքերը, կը ջանան փախչիլ գէպի
Եւրոպական տուները : Հայոց վարժարանը բոցերու մէջ
է, և հիսգ հարիւր Քրիստոնեայ կը կորսուին այն տեղ :
Նոր շուկային մէջ դանուող Հայոց Եկեղեցին ալ պիտի
հրկիւղուի. ինչպէս ամբողջ թաղը : Մառիսթ եղբայր
Անթուան — Պիօսքօս կը վազէ այնտեղ ու իր կորովիչ
լեզուով կ'ստիպէ թուրքերը անցք տալ այն տեղ ապաս-
տանած ժողովուրդին : Վանաստան մէջ եօթը ութը հա-
զար Քրիստոնեայ կայ, բոցեր չըջապատած են դանիկա,
և շուրջը բոլոր կեցած են զինուորներ. որ զէնք կ'ար-
ձակեն ներս մտնել կամ դուրս ելնել ուզողին վրայ :
Ամսոյս 26ին առտուն կանուխ կ'սկսի աչքիլ Քոյրերուն

կողմէ Սէն-Բօլլ մօտիկն հաստատուած հիւանդարանը :
Քոյրերը մէջուղի փողոցէն կ'անցնին ու կուպաստանին
Սէն-Բօլլ, զնդակներու տակէն փախչելով :

«Հայր Ռիկալ դրան առջև կը կենայ իրը զինուոր» .
ու Մառիսթ եղբայրներն իրենց կենակին վրայ կը կրնն
անկարող վիրաւորեալները, ամէն ինչ որ կը քալէ,
կը կառչի Քոյրերու գողնոցներուն ու քօղերուն, ու
կ'անցնի անոնց հետ : Կէս օրին հիւանդարանը կ'այրի
իր ամբողջ պարունակութեամբ, մահճակալ, ձերմակե-
ղէն, վերակապ, պալար, «ամէն ինչ, կը գրէ Քոյր մը,
նոյն իսկ սիրական Ֆրանսական դօշը», որ կը ծածանէր
տան վրայ» Այն պահուն որ հրդեհը պիտի հասնէր Գօ-
լէճ, փողոցէն կ'անցնի քսան զինուորներուն հետ՝
Անգլիոյ հերոս հիւպատօսը : Չեռքը վիզէն կախած վի-
րակապով, միւս ձեռքովը կը բռնէ ձիուն սանձը, կու-
գայ ազատել փախստականները, երաշխաւորելով որ
զիրենք պիտի առաջնորդէ ողջ առողջ Կուսակալին պաշ-
տօնատունը : Բայց փախստականները միմիայն Հայրերուն
հետ կ'ուզեն դուրս ելլել, ուստի ժէզուիթներէն մէկը,
ու Մառիսթ եղբայրներն իրենց կ'ընկերակցին մինչև
Կուսակալին պաշտօնատունը. ուր ամէն մարդու վրայ
կը խուզարկուին, և ի չգոյէ զէնքի, կ'առնուին զրբ-
պանի դանակները :

Այս միջոցին հրդեհը հասած է Վանատուն, զինուոր-
ներն այնքան հաւատարմօրէն կը պաշտպանեն զայն որ
ժէզուիթներուն կ'արգիլեն առնել ո՛ր և է բան իրենց
կահ կարասիէն : Իրիկուն է, Մեծաւորը մանկով Բե-
թանիա, որ ցայնվայր պահպանուած էր, կ'ըսէ Մայր
Մէլանի, «Առէ՛ք, ձեզի կը յանձնեմ ինչ որ կը մնայ
ժէզուիթներուն» : Տունին բանալիներ են ասոնք :

Բայց նոյն խկ Բեթանիա վասնզի մէջ չէ՞ միթէ :
 Ու եթէ ա՛լ աւելի երկար առնն մնան այն տեղ , ի՞նչ
 պիտի բլլան որբուհիներն ու այն տեղ պապաստանողները :
 Անգլ . Հի սրատոսն այնտեղ է ու կը սնդէ : Հայր Ժիւզ
 կը հրամայէ , մեկնիլ որոշուած է , և ի գլուխ անցնելով
 ազաջաւոր թափօրին , Քոյրերն ու Հայրերը կը քաշեն
 զէպի Կուսակալին պաշտօնատուներ , ուրկէ Քրիստոնեա-
 ները պիտի բաժնուին Եւրոպական այլ և այլ գործարան-
 ներու ու տուներու շուրջը : Քոյրերը կ'ընդունուին
 Անգլ . Հի սրատոսարանը , « Հիանալի կերպով Դընդուն-
 ուինք Անգլիոյ Հիւպատոսուհիին էօղմէ » կը գրէ հայրե-
 րէն մէկը : Իր հրաշալի անձնուիրութիւնը զինքը կը դնէ
 մեր մայրապետներուն հետ հաւասար աստիճանի վրայ :
 Եւ սիրտը նոյն մետաղէն է ու նոյն բոյնրուն մէջ թր-
 ծուած : Այս կիներն արժանի են զէպի բարին հիանալի
 ու սուրբ նախանձայուղութեան մը մէջ միանալու :

Ամսոյս 27ին , առտուն Մայր Մէլանի բնկերակո-
 թեամբ Հայր Ռիկալի կը դառնայ Բեթանիա զոր առ-
 կաւին չէին լափիզած բոցերը :

« Վիքթօր Հիւկօ » ի Բ . հրամանատարը կը միանայ
 քսան զինուորներու զորս առած է Կուսակալէն , և կը
 կաղմակերպէ սպասարկութիւնը , ինչպէս իր մարտանա-
 շին մէջ : Իրր վրէժ , խուժանը մէկ քանի քայլ հեռու
 կրակի կուտայ Պրանս . թարգմանին տունը : Ծնորհիւ
 ձեռք առնուած միջոցներուն , երկու օր կ'անցնի գրեթէ
 հանգարտ : Ամսոյս 29ին բոլոր կրօնաւորներուն հրաման
 կը արուի դառնալ Մէրսին : Ժէղու թիւներէն մեծագոյն
 մասը կը մերժէ : Հայր Ռիկալ պաշտօն կ'ստանայ Քոյ-
 րերը առաջնորդելու , Քոյրերը , որոնցմէ երկուքը յա-
 ջորդ օրն խկ , ամսոյն 30ին , կը դառնան իրենց օր

գրուհիներուն ու վերաւորներուն մօտ : Մայիս մէկէն եր-
 կուքի գիշերը , ի Բեթանիա , զոր ներքուստ կը պաշա-
 պանեն քսան զինուորներ , ուր արտաքուստ ալ կը գլտ-
 նուի « Կառավարութեան մարդոց կօղմէ » դրուած պա-
 հակախուժներու հակադրութեան ներքե , յանկարծ հրդեհ
 կը ծագի այնպիսի սաստիկութեամբ որ անկարելի կ'ըլլայ
 ո՛ր և է բան աղատել իրեզնեներէն :

Ծնորհիւ Հայր Ժիւզի արթնամտութեամբ , Քոյրե-
 րուն ու որբուհիներուն կեանքը կաղափի : Գիշերօթիկ
 դպրոց , մատուռ , եւն . , կ'անհետին , և միայն սրբանոցն
 ու դարձանատունն են որ կ'աղափին : Ո՞վ կրակ առաւ
 Եէնքին այն անկիւնը , ուրկէ սկսու հրդեհը , կը գլտ-
 նուէին հինգ վեց պահակներ , որ , կը գրէ Ժէղու թիւ մը ,
 « մօրիներուն բարեկամ չէին » :

Յերեկը , դէր-իւզ ստատն անձամբ եկաւ կրկնելու
 կրօնաւորներուն՝ Մէրսին երթալու հրամանը : Ի դար-
 ձին , հեռագիրով կը սրճանջէ գեսպանատունէն որ հայ-
 րենիք դարձուին քսանբաթի Քոյրերն ու իրենց որբու-
 հիներէն երեքը : Դեսպանատունը վեցի կը դեղչէ մեկնե-
 լիքներուն թիւր ու քիչ մը կտքը սրբան տիտի զղջան
 այս անօրինութեան վրայ :

Վե՛րՁին ՁՍՐԳԵՐԸ . — Մայիս 2ին ամէն ինչ
 բնաջինջ եղած էր , ամսոյն 4ին Մայր Մէլանի և Հայր
 Ժիւզ կ'որոշեն դառնալ Ատանա ու բանալ հիանալա-
 բան մը : Ամսոյն 8ին , նոյն օրն խկ ուր Քոյրերէն
 սասը « Սակալէն » կը դրուին , Մայր Մէլանի և Հայր Ժիւզ
 իրենց հիւանդարանին կը կշեն օգնութեան գրասենեակ
 մը : Ծնորհիւ « Վիքթօր Հիւկօ » ի հրամանատարին , որ իր
 մարտանաւին առողջագործներէն երկուքը կը զրկէ ,
 և հիւանդարանի գրասենեակը կը բացուի ամսոյն 12ին :

Օրական մինչև 1,700 մարդու օգնութիւն կ'ընծայուի ։
 Մայիս 13ին կը բացուի դարմանատունը , ուր «Վիքթօր
 Հիւլիօ»ի առաջին բժիշկն հիւանդները կը քննէ ։ Ամսոյս
 18ին , Հայր Ռիկալ կը դառնայ Մէրսին , մնացած քոյրե-
 բուն հետ և 19ին կը բանայ երկրորդ հիւանդարան մը ։
 Ամսոյս 16ին , «Ժիւլ միշլէ» Պէյրութէն բերած է բժշկա-
 կան վարժարանի բժիշկներուն հետ ամէն տեսակ նիւ-
 թեղէն և կատարեալ դեղարան մը ։ Բնդհ. Հիւպատոսն
 այս ամբիւ օժանդակութիւն ստացած է և եթէ Քոյ-
 բերն ու միսիօնարներն անձնագէտ բացարձակ չքաւո-
 բութեան մէջ կը գտնուին , դոնէ շնորհիւ ծովակալին
 ու հիւպատոսին կրնան խնամել ու դարձանել հիւանդ-
 ներն ու վիրաւորեալները , բայց հաղարաւոր հայեր
 սպաննուած են , միմիայն Ատանայի մէջ գրեթէ երե-
 սուն հազար հոգի ։

Արդարեւ , մինչ այս առամները տեղի կ'ունենային
 մայրաքաղաքին մէջ կիլիկիոյ ամբողջ մակերեսին վրայ
 հողը կը թնդար Քրիստոնեաներու օտքերուն տակ էդ-
 պէղի մէջ , Հալէպի և Իսկէնաէրունի միջև , ստորտը
 Ամանոս լեռանց , որ այժմ կը կոչուին Կեալուր տաղը-
 թիւրքմէններու Հայերու և Քրիւտերու միջև՝ որ անյի-
 շասակ ժամանակներէ ի վեր , ապրուստի ուրիշ միջոց
 չունէին , բացի կողոպուտէ , Լաղարիաները 1868էն իվեր
 կը պահէին միսիօնարութիւն մը , որ սկսեալ 1873էն
 կարեւորութիւն ստացեր էր . և մինչև իսկ մասնաճիւ-
 դեր հաստատեր էր ։ Ապրիլ 15ին լեռան Հայ գիւղերէն
 անոնք որ խոյս տուած էին Քրիւտերուն յարձակումնե-
 բէն , փախան վանք , ուր 1600 հոգի խռնուեցան ։ Հայր
 Տիլանտ Մեծաւորը միակ մնացեր էր , Պուլկար վար-
 դապետի մը հետ Բանդէս անունով և պաշարուով տե-
 ւեց . Ապրիլ 15ին մինչև Մայիս 2 ,

«Տասնը եօթը գիշեր շարունակ , Հայր Տիլանտ հրա-
 վեց , առանց ընտել հանգիստ աննկու . ցերեկը մէկ քանի
 ժամ կը քնանար առանց հանելու հագուստները ։ Երկու
 յարձակումներու միջոցին զոր գիւղին դէմ գործեցին ,
 Ֆզպէղի մօտէն անցած ատեննին Տէօրթ Եօլի խուժան-
 ները , Հայր Տիլանտ շարունակ կեցաւ դրանը առջև
 Վանքին որ վտանգի ներքև կը գտնուէր , ու մերժեց
 յանձնել այն տեղ ապաստանողները , ըսելով յարձակո-
 ներուն թէ պէտք է նախ զինք սպաննեն դպչելէ առաջ
 Հայերուն զորս ինք կը պաշտպանէ ։»

Արդէն , անոնցմէ շէր որ անձնատուր կ'ըլլան առանց
 կուռելու . Հայր Տիլանտ բարոյական հեղինակու-
 թեամբ և կրօնապիտական արժանապատուութեամբը
 կը պաշտպանէր Վանքին դուռը և պատերուն ետին Քրիս-
 տոնեաները կը հսկէին զէն ի ձեռին . ու վտանգի ամե-
 նափօքը աղաղակին ամէն ոք կը վազէր իր տեղը ,
 զէնքն ուսին ։ Պահապաններուն արամադրութիւնը լաւ
 է . բայց քիւրտերն աւելի քան երկու հազար են ու
 աղէկ հրացաններ ունին ։

Վ.Ս.ԽՃԱՆԸ .— Մայիս 2ը կը դուրսդուի կիրակի
 օրուան մը ։ Վճռական յարձակումի մը կ'սպասուի ։
 Փրկութիւնը այն ատեն միայն կրնար գալ , երբ հասնի
 Ֆրանս . Հալէպի հիւպատոսը , որուն համար լուր առած
 են թէ ճամբայ ելած է , ուտելիք չկայ և համաճարակէ
 կը վախցուի ։ Փախստականները , ուժասպառ , ջղայնոտ ,
 խելացնոր ամենափոքր աղմուկ մը լսելով իրարու
 մօտ կը սեղմուին , ինչպէս հօտ մը փոթորիկի պահուն ,
 բարի հովիւին շուրջը ։

Այլեւս զանազանութիւն չկայ , կ'ըսէ Հայր Տիլանտ ,
 գաթողիկէներուն , Բողոքականներուն և Հայերուն միջև
 Մենք ամենուն ալ հայերն ենք ։

Սակայն պատարագ կը մատուցուի :

« Հեծկըլտուքները կը խեղդեն պատարագի եղանակները : Իրական պատարագ մ'է հոգեհանգիստի : Հաղթութէ կրօնական զգեստներս հանած եմ երբ մեր քով կը խուժեն , »

« Ի՞նչ կայ : »

« Յրանաայի հիւպատոսը հետեւորդներուն հետ ջարդուեր է ասկէ հինգ ժամ հետու տեղ մը : »

« Պաշտօնակիցս կը կանչեմ : »

« Ա՛հ սիրելիս , կ'ըսեմ անոր , վերջին ժամը եկած է քաջութիւն : »

« Կէս օրէն ետքը ժամը Յին մօտ յանկարծ կը թընդան զարհուրելի ազաղակներ : Զիաւորներ կուզան քառասորակ : Մեր բոլոր մարդիքը իրենց տեղն են և սուր պիտի ճախենք մեր կեանքը : »

« Թատերական տեսարան , հիւպատոսն է Մ . Ռոքֆէրի , իր թարգմանին , Մ . Ալեքսանտր Պալիի և տալք ստաներու խուժրի մը հետ որ կուզայ թափօրին առջևէն , փոշիէն ճեփ ճերմակ կտրած : »

« Ի՞նչ հաճոյքով կ'ողջագուրենք , կը գրէ Հայր Տիւլանո : Տասնը եօթը օրէ ի վեր սուսջին անգամ ըլլալով զանգակը կը հնչուի բոլոր ուժով : Հէ՛ք սիրելի զանգակ . Ուրախութենէս կ'արտասուեմ : Պաշտօնակիցս , Տ . Բանգէս Մասուէյէզը կը հնչեցնէ գայարափողովը , և կը գոչէ . — « Կ'եցցէ՛ Յրանասան , կ'եցցէ՛ Տէր հիւպատոսը , անոր կը պարտինք կեանքերնիս : »

Անմիջապէս պաշտուածը կը վերնայ և կ'ազատի թրաբեանց մննատանն ի Շէյխլի : Նօթը-Տամ Տիւ — Սաքրէ — Բէօն՝ ուր Հայր Էթիէն Լապառտէն նոյնքան Գրիստոնեայ պատապարած է նոյն փորձութիւններ

բուն ենթարկուած , և այն անձկութիւններուն մատնուած , Հայր Տիւլանոյի նման մերժելով միեւնոյն յամառութեամբ՝ յանձնել իր վանքն ապաստանած հայերը :

Այսպէս , ուր որ ալ ընակին , ինչ զգեստ որ ալ կրեն , ինչ միաբանութեան ալ պատկանին , Յրանաայի կրօնաւորները հիանալի անձնութիւններն ցոյց տուին : Անտիօքի և Թարսուսի մէջ , ուր ջարդու հրդեհ իրենց արձախքներով հաւասարեցան Ատանայի մէջ տեղի ունեցած ջարդերուն և հրդեհներուն Բարուչինեանները , Սուրբ ընտանիքի Գոյրերը , Երեւման Սուրբ Յովսէփայ Գոյրերը , հաւաքեցին , պատապարեցին ու անուցին ողջ մնացողները կին ու աղայ :

Ի Թարսուս , ուր մէկ քանի հարիւր Հայ ջարդուեցաւ , ի Բոստուպէք և Մէրսին , ուր ընաւ արիւն չոսեցաւ , խուճերամ բազմութիւններ ապաստան գտան Բարուչինեաններուն մօտ՝ « յամառ պաշտպան այն դասին , որուն նուիրուած են երեք դարէ ի վեր Արեւելքի մէջ : »

Հայրենասիրական հպարտութեամբ է որ ստիկա կ'ըսեմ : Ոչ ոք այն Յրանաայիներէն , որուն տունն ապաստան եղած է , փորձութիւնն ունեցաւ իր գոյութեան և իր ինչքերուն պահպանումը գնել կեանք մը այն թշուառ էակներուն որ ինքզինքնին իրեն յանձներ էին : Բարուչինեան ու Լազարիսթ Թրաբեան ու Ժէզուուիթ , զանոնք անուցանելու համար սպասելով իրենց գերագոյն միջոցները , անոնց սորվեցնելով արիւթութիւն , ու այն վայրկեաններուն իսկ՝ ուր մահը կը թուէր վերահաս , անոնց սիրտերն ապահովելով Յրանասական զուարթութեան ժայտովը , իրենց ապաստանողները տալին մինչև փրկութիւն :

Ու կրօնաւորներուն մօտ կ'երեւին գործարանատէր-

ներ, ճարտարագէտներ, վաճառականներ, Տէր և Տիրին Տօղէ Համլախի իրենց գործարանին մէջ ապաստան ընծայեցին ինը հարիւր հօգիւ, զանոնք սնուցին իրենց պահեստի ցորենով, ու աւելի քան մէկ ամիս, հիանալի մխիթարութիւններ չտայլեցին, նմանապէս Համլախի մէջ՝ Տրիկին Սապաթիէ :

«Ջարդէն խոյս տուող բոլոր Քրիստոնեայք իրեն կը պարտին կեանք երնին : Հազար հինգ հարիւր հօգի էին : Երեսուն այր և երեք հարիւր եօթանասուն կին միայն ժամանակ ունեցան ապաստանելու գործարանը . . . : Սապաթիէ ընտանիքը սնոց ու սրտապարեց աւելի քան հարիւր յիսուն այրի ու որբ : Յետոյ, Մ. Շառթիէ, գլխաւոր ճարտարագէտ Ատանայի կուսակալութեան կամուրջներուն ու խճուղիներուն, Մ. Կոտար ճարտարագէտ պաշտօնեայ Օսմ. Հանր. շինութեանց նախարարութեան : Անտարակոյս կը մտնած անուններ, բայց գոնէ ի վեր հանեցի զանոնք. անոնք պէտք էր յիշուէին այստեղ, մանաւանդ որ Հանրապետութեան կառավարութենէն զնահատուեցան, և ստացան ոսկի և արծաթ շքադրամներ, անոնք որ կառավարութեան կողմէ ամենէն աւելի արժանաւոր դատուեցան :

Ամենէն վերջի պահեցի այն անձնաւորութիւնն որ Քրիստոսի պաշտօնեաներուն միացնելով Ֆրանսացի պատուիրակը, այս անգամ եւս ցոյց տուաւ թէ ի՞նչ ոյժ յառաջ կուգայ անոնց միութենէն, թէ ի՞նչ ներուժութիւն կ'երաշխաւորէ ան, այս անձն է Հալէպի Ֆրանս. Հիւպատոս Ֆէռնան Ռօքֆէրիէ : Իր հայրենասիրութենէն ու գլխարտութենէն քաղելով ներշնչումն այն պարտակալութեանց, զորս ոչ մէկ կանոն կը հարկադրէր իրեն : Հալէպէն եկաւ, արիւնոտ ճամբու մը վտանգներուն մէ-



Ասանայի նահասակներէն՝ մտավաճառ **ԼԵՒՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ** որ քառնեկոտը հայերու հետ լուսնուած եւ Կսկի սր-պագար Քիլիսանը Կարապետի սան ջուրի հոր նետու է



Ասանայի ջարդէն յիսուն օր ետք՝ վերոյրեայ սպաննուածներու ազգակիցներուն եւ պատ. Քենիչ Յանձնաժողովին սիպուժներուն վրայ, Քիլիսանը Կարապետի սան ջուրի հորէն հանուած Լեւոն Մանուկեանի եւ ընկերներուն դիակները

ջէն, հայցելով խաղաղութիւն մը, զոր կրնար կոչել Յրանսայի խաղաղութիւնը, և որ Աստուծոյ իսկ խաղաղութիւնն էր:

Յիսուսն տարեկան չկար, երբ այս կամաւոր պաշտօնին միջոցին շուայլելով հիանալի սրտի մը գանձերը, մեռաւ այն հիւանդութենէն, զոր քարշ տուեր էր Կիլիկիոյ ճամբաներուն վրայ:

Հիւանդութիւնն յաղթեր էր իր ֆիզիքական կորովին այլ ոչ երբէք իր բարոյական կորովին: Ասպարէզին մէջ երէց մը. թարգմանի պաշտօնին բոլոր շրջաններէն անցած, 1895ին առաջին ջարդերուն ժամանակ կը վարէր Կարնոյ դեր-հիւպատոսութիւնը: Կեցաւ Յրանսական հաստատութեանց առջև, որ լեցուն էին Գրիտոսնեաներով, ու ետ ընդրկել տուաւ յարձակողները: Կառավարութիւնն այն ատեն իրեն ընծայեց ոսկի շքադրամ մը և պատուոյ լէգէտի խաչը: 1906ին Արևելքը վարձաւ նորէն, և Հալէպի հիւպատոս անուանուեցաւ: Ռօքֆէրիէ իսովութեանց առաջին լուրն աւանելուն պէս, թուրք իշխանութիւններուն մօտ պնդեց և յաջողեցաւ վստահելի 150 կանոնաւոր զինուորը զրկել տալ էջպէզլի հայերուն օգնութեան: Աւելի ապահովութեան համար Դեսպանին մօտ թախանձեց և արտօնութիւն ստացաւ ընկերակցելու զինուորներուն: Հալէպէն մեկնեցաւ Ապրիլ 29ին, և ճիշդ ժամանակին, Մայիս 2ին հասաւ Էքպէզ, ուր մնաց սէկ քանի օր, քարոզելով տեղական իշխանութեանց թէ ինչ միջոցներ պէտք է ձեռք առնել խաղաղեցումի համար: Յետոյ թանջքէն ու ժամագրաւ շարունակեց ճամբան դէպի Մէրսին. Շէյխլիի թրաքանց վանքէն իր հետ տանելով Հայր Էթիէնը, և ասոր հետ շրջելով ամենէն աւելի աղէտեղ

գիւղերը: Ժամանակ չունեցաւ խմբագրելու իր տեղեկագիրը, բայց կան իր զրկած հեռագիրները և իր ընկերոջ գրած նամակները: Անոնք ամբողջութեամբ սյտեղ յիշատակուելիք թուղթեր են, զի թէ պատիւ կը բերեն իրենց և թէ այն Յրանսայիներուն. զորս գտաւ իրենց ճամբուն վրայ: Մայիս 15ին Ռօքֆէրիէ ժամանեց Ատանա:

Ութն օրէն այս աւերակ քաղաքին մէջ կազմակերպեց օգնութեան կարաւան մը, որ յանուն Յրանսայի կը շրջէր լեռան գիւղերը: Անոր կը մասնակցէին Հայր Էթիէն, Հայր Ռիկալ, Մայր Մէլանի, որ երբ դիտուողութիւն եղաւ, ժպիտով մը բողոքեց ըսելով թէ «լեռան օդն աղէկ պիտի գայ իրեն» ու անոր հետ կային Սուրբ Յովէփայ երկու մայրապետներ ու թարգման մը: Հաղար հինգ հարիւր ֆր. վարկ մ'ունէին և կր տանէին դեղեր ու պոչար զորս հայթայթած էր ծովակալ Բիլէ - ու 12 վրան զորս իրենց արամադրութեան ներքև դրեր էին Պալիսէն նոր ժամանած զինուորական հրամանատարն ու կուսակալը: Ռօքֆէրիէ, կարաւանին մեկնումին ներկայ ըլլալէ ետք, շարունակեց իր պտոյար դէպի Մէրսին, Իսկէնաէրուն ու Անտիօք: Հիանալի քաջութեամբ մը կատարեց այս տաժանի ճամբուն շրջանը, ու դարձաւ Հալէպ այնտեղ մեռնելու համար: Իր կեանքը տուած էր Յրանսայի համար, պատուոյ դաշտին վրայ ինկած զինուոր մ'է: Ողջունենք տեարք...

Յրանսայի միակ զոհը Ռօքֆէրիէ չեղաւ: Լիօնի Սուրբ Յովսեփայ Գոյրերէն Գոյր Մառի Անթուանէթ Յուլիս 27ին մեռաւ ընդհանուր թունաւորումով մը, որուն ենթարկուեր էր հիւանդներուն սնարին մօտ: 1910 Յուլիս 21ին Հայ ժիւղ մեռաւ յոգնութիւններու, յուզումներու և ձմրան անբարեխառնու-

Թեանց հետեւանօք, զոր անցուցեր էր շինուելու վրայ
 եղող առողերուն մէջ: Երկուքին համար ալ քրիստոնեայ
 ժողովուրդը յուզիչ յուզարկաւորութիւն կատարեց: Այս
 կրօնաւորներն անցան իրենց զգեստներու աղօսներուն
 վրայ թողլով յոյսի երիզ մը: Իրենց կեանքը տալու չափ
 սիրեցին զանոնք որ թէև իրենց հօտը չէին բայց իրենց
 եղբայրներն էին, մինչև իրենց կեանքը տալու չափ, ու
 տուին ալ: Այս տարի, Յուլիսին էքպէզի մէջ աղաքները
 դուրս կ'ելլէին Լաղարիսթներու վարժարանէն: Տես-
 նուեցաւ կատղած շուն մը. որուն առջևը նետուեցաւ
 Հայր Տիլանժ, իր աղաքը ծածկելու թեւերուն տակ:
 Շունը գէշ կերպով խածաւ դինքը, և օգուտ չունեցաւ
 Եգիպտոսի Փասդէօսեան հաստատութեան մէջ տրուած
 խնամքները: Մեռաւ անուելի տառապանքներու մէջ:
 Հեռաւոր գերեզմանի մը վրայ, դուցէ արդէն կորսուած
 է, ուր Ակադեմիան պսակ մը պիտի զետեղէ: Զեզի սյն-
 պէս չի թուիր թէ այս հիւանալի անձնագործութիւնը որ
 տեղի ունեցաւ կրիկիոյ մէկ անկիւնը, մէկ պատկերն է
 բոլոր անոնց զորս կը փափաքի զրուատել արժանաւոր
 բաւերով՝ այն ընկերութիւնը, զոր կը ներկայացնեմ: Ինչ
 որ կը բղխի բարոյական ու մտաւորական Ֆրանսայէն.
 անոր կը վերաբերի, ու երբ կըսեմ թէ մեր հայրենակից-
 ները, կրօնաւոր թէ աշխարհական, հին հայրենիքին
 համըաւը պաշտպանեցին այս երկրին վրայ, որ մերն
 եղաւ, կ'զգամ խորին յուզում մը, և միանգամայն
 ամենէն սուրբ ուրախութիւնը:

Ահաւասիկ թէ ինչ շարժառիթներով Ակադեմիան,
 լուսաբանուելով Բ. Դրան մօտ նախկին Գեսպան Մ.
 Գօնսթանի և Արեւելքի նաւարածնին հրամանատար ծո-
 վակալ Բրվէի այժմ Գ. ծովակալ, ու վիքոր Հիւկօի

հրամանատար նաւապետ Լու ժառթի և Արաքին զոր-
 ծոց նախարարութեան գործակալներուն տեղեկագիրնե-
 րէն, որոնք սիրայօժար հաղորդուեցան մեզ, անաւասիկ
 թէ ինչ շարժառիթներով, Ակադեմիան աշխարհականե-
 րուն անուները միացնելով կրօնաւորներու անուներուն՝
 2000 Փր. ի շքադրամներ կը յատկացնէ Ժէզուիթ Հայր
 Ռիկալի, Լաղարիսթ Հայր Տիլանժի, Թրաքեան Հայր
 Էթիէն Լապաուէնի, Մարիսք Եղբայր Անրուան Տիու-
 ֆօնի (1), Մ. Ռէսիքչի. Մայր Մէլանիի, աշխարհիկ
 կեանքի մէջ Մառի Մէլավալ Լիօնի Ս. Յովսէփայ
 Բոյրերէն, 1000ական Փրանքի շքադրամներ՝ որ յար-
 գանքի նշան մ'են և ոչ թէ վարձատրութիւն, Տիկին
 Սապարիէի և Տիկին Տօաէի:

ԵԳԻՊՏԱՅԻ ԱԶԵՆՈՒԱԶԱՐՄ ԵՒ ԳՐԱԳԷՏ
 Ի Ս Լ Ա Մ Ի Մ Ը Բ Ո Ղ Ո Ք Ը

(Հրատարակուած՝ Եգիպտական «Էլ ՄՈՒԳԱԹՄԱ»)
 շաբաթաբերի, 18 քիւ եւ 16/29 Ապրիլ 1909
 օրինակին մեջ)

Ո՛վ Իսլամներ,

«Աստուծմէ չի վախոցա՞ք, մարդոցմէն չամչցա՞ք, ձեր
 քրիստոնեայ եղբայրները թշնամանե՞նուդ և սպաննել-
 նուդ համար. ձեր այս արարքն ամենամեծ սուղացոյցն է,
 ո՛վ անիրաւողներ՝ թէ մէջերնիդ չկայ խելացի իսլամ մը,
 ոչ ալ ազնիւ սրտի տէր մէկր: Չեւքերնիդ չի դողաց-
 ինչ շահեցաք այդ խռովութեամբ, որուն նմանը չի տես-

(1) Ամենէն մեծ ծառայութիւն մատուցանողն այս
 վեհոգի կրօնաւորն է, որ իր կեանքի վստահի սակ դնե-
 լով 4—5000 հոգի ազատեց Ս. Սեփանցոս Եկեղեցիէն,
 որոնցմէ մեկն ալ այս տղերք գրողն է: (Յ. Թ.)

Նուեցաւ դարերու մէջ, բարբարոս աղգերէն ո՞րն այդ-
պիսի ոճիրներու գիմեց. ախա՛ս այն ծնողքներուն որ
դձեզ ծնան, և ախա՛ս այն պատուական երկրին որ
դձեզ սնոյց իր պատուզներով և ջուր խմոյոց զեատերովը,
և դձեզ պահեց իր հովանիին տակ:

Ո՛վ Իւլիաններ,

Այն փաթթոցներն որոնցմով գլուխնիդ ծանրացու-
ցած էք, զործիք բրիք զանոնք ազէաները խարելու,
քիչ տանէն ամօթէն պիտի ծածկեն տեսողութիւննիդ և
մինչև բերաննիդ իջնելով պիտի թունաւորեն զձեզ: Աստ-
ուած, Մուհամմէա և Կուբանն անպարտ են, այդ երե-
քէն ոչ մէկը չ'արտօներ ձեր արարքները: Յոյց տուէք
ձեր գիրքերն ու օրէնքներն որ արտօնեն զձեզ այդ
անիրաւութիւններն ու սպաննութիւններն ի գործ դնե-
լու: Մենք չենք գիտեր ո՛ր և է կրօնք մը որ կը թոյ-
լատրէ այդպիսի խոզութիւններ. խակ եթէ դանուի
անոնց մէջ տաանկ բան մը, երեսնիս կը դարձնենք և
կ'առնենք զայն. քա՛ւ լիցի, անպարտ կ'ըլլանք անկէ,
ինչպէս որ մաքուր և անպարտ է Երկնից Աստուածը:

Ո՛վ Թուրքեր,

Այլար՝ սքանչացաւ և աղգերը փառաբանեցին
զձեզ, իմ երակներուս մէջ հոսող արիւնը ձեր ալ երակ-
ներուն մէջ կը հոսի եզեր, ինքնիրենս կ'ըսէի թէ Աստ-
ուած զիս թուրք ստեղծած ըլլալուն պէտք է որ թուրք
մեռնիմ, բայց այսօր ամօթէս կը կարմրիմ և կ'ուզեմ
վարսպոյրի ետև մնալ և աչքի չ'երեւալ: Կը փափաքէի
որ զիսնայիք ինչ որ կար ձեր ու խղճմասնքին միջև,
այսինքն մարդկային գուժ ունենալը. կը սիրէի որ
երակներուս մէջ չ'հոսէր այն արիւնն որ եզրայրաս-
պանութեան կը մղէ. այս ես չեմ միայն ըսողը, այլ

իմ հետ է ամէն Օսմանցի. քա՛ւ լիցի, այլ բոլոր մար-
դիք որ մարդկային արարածը կը յարգեն:

Ո՛վ Օսմանցիներ,

Յիմարացա՛ք արդեօք, միթէ չէ՞ք տեսներ թէ ո՞ր
կը դիմենք. այսօր այս վայրկեանիս որ սոյն սողերը
կը կարդանք մեր զրկեալ եզրայրները կը ջարդեն, սու-
ներնին կ'այրեն և այնպիսի տառապանքներու կ'ենթար-
կեն, որոնց ո՛չ մէկ մարդկային արարածի կողմէ են-
թարկուած էին. հիմա աչքերնուս առջև կը պատկերա-
նայ աղբ մը, որուն միակ յանցանքն եղած է երախտա-
գէտ վստահութիւն ասածել հանդէպ իրեն դրացի և հայ-
րենակից գանուողներուն, որոնք այսօր կը մորթեն զա-
նոնք, ինչպէս կը մորթեն սղջակէզները, այդ կարմիր ու
եւացուլ արիւնները կը հոսին հայրենիքի էջին վրայ:

Ո՛վ Բանաստեղծներ, Ո՛վ Գրագետներ,

Մէկ կողմ թողուցէք երեւակայութիւններն ու նկա-
րագրութիւնները սև մազերու, կարմիր այտերու, ևւն.,
եւէ՛ք, ոչ թէ ինձ հետ, այլ Արդարութեան հետ պար-
սաւենք այդ սև արարքներն ու կարմիր օրը: Գործածե-
ցէք գրիչնիդ գէթ թղթի վրայ պատկերայնելու խուժ-
դուժ իրողութիւնները, զի բանաստեղծին և գրագէտին
պարտքն է պարսաւել անիրաւներն և մխիթարել ալեւ-
եալները, իրենց անկ է նախ փղձկիլ, որպէս զի
կարենան փղձկեցնել զիրենք լսողներու սիրար: Արիւ-
նահեզութեան մէջ դարձանք նախնական վայրենու-
թեան, ուստի հարկ է նաև այդ պայմաններուն մէջ
գաւնանք հին չրջաններու ողբերու ձեւին: Եզո՛ւկ այն
աղգը, որուն հետ դարերով ապրեցանք. այսօր զո՞
կ'երթայ խոզութեանց:

Ելե՛ք ուլ Ազատականներ ելե՛ք,

Դուք փոքրաթիւ, և մոլեռանդները բաղձաթիւ են.
Եթէ զանոնք ցիրուցան ընելու, բզկատելու և անիրաւ-
եալ եզրայր վրէժը լուծելու յոյս չ'կայ, մարտիրոսու-
ցածներու հետեւելու ամենափոքրը՝ մեր մահն է այն-

պիտի շրջանի մը մէջ կ'ապրինք՝ ու մէ խուսափիլ պէտք է դառն մահով, մենք կորսուած ենք մեր ունայնա- մըտութեամբ և սուտ արժանիքով. այդ պայմաններուն ասկ ապրիլն հաճելի չէ :

Ո՛վ Արեւմտեան ազգեր,

Սօսեցէք մեզի դէմ, որովհետև արժանի ենք մեզադրանքի, բայց երբ դրիչ շարժեք, յիշեցէք թէ հոն կան Օսմանցիներ որ արիւն կուլան և չեն փախաքիր այդ կեանքն և որ երբէք չեն հանդուրժեր այս պատուական երկրին մէջ տեղի ունեցածներուն :

Ո՛վ Օսմանցիք որ եգիպտոս կը բնակիք,

Փռեթացէք մեզ միութիւն մը կազմելու ե. այդ պատուական երկիրը հաստատենք իր կառավարական օրէնքներուն ու արդարութեան մէջ, և ամենքս ալ կամաւոր դիմենք դէպի Անատոլու : եթէ իրօք գործադրէք զայդ, կը յառաջանամ ձեր կարողութուն մէջ, կաքաւելով, երգելով, ամենքս ալ միասին երթալու. այս ըսի և ինձ հետ շատեր ըսին, բայց ջանադիր ըլլալն անհրաժեշտ է : Երթանք Ասամա և այլուր և մարենք այդ երկիրներու կրակն և բարձրանանք անոնց լեռները, պաշտպանենք մնայողներն և վրէժն առնենք կորսուածներուն. և եթէ չընենք այդ, անկէ յետոյ ձեզմէ ո՛չ ոք իրաւունք կ'ունենայ հայրենասէր կոչուելու. բէք թէ ստախոս ենք : Իսկ բնասնիք ու զուակ ունենալու առարկութիւններն անընդունելի են. ևս ալ ընտանիք ու զաւակներ ունիմ, թող զո՞ն ըլլան հայրենիքին և ողջակէզ այդ խոզխոզուածներուն. օ՛ն մնունիք և թող ապրի հայրենիքը, բայց վրէժ առնենք զուլումէն և անոր հետքը չթողունք :»

ՎԷԼԻԻՏՏԻՆ ԵԼԷԿԷՆ

ՎԵՐՁ Գ. ՀԱՏՈՐԻ

«Մեծ. հեղինակն հոս ալ իր ըսածներուն իբր ապացոյց, ըստ կարելւոյն փոյթ տարած է ձեռք անցնելու ամէն մէկ պաշտօնական թուղթ ու գրութիւն, նմանապէս կոտորածին առթիւ ամէն կողմանէ եկած հեռագիրներուն օրինակներն, ընթերցողն ինչպէս պիտի տեսնէ մի առ մի խնամքով հաւաքուած ու հատորիս կտեւը զետեղուած են :»

«Վատան ենք թէ՛ «Կիլիկիոյ աղէտ» ին պատմութիւնը ցկատարած միւսնոյն առաւելութիւններով օժտուած պիտի մնայ և այն ատեն ստուգիւ «Կիլիկիոյ աղէտը» պիտի ըլլայ հայելի մը, որուն մէջ հետաքրքիրն ալ, ազգասէրն ալ և մանաւանդ պատմախոյզը պիտի գտնէ պարզուած իր աչաց առջև այնպէս, ինչպէս ներկայ ժամանակս կը պահանջէ :»

Հ. Յ. ՏԵՐ-ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

ՈՐ ՎԵՐՁԻՆՆ Է

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ ԵՐԵՍՓ. ԺՈՂՈՎՆԵՐՈՒ ԱՌՁԵԻ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ, ԵՒ ԱՅԼ ՄԱՅՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ.

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

ՂրԵ.

ԱՐՈՒԵՍՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ, (մէկ ժամուան մէջ կը սորվեցնէ լուսանկարչութիւնը) . . .	3
ԱՏԱՆԱՅԻ ԿԵԱՆՔԸ, (կը պատկերացնէ աղէտէն առաջուան վիճակն ու հետաքրքրաշարժ սովորութիւնները)	3
ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ, [Ա. Հասնր] (կը պատկերացնէ Ատանայի ջարդերը — 160 էջ, 26 նկար և մէկ քարտէսով)	5
ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ, [Բ. Հասնր] կը բովանդակէ Ատանայի և Հաղէպի մէջ տեղի ունեցած ջարդերուն ու ինքնապաշտպանութիւններուն նրկարագրութիւնները և աղէտի միջոցին փոխանակուած Պաշտօնական, Ազգային և Անձնական հեռադիրներէն կարեւորները	5
ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԷՏԸ, [Գ. Հասնր].	5
Ընտիր թուղթով	7 ¹ / ₂
Արա սահման	Ֆր. 2

ԳԻՆ 7¹/₂ ՂՐԾ.

Մեծաքանակ գնողներու գոհացուցիչ զեղջ
Դիմել ուղղակի Հեղինակին հասցէին՝

Գեղարան «Ասանա» Գում-Գաբու
Կ. ՊՈԼԻՍ